



This is a digital copy of a book that was preserved for generations on library shelves before it was carefully scanned by Google as part of a project to make the world's books discoverable online.

It has survived long enough for the copyright to expire and the book to enter the public domain. A public domain book is one that was never subject to copyright or whose legal copyright term has expired. Whether a book is in the public domain may vary country to country. Public domain books are our gateways to the past, representing a wealth of history, culture and knowledge that's often difficult to discover.

Marks, notations and other marginalia present in the original volume will appear in this file - a reminder of this book's long journey from the publisher to a library and finally to you.

Usage guidelines

Google is proud to partner with libraries to digitize public domain materials and make them widely accessible. Public domain books belong to the public and we are merely their custodians. Nevertheless, this work is expensive, so in order to keep providing this resource, we have taken steps to prevent abuse by commercial parties, including placing technical restrictions on automated querying.

We also ask that you:

- + *Make non-commercial use of the files* We designed Google Book Search for use by individuals, and we request that you use these files for personal, non-commercial purposes.
- + *Refrain from automated querying* Do not send automated queries of any sort to Google's system: If you are conducting research on machine translation, optical character recognition or other areas where access to a large amount of text is helpful, please contact us. We encourage the use of public domain materials for these purposes and may be able to help.
- + *Maintain attribution* The Google "watermark" you see on each file is essential for informing people about this project and helping them find additional materials through Google Book Search. Please do not remove it.
- + *Keep it legal* Whatever your use, remember that you are responsible for ensuring that what you are doing is legal. Do not assume that just because we believe a book is in the public domain for users in the United States, that the work is also in the public domain for users in other countries. Whether a book is still in copyright varies from country to country, and we can't offer guidance on whether any specific use of any specific book is allowed. Please do not assume that a book's appearance in Google Book Search means it can be used in any manner anywhere in the world. Copyright infringement liability can be quite severe.


About Google Book Search

Google's mission is to organize the world's information and to make it universally accessible and useful. Google Book Search helps readers discover the world's books while helping authors and publishers reach new audiences. You can search through the full text of this book on the web at <http://books.google.com/>

GRAD
EREN
830
BUHR

B 1,223,543





ԿԵՍՆՔԸ ԱԹԱՆՑ ՀԱՒԵՏՔԻ

ԺԱՌԱՅՐԱՎՈՐ ԳՐԱԴԱՅՐ

ԳՐԵՑ

ՆԵՐՄԻՆ ՎԱՐԴԱՊԵՏ ԴԱՆԻԵԼԵԱՆՑ

ՄԻԱԲԱՆ ՍՍԵԿԱՆ ՎԵՆՈՒՑ

(ՀԱՅՈՐ Ա.)



ՎԻՆԱԶ
ՄԻԱԲԱՆ ՍՍԵԿԱՆ
1903.

UNIVERSITY OF MICHIGAN LIBRARIES



ԿԵՐՆՔԸ ԱԹԱՆՑ ՀԱԽԱՏՔԻ



534

ԿԵՐՆՔԸ ԸԹԱՆՑ ՀԵՒՏՔԻ

ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՔԱՐՈՉՆԵՐ

ԳՐԵՑ

ՆԵՐՍԻՆ ՎԱՐԴԻՎԵՑ ԴԱՆԻԻԼԵԱՆՑ

ՄԻԱՅԱՆ ՍՍԱԿԱՆ ՎՃԱՌՈՑ

119 ր.

(ՀԱՅՈՐ Ա.)



Գ Ի Ւ Խ Ե Ա Ա

Մ Ի Ւ Թ Ա Ր Ե Ա Ն Տ Պ Ա Ր Ա Ն

1903.

1961 N
280
Sulphur

ԵՐԵՎԱՆ
ՀԱՅՈՒԹՅՈՒՆ
ՏՐԱՎԵՐՏԻՆ




Ի յիշառուկ անմոռաց Սիրոյ ողբացեալ

ամոռամոյն

ՕՆՈՐՀՔ Էֆ. ՆԱԳԱՇԵԱՆԻ

Կանգնէ զայս մահաբան

ԱՅՐԻ ԾԻԿԻՆ ԷԼԻԶԱ Ճ. ՆԱԳԱՇԵԱՆ



ԱՌԱՋԻՆ ԱՍԷՐ ՏԻԿԻՆ

Քու պատուական ամուսինդ՝ որ դժվնի-
դակ պարագաներու քերմամք ենթար-
կուած էր անբուժելի հիւանդութեան մը՝
տառապեցաւ երկայն տարիներ ճակատա-
գրային համակերպութեամք մը անտրտունջ
եւ անմուռնչ:

Իսկ դու իբր անձնանուէր ու ազնիւ
լծակիցը անոր, գթութեան հրեշտակի մը
նման կորովաբիզ հսկեցիր իր մնարին վերևու
ցերեկն անդուլ գիշերներն անքուն, արցունքը
աչքիդ մէջ ու աղօթքը շրթներուդ վրայ:
Ցոյց տուիր տիպար տիկնոջ մը կեանքը
ամուսնոյդ խորտակուած դժբախտ կեանքին
հանդէալ քու առաքինական սիրոյդ լայն
համբերանքովը, ու մինչեւ վերջին շունչը
անոր՝ չպակսեցաւ սէրը սրտէդ ու հաւատքը
հոգիէդ. նոյն խանդակաթ սիրովդ լացիր,
ողբացիր անոր մամը դառնակսկիծ, ու նոյն
հաւատքով ալ գիտցար սակայն համբերել
ու մխիթարուիլ անոր հողակոյտին առջեւ:

Ը

Ու հիմա, այդ շնորհալի ամուսնոյդ յիշատակն ալ անմահացնելու համար՝ ամենէն ցայտուն, ամենէն կենդանի ապացոյցը կու տաս անոր տաքելիցին առթիւ սատարելով սոյն երկասիրութեանս հրատարակման, զոր կը ծօնեմ անոր օրհնեալ յիշատակին:

Մարմարէ ցուրտ մահարձանները ու անխօս ու անբարբառ կը ցցուին մեր թաց աչքերուն հանդէպ մեր սիրելիները ծածկող հողակոյտներուն վրայ, կընան տաշուիլ ու մաշուիլ ժամանակի սուր ժանիքներէն, բայց աս գրական մահարձանը, զոր կը կանգնես սիրեցեալ ամուսնոյդ յիշատակին՝ պիտի մնայ յատէտ անմաշ ու անկործան, խօսելով ու հնչեցնելով շարունակ ամենուն սրտին ու հոգիներուն թէ՝ կեանքը առանց հաւատքի սին ստուեր մըն է վաղախոյս, ու կը խուսափի աս աշխարհի վրայէն, թէ լոկ շնչող էակ մըն է մարդ առանց նպատակի, թէ վերջապէս ծաղիկ մըն է ան դիւրաթարշամ՝ ու փշոտ՝ որ հազիւ ծաղկած, կը թառամի աս տրտմութեան հովտին ծոցը:

Սրբէ ուրեմն առաքինասէր Տիկին, բիբերդ այրող արցունքներդ. վեր ան աչքերդ սիրտդ արխւնոտող աշխարհի տխուլ

տեսարաններէն, հաւատքը քեզ պիտի գորացընէ, մխիթարութեան երկնային սուրբ ցողերը պիտի ցողեն, պիտի ամոքեն վշտահար սիրող խոցոտուած, դու որ գիտցար նոյն հաւատքովդ ու սիրովդ սրտիդ ծաղկաստանին մէջ ծլած բողբոջած սիրոյդ ծաղկներովը փունջել ու հիւսել ամենէն չքնաղ, ամենէն սիրուն ու անթառամ պսակը՝ սրտակցիդ պաշտելի յիշատակին:

Մաղթելով Ձեզ եւ հոգւոյն մխիթարութիւն

մնամ՝ աղօթարար

Ն. ՎԱՐԴ.

Ա Ռ Ա Զ Ի Ն Խ Օ Ս Ք

Չեմ՝ գիտեր շարագուշակ հովերու հականոսանքները ինչպէս բերեր նետեր էին զիս Բիւզանդիոնի Ասիական եզերքը բարձրացող Սկիւտարի Ս. Կարապետ Եկեղեցին հովանին տակ, ուր իբր քարոզիչ եթէ հոգեկան միանկար միսիջարանք մ՞ունեցած եմ վտարանդի կեանքիս ու բեկեալ սրտիս խորը, ան Եկեղեցին Բեմն ու ժողովուրդին սէրն եղած է:

Խօսեցայ աղ Բեմէն՝ ինչոր ներշնչեցին ինձ աւետարանի ոգին ու մեր հարց հաւատքը, զրեցի ինչ որ զգացի կամ՝ թելադրեցինձ հայ ժողովուրդին սէրը, որուն միայն ուղղած եմ իմ՝ խօսքերս ժողովրդական քարոզմէն վերնագրով։ Խօսածներս՝ այսպէս ամփոփ տետրակի ծեւով հրատարակելով՝ ոչ թէ քարոզագիրք մը հեղինակած ռվապու յաւակնութիւնը ունեցած եմ, այլ գոհացում՝ տալու փափաքը ան անկեղծ բարեկամներու որոնք կ'առաջարկէին ինձ Ազգային լրագիրներէն ոմանց մէջ իբր կրօնական յօդուած գրածներս գըքի ծեւով հրատարակել։

Ու ես աս գործով՝ ոչ միայն բարեկամ՝ ներուս գոհացում՝ մը տուած կ'ըլլամ, այլ

կ'ունենամ միանգամայն սրտի այն միսիթարութիւնը թէ՝ իբր հոգեւոր պաշտօնեայ գրաւորապէս ալ փոքրիկ ծառայութիւն մը մատուցանելու առիթը կ'ունենամ մեր պաշտելի Հայ Ս. Եկեղեցին, որուն բանիւ ու գործով ծառայելու կոչուած եւ ուխտած եմ մինչեւ վերջին շունչ:

Մենք Հայերս, իբր արեւելեան ժողովուրդ, ընդունակ քաղաքակրթութեան, արուեստներու եւ մոռաւոր զարգացման՝ արժանապատութեան հպարտութիւն մը կրնանք ունենալ կամ զգալ մեր մէջ, ունինք սակայն այնպիսի ցաւալի կողմեր ու թերութիւններ ալ որոնք կը հակակշռեն վերի մեր յատկանշական բարեմասնութիւնները եւ որոնց մէջ քաղղատութեան եզրեր գտնել կարելի չէ:

Արեւմուգէն փշող ամէն տեսակ հովերու հանդէակ՝ շատ լայնօրէն կը բանանք մեր սրտերն ու քանկները ու այդ հովեր՝ թունաւոր օծերու պէս անզգալի կերպով կը սողոսկին կը մտնեն անարգել մեր քնատոհմիկ ընտանեկան դրախտէն ներս, ու անցնելով իբր խորշակ մեր մատաղ սերունդի հոգիներուն եւ սրտերուն ծաղկաստանի վրայէն՝ կը խարեն կը խամրեն անոնց բարոյական ու հայենական սրբենի զգացումներուն ծաղկները կենսաբոյր:

Ու աս հակահոսանքին առաջքն առնելու համար չեմ գիտեր թէ՝ ճնողք ի՞նչ միջոցներ ծեռք առած են իրենց սրտի տաքուկ

ԺԲ

բոյներէն, դաստիարակները՝ իրենց գրասեղանիվրայէն եւ եկեղեցականները՝ բեմէն:

Անցեալին տիսուր փորձառութիւնուն
ալ չե՞նք համոզուած թէ՝ մեր Հայ ժողովուրդին
գոյութեան երրորդութիւնը կազմող
սրբավայրերն եղած են են ցարդ, Տուներ,
Դիպրոցը եւ Եկեղեցին: Տուներու մէջ ծնողներէն շատեր՝ բոլորովին անփոյթ եւ անտարբեր ըլլալէ զատ իրենց զաւակներուն հոգեկան եւ բարոյական զարգացման մասին, չեն ալ քաշուիք նոյն իսկ անոնց ներկայութեանը կրօնի եւ հաւատքի նկատմամբ յայտնել այնպիսի արտառոց գաղափարներ (ինչ որ իրենց ունայնամոռութիւնը կը յատկանիշէ) որոնք կրնան թունաւորել ան անմեռ փոքրիկներու ականջներն ու սրտերը, աւրել աւրշտկել անոնց նկարագիրը, մեղնելով միանգամայն անոնց մէջ ոչ միայն իրենց ծնողաց նկատմամբ ունեցած պատասխանառութեան ու յարգանաց զգացումը, այլ եւ ամենանուիրական սրբութեանց հանդէպ պատկառ կենալու պատկառանքի ոգին:

Մեր վարժարաններու մէջ, քիչ բացառութեամբ, գրեթէ անուանական դարձել են մեր ապագայ սերունդին սիրտը շինող եւ նոգին ազնուացնող բարոյական գիտութեան դասերը: Եթէ արտաքին գիտութիւնը մորքին ու իմացականութեան մնունդը ու կեանքն է. միթէ նոյնը չէ եւ աւելի՝ հոգեկան ու բարոյական դաստիարակութիւնն

ալ սրտին համար. չէ՞ մի որ սրտի եւ մոռքի գուգընթաց դաստիարակութիւնն է որ բուն իրական եւ ճշմարիտ կեանքը կը կազմէ, կը շինէ մարդուն մէջ:

Իսկ մենք եկեղեցականներս, որ աս հոգեկան գործին մէջ պատասխանատութեան մեծ քաժին մ՛ունինք, դեռ հիմուվին չենք կրցեր զմքոնել մեր Ս. կոչման բուն նպատակն ու բարձրութիւնը. մեր պաշոնինվեհութիւնու վսեմութիւնը: Կը կարդանք շարունակ մեծ Վարդապետին սկզբունքները որոնք սիրոյ, անձնանուիրութեան ու ճշմարտութեան վրայ հիմուած են, գիրն է որ սակայն կը կարդանք եւ ոչ թէ անոր ոգին: Կը կարդանք առանց զգալու եւ զգացընելու. մանաւանդ մեր առտնին հովիւները, մեր քահանայ եղբայրները, որոնք աւելի կը սիրեն մաշտոցով գործել քան աւետարանով: Մենք եկեղեցականներս շատ պարագաներու մէջ՝ կ'ուզենք ու կ'աշխատինք միամիտ ժողովուրդին ըղեղը թմրեցնել խունկին ծխովն ու մուխովը՝ զայն տիրացու ապուշներ ընելու աստիճան, որպէս զի անոր հաւատքը շահագործենք, մինչ պէտք էր քանալ անոր մոռքին ու հոգիին աչքերը ինքնամանաշութեան ու ճշմարտութեան լուսովը, որ աւետարանի սրտէն կը ճառագայթէ. պէտք էր ցոլացնել անոր ներքին կեանքին մթութեան մէջ հաւատքի, սիրոյ եւ յուսոյ անստուեր ցոլմունքը. ներշնչել անոր կըօնի փրկարար եւ մխիթարիչ ոգին,

ԺԴ

որով մարդ կրնայ ապրիլ աս վշտի կեանքը՝ ծախորդութեան մէջ անընկճելի, տառապանքներու հանդէպ միսիթարուած ու մահուան դէմ անվեհներ. վերջապէս պէտք էր ու պէտք է վառել, հրահրել ժողովուրդին թմրած սրտին եւ հոգիին մէջ սիրոյ ու հաւատի բոցը. պէտք է շինել, կանգնել անոր կեանքին մէջ արդարութեան, սրբութեան ու Ծշմարտութեան տաճարը, ուր սիրոյ Աստուածը կը պաշտուի միայն:

Մենք սակայն, հիմակուան եկեղեցականներս, քիչ բացառութիւնով, պարզապէս մեռելաթաղներ դարձեր ենք ու սեւազեստ յուղարկաւորները Հայ ժողովուրդին. հովուական պաշտօններէն խոյս տուող եկեղեցականներու չէք հանդիպած Պոլսոյ մէջ որ ինքզինքնին հիւանդ ու անկարող կը ծեւացնեն, մինչ անդին ամենայն եռանդով ու փութկոտութիւնով կը վազվածն կնունքէն պատկին, պսակէն մեռելին:


Աս վեղարաւորանձնանուերներէն շատերը չեն ալ կարմիիր, քանի մը կդրիկ կարմիրներու սիրոյն համար. ժողովուրդին անշնչացած մարմինին վրայ իքք դամբանական կարգ մը կաղապարուած բացազանչութիւններ ընել, նոյն իսկ մեռնողին կենդանութեան ատեն մորքն շանցած առաքինութիւններն ալ թուելով չեն մոռնար միանգամայն այդ առթիւ կենդանի պարագաներն ալ գովել ու փառաքանել, մինչ անդին գաւառներու մէջ անհովիւ ու անմիխիթար


կը մսան հազարաւոր ժողովուրդներ, եւ մեր մեռելաթաղ Ս. Հայրերէն ոմանք՝ Պոլսոյ մէկ հարուստ մեռելք աւելի նախամեծար կը համարին՝ քան անտէր մնացած ժողովուրդը:

Եթէ մեր փոքրիկներու հոգին բարոյական կրթութենէ եւ սրտերն ալ ազնիւ զգացումներէ թափոր են ու կը մսան, յանցաւորն ու պատասխանատուն ծնողներն են. Եթէ մեր դպրոցական պատանիները դպրոցէն դուրս կ'ելլեն մէյմէկ իմաստակներ ու թեթեւաքարոյ համայնագէտներ դարձած, որոնց մոքին մէջ ծիլ արձկել սկսեր են հաւատքի մասին տեսակ մը անզիտակից մութ գաղափարներու սերմերը, աս ամենուն պատճառն ու պատասխանատուն մեր դաստիարակներն են: Եթէ Հայ ժողովուրդը հետզհետէ կ'ուժանայ, կը պաղի ու կը հեռանայ եկեղեցին ու հաւատքէն, ասոր պատճառն ու տեղի տուողներն ալ մենք եկեղեցականներս ենք:

Մեր ծնողները, մեր կրթական ու եկեղեցական պաշտօնեաները՝ պէտք է իսկապէս համիզուած ըլլան թէ՝ առանց հաստատուն ու հասկցուած հաւատքի, որ հոգին կեանքն է, առանց գիտութեան եւ ուսման, որ ապրող կեանքին ու մուածող մորքին մնունդն է, առանց բարոյագիտութեան՝ որ սրտերու եւ ազնիւ զգացմանց զսպանակն է, անհատները կեանք չունին, ընտանիքները՝ երջանկութիւն եւ ազգերը՝ ապագայ:

Ն. Վ.





ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՔԱՐՈԶՆԵՐ

ԿԵԼՈՎՔԸ ԱՌԱՆՑ ՀԱԽԱՏՔԻ



Ա.

Ելի յարմար չպիտի՝ ըլլար
ըսել՝ մարդը առանց
հոգիի, սիրու առանց
սիրոյ եւ զգացումի՝ քան
կեանքը առանց հաւատ-
քի: Հաւատքն ու կրօն-
ական զգացումը հին է
մարդուն չափ, յաւի-
տենական է կեանքին

պէս: Առանց անոր բարոյական աշխարհ գոյու-
թիւն չպիտի ունենար. ոչ կեանքը նպատակ եւ ոչ
ալ մեր սրտի եւ մոքի ձեռնարկները՝ յարատե-
ւութիւն:

Կրնա՞ս ուրանալ թէ չունիս քու մէջդ սիրե-
լու, յուսալու եւ միիթարուելու պէտքը. հա-
ւատքը այս ներքին գերբնական զգացումներու աղ-

դակն ու ներշնչարանն է, հոգին ու ամբողջութիւնն իսկ:

Մեր կեանքը ի՞նչ վիճակ պիտի ունենար հոգեկան մրցկոտ ալեկոծումներու մէջ ու մեր սրտերը անբացատրելի թաքուն կսկիծներու հանդէպ, եթէ հաւատքը յանկարծ չհամնէր մեզ օգնութեան: Ի՞նչ թաքուն ուժ մըն է, ի՞նչ անընկճելի կորով մը՝ զոր հաւատքը կը ներշնչէ մեզի, դեռ յուսալու, սիրելու եւ ապրելու այս կարձ կեանքը իր երկայն տառապանկներովը:

Ոսկորներով ու ջղղերով հիւսուած մարդը, ի՞նչ զանազանութիւն պիտի ունենար անբան անասունէն, եթէ իր ապրելակերպին, իր մոտածման ու հոգեկան մեծութեան մէջ, ցոյց չտար Աստուածային դրոշմի մը վեհութիւնն ու իմաստութիւնը: Հաւատքը ոչ միայն մեր հոգեկան մեծութիւնները կ'արտացոլացնէ, այլ եւ մեծ դեր մը կը կատարէ մեր ճակատագրին ու կեանքին վրայ: Հաւատքը կը շինէ կը կանգնէ այն անձեռուագործ տաճարը մեր հոգիներուն մէջ, զոր գիտութիւնը չպիտի կրնայ կործանել եւ ոչ ալ կրնայ հակառակիլ անոր:

Ոչ ոք կրնայ ուրանալ թէ՝ իր կեանքը կապեր ունի որ կը կապեն զինքը, իր սիրտն ու զգացումները աշխարհի իրերուն հետ, կը կապեն սիրելիներու հետ, դրամի ու փառքի հետ, սակայն հոգեվարքի վայրկեաններուն, երբ կը քակուին, կը փշութին մէկիկ մէկիկ ադ դիւրաբեկ կապերը մեր նիւթական կեանքին, եւ, երբ կը սկսին մթագնիլ մեր աչքերէն բոլոր դիւթիչ գեղեցկութիւններն աշխարհի, կը կարծէք թէ ամէն բան կը վերջանայ նաեւ հոգիին համար: Մեր կեանքին խորը, մեր աս

կաւաշէն անօթին մէջ, կան այնպիսի կապեր, այնպիսի գոյներ եւ ուժեր, որոնք բոլորովին օտար են ու անջատ այն կեանքէն։ Հաւատքը կ'ըսէ մեզի, “անոնք որ ոչ եւս են հիմա, անոնք որ հողի ու ցաւի աս կեանքին մեռը՝ իրենց ուսերէն սեւ փոսին մէջ թոթուելէն յետոյ՝ բաժնուած են աշխարհէն, կ'ապրին անմեռ ու անմահ կեանքը հոգեկան հոն՝ ուր այլ եւս սրտի ծաղիկները փուշ չունին, սէրը՝ տանջող տառապանքը ու աչքերը՝ արցունքներ։” Երբ մահը իր սիրու բղքտող կպիծներովը երկար ատեն տիսուր ողբեր հիւսել կուտայ մեզ, մեր սիրելիներուն հողակցյախն շուրջը, միթէ քրիստոնէին հաւատքը չէ՞ որ գոցուած գերեզմանէն անդին ցոյց կուտայ բացուած յաւիտենականութեան մը դռները, ուսկից կը ցողեն, կը կաթկթին սփոփանքի սուրբ ցողերն անուշակ՝ մեր վշտարեկ սրտերուն վրայ։

Գիտութիւնը մեր մաքլին, մեր իմացականութեան լյսն է, ան կ'ընդարձակէ մեր մոտածման հորիզոնը, անով կը տեսնենք, կը ճանաչենք մեզի շրջապատող արտաքին աշխարհի իրերը։ Գիտութեան շնորհիւն է որ բնութեան թաքուն ուժերը կը յայտնուին, ու մարդը կը գործածէ զանոնք այնպէս, ինչպէս որ կուզէ իր կամքը. գիտութիւնը կրցած է փոխել նիւթական կեանքին պայմանները, մարդուն ճակատագիրը, ապրելու կերպերն ու եղանակները, ան ընձեռած է ու գեռ պիտի ընձեռէ այն ամէն անակնկալ բարիքներն ու արդիւնքները, որ կը վերաբերին այս աշխարհի։ Թերեւս մարդկային կեանքը կրծող կամ հիւծող հիւանդութիւնները, աղէտներն ու չարիքներն ալ գիտու-

թեան շնորհիւ վերնան ու անհետանան աշխարհէս: Բայց սակայն մարդկային այս գիտութիւնը, իր հրաշքներովն ու հրաշալիքներով կատարելութեան գագաթնակէսն իսկ հասած ըլլայ, պիտի կրնայ լուծել ու հասկնալ մեր հոգեկան կեանքին հակասութիւններն ու անոր անհաս գաղտնիքները առանց հաւատքի:

Ինչո՞ւ համար այդ գիտութիւնը անգէտ ու իմաստակ կը դառնայ կեանքին առեղջուածները լուծելու մասին կամ չկրնալ լուծելուն համար:

Գիտութիւնը կրնայ կամ կրցած է գոհացում տալ մեր ներքին հոգեկան ըղձանքներուն, մեր սրտի անհուն զգացմանց եւ մեր ձգտումներուն. Կրցած է կամ կրնայ բաւականութիւն տալ սրտին եւ հոգիին փափաքներուն: Ինչո՞ւ համար խորհող մոքեր, զգացող սրտեր, արտաքին բնութեան գաղտնիքներուն թափանցելու հետամուտ հանձարներ՝ վար կ'առնեն իրենց աչքերն ու մաքին թուիչները այն պահուն, երբ իրենց գիմաց ցցուած կը տեսնեն յանկարծ ցուրտ իրականութիւնը մահուան, ու կեանքին գաղտնիքը վարագուրող սեւ քօղը կը մնայ անթափանցելի: Ինչո՞ւ համար ամէն բան գիտութեան լուսովը տեսնել ճգնող մոքեր կը չարչըկին, կը միժագնին այն մեր կեանքին բեւեռները ծածկող մահուան վարագուրին առցեւ, ու երբ իրենց նիւթապաշտ հանձարի թուիչները կը փշըուին, խուզարկու աչքերը հողին կը յարին ու կը մածին, գրող մատուցները կը կարկամին ու կը սառին, միթէ անոր սիրտը անհուն դատարկութիւն մը չզգա՞ր կը կարծէք ինքն իր մէջ. Հոս դժբաղդ չէք գտներ վիճակը մարդուն ու անոր անկումն

ահաւոր, մինչ անմահութեան կեանքը ապրելու
համար ստեղծուած էր ինք:

Կայ արդեօք ուրիշ բարձր գիտութիւն մը,
լուծելու կարող այս առեղջուածը. ի՞նչ կայ
սրտապնդող, մարդը իր այս ցնցող անկմանը մէջ,
կարենալ վերականգնելու համար զինքը՝ ոչ միայն
կեանքի դերբուկ ելեւէջներուն մէջ, այլ թեւ ու
թոփէ կապելով խոյանալու համար անծայրածիր
նոհենէն դէպ ի վեր՝ անդիի ափունքը լուսոյ կեան-
քին: Մահուան հանդէպ, տարտամ եւ անորոշ
կացութեան մը մէջ՝ ի՞նչ բանի կը կարօտի մարդը,
ի՞նչ բան կրնայ միսիթարել մեզի երբ նոյն իսկ
ծերութիւնը կ'ընկճէ, ու օրհասական վայրկեան-
ները կը ծանրանան մեր հոգիին վրայ եւ կեանքի
բոլոր իրական կարծուած երեւոյթներ, իբր ցնորդք
եւ երազանք մը կ'անցնին ու կը ցնդին յօդս. վեր-
ջապէս ի՞նչ բան պիտի կրնայ գօտեպնդել մարդը
այս տառապանքի կեանքը ապրելէն յետոյ. յուսալ
թէ՝ կայ պահուած կեանք մը երջանիկ ու անվիշտ,
որուն վարագոյրը կը բացուի, երբ կը գոցուի սեւ
փոսը գերեզմանին որ նիւթապաշտին համար ոչն-
չութեան կամ անէացման գումն է սոսկ:

Հաւատք, հաւատքն է միայն, որուն երկ-
նային ուժին առջեւ լեռնանման դժուարութիւնք
կը հարթուին, նոյն իսկ մահն իր աւարը ետ հու-
տայ, կը խորտակուի սեւ պապուարը անոր, կը
պատուի մռայլ վարագոյրը կեանքին, հաւատքն է
որ յանկարծ կը կարկառէ իր ուժեղ բազուկները
ու կ'ըսէ յուսաբեկ մարդուն. “արի՛, Ել մի վհա-
տիր, մի՛ ընկրկիր. քալէ՛, դեռ աս չէ՛ կեանքը եւ ոչ
անոր սահմանագիծը՝ մինչեւ եզրը գերեզմանին:”

Հաւատքը՝ մեր կեանքին կեանքն է, կեանք մը անմեռ ու անվախճան, որ հոս կ'սկսի ու անդին կը վերածնի. Հաւատք՝ որուն կոյս լանջքէն կը ծնին յոյսն ու սէրը. մեր հոգիին այն երկու հսկայ թեւերը, որ վեր շատ վեր կը բունեն մեզի ոչ միայն այս կեանքի ցեխոտ տափակութենէ՝ այլ եւ մահուան անկումներէն:

Ժամանակակից մեծ իմաստուններէն մին կ'ըսէր. «անոնք որ հաւատքով կ'ապրին, կը նմանին այն թռչունին որ ծառին տկար ոստին վրայ թառած, իր անուշ երգը կ'երգէ գիտնալով հանդերձ թէ ճիւղը հակած է գէպ ի վար ու գուցէ պիտի կոտրի, բայց ան կը շարունակէ իր երգը, որովհետեւ գիտէ որ թեւեր ունի:»

Միթէ յոյսն ու սէրն ալ հաւատաւորին հոգիին թեւերը չե՞ն, միշտ զինքը անվեհեր ու բարձր բոնող:

Երշանիկ չե՞ն անոնք նոյն իսկ իրենց ապերջանիկ կարծած վիճակին մէջն անդամ, որ այս հաւատքով կ'ապրին ու նոյն հաւատքով ալ կը գոցեն իրենց աչքերը. վայ անոր որուն կրծոց տակ դեռ ծիլ չէ արձակած այս հաւատքը. անոր համար ամէն ինչ ունայնութիւն մ'է ու կեանքը՝ մահահուա պատանք մը:

Մեր բարոյական ու հոգեկան կեանքին ամրակուռ շէնքն է հաւատքը, որուն ուսերուն վրայ դրած է ամբողջ տիեզերը իր հսկայ սիւները. քաշէ, քակէ այդ սիւները, քանդած ու կործանած պիտի ըլլաս բարոյական կեանքին տիեզերական շէնքը ու այն ատեն հոգին վար պիտի իյնայ իր բարձրութենէն, կեանքը պիտի դառնայ ան-

նպատակ ու աննշան քան մը, պիտի ցամքին յուսոյ եւ սիրոյ վճիտ աղբերակները, ուր ցաւած հոգիդ իր վէրքերը պիտի լուար, կորովի եւ անմահութեան կեանքը վերսկսելու համար:

Աս աշխարհի թատերաբեմին վրայ՝ մեր մոլորուն աչքերուն հանդէպ՝ շարունակ կը բացուին ու կը գոցուին մերթ զուարթ ու յաճախ թախծոտ տեսարաններու վարագոյրները. հոս է որ կզգան մեր սրտեր կսկիճներու, յաջողութիւններու եւ ձախորդութիւններու խուսափուկ ու խարուսիկ տպաւորութիւնները մինչեւ այն հոգեսարսուռ ցուրտ վարագոյրը գերեզմանին, որ ծածկել կը փորձէ մեր աչքերէն ինչ որ կեանք էր ու կեանք կուտար:

Բայց հաւատքը դարձեալ կը կրկնէ իր անուշ ու սրտապնդող երկնային ձայնը թէ՝ կեանքը հոս չվերջանար, անոր սկիզբը շէր ասկէ որ վախճանն ալ ըլլայ հոս։ Կեանքին գաղտնիքը հաւատքով միայն կրնայ լուծուիլ. հաւատքը կեանքն իսկ է, կեանքը յոյս՝ եւ յոյսը սէր. առանց այս երրորդութեան՝ ոչ կեանք կայ իրական եւ ոչ երջանկութիւն տեւական։

Հաւատացէք՝ պիտի յուսաք, յուսացէք՝ պիտի սիրէք, սիրեցէք՝ պիտի ապրիք։





ԿԵԱՆՔԻՆ ԱՐԺԵՔԸ

(Նոր-Ճարիխն առթիւ):

Ու դուն ավ Տէր, սկզբէն երկրին
Հիմքը դժիգ ու երկնացք քու ձեռքերուդ
գործն է, անոնք պիտի կրտսւին բայց
Դու կը կենաս կը մասս ամենքը լոթի
պէս պիտի մազին ու վերաբկուի պէս
պիտի գալորես զննոնք եւ պիտի փոխ-
ուին, բայց դու նոյն ինչն են ու քու
առթիներդ պիտի շպակին: ՊՈՅՈՍ

Կայ յաւիտենականութիւն մը մեզի անծանօթ
եւ անբացատրելի, կայ յաւիտենականութիւն մըն
ալ սակայն զգալի մեր մէջը, որ կը կապէ կը լծորդէ
մեզի Անոր հետ: Մեր ապրած կեանքը անուշ է,
որովհետեւ կարճ է, լցցուն է ան դառնութիւն-
ներով, բայց յաւիտենական է իր քաղցրութիւն-
ներովը:

Երբ մեր հաշուած ու չափած օրերն ու
ամիսները կը լրանան, կ'ըսէ ծերը թախծութեամբ
մը, “կեանքիս շէնքէն քար մը ինկաւ, ” իսկ երի-
տասարդը՝ “կեանքիս վրայ օր մըն ալ աւելցաւ: ”
Նոյն առաւտօն է ու նոյն արեւը սակայն, որ կը
ծագի ամէն օր վրագ՝ ըլլաս դու զուարթ կամ
տիսուր, յոյսերուդ զսպանակն ալ ժամացսցիդ
սլաքին պէս յարաշարժ՝ կարծես աներեւոյթ ուժէ
մը լարուած՝ կը դառնայ անդուլ ու անդադար:
Սենեկիդ խոր լուսութեանը մէջ՝ երբ կը լոէ ամէն
աղմուկ ու շշուկ, չե՞ս լսեր սուր շեշտերը ժամա-
ցսցիդ նէ+ նա+ին, որ կարծես կեանքիդ շէնքին մէջ

Ակն է մաեր ու իր անտես ձեռքի հարուածներովը շարունակ կը քակէ, կը փրցնէ քար մը ադ շէնքէն:

Երբեմն չե՞ս ունեցած կամ ունենար օրեր, ժամեր ու նոյն իսկ վայրկեաններ՝ այնքան զուարժ, այնքան երջանիկ որոնց վրայէն չպիտի ուզէիր որ արեւն իր մարզ մտնէ ու օրն ըլլայ իրիկոն. վազուան օրն ալ միեւնոյն առաւօտն ու նոյն արեւը ունի, ոչ դու սակայն նոյն մարդն ես եւ ոչ ալ խորհուրդներդ նոյնը, քու ըղձանքներուդ, քու յշյսերուդ կեանքին արեւն է որ կ'անցնի հապճեպ ու օրերը կ'ըլլան իրիկոն:

Ծոգենաւով կամ շոգեկառքով ճամբորդած ատենդ չե՞ս նշմարած կամ դիտած, թէ նոյն պահուն որպէս թէ ծովափունքներն են որ խօս կուտան ու կը փախչին աչքերէդ արագ արագ, ու միեւնոյն դարձդարձիկ շրջանները կ'ընեն հորիզոնը ընդգրկող լեռներն ալ հեռաւոր: Այնպէս չերեւիր քեզի, որպէս թէ աչքիդ երեւցող ամէն իր, ամէն առարկայ կ'անցնի, կը հեռանայ քենէ. իրականութեան մէջ այնպէս չէ սակայն, ու ընդհակառակը ամէն բան իր տեղն է անշարժ ու անյարիր, դու ես որ կ'անցնիս, խօս կուտաս ու կը հեռանաս այդ ամենէն՝ թողլով ետիդ ամէն երեւոյժ, ամէն տեսարան ու կեանքիդ հաճելի կամ ցաւալի պատկերները:

Անողը է ժամանակը, իր հետը կ'առնէ կը տանի ինչ որ կը վերաբերի մեր կեանքին, կ'առնէ մեր մարմնոյն ուժը, թարմութիւնն ու գեղեցկութիւնը մեր դէմքին, թափը մեր բազկին, զօրութիւնը մեր ծնկուըներուն, լցումեր աչքին, խանդնու եռանդը մեր սրտերուն. կնճիռներ կը հագնին

մեր ճակատներ, խորշոմեր կ'երեւին մեր այտերուն վրայ ու ժամանակն է որ իր ուզած ձեւն ու գոյնը կուտայ մեր դէմքերուն ու մազերուն։ Ու այսպէս ոչ թէ արտաքին աշխարհն է որ կը կրէ փոփոխութիւն մը՝ այլ եւ մեր կեանքին աշխարհը։

Ժամանակը կ'առնէ կը տանի ինչ որ յաւետենական կը թուէր մեզ։ Ո՞ւր են ան սիրելիներդ, սրտակից բարեկամներդ, որոնք անցեալ տարին քու հետդ սկսան առանց կարենալ հասնելու նոր տարին։ անոնցմէ շատեր արդէն հող դարձան ու այլ եւս չեն վերաբերիր մեր աշխարհին, անոնց տիսուր յիշատակը կայ ու կը մնայ ու մահուան սուր խայթոցը գեռ կ'արիւնոտէ սրտիդ սպիացած կարծուած վէրքերը խորոնկ։

Հիմա սրտիդ պէս թափուր չէ՞նաեւ տանդ անկիւնն ալ, ուր գուցէ անցեալ տարի ճերմակ մազերով մամիկու կամ հայրիկու էր բազմած, կեանքին վեհափառ ալիքը հագած, կամ տիսուր ամայութիւն մը չե՞ս զգար սրտիդ խորն ու կեանքիդ մէջ՝ յիշելով ձեռքովզ սեւ հողին մէջ դրած սիրելի զաւակու որ անցեալ տարի գեռ կը պճլտար կը ճոռողէր տանդ մէջ անմեղ թռչնակի մը նման։ Ու իրական կարծուած այս կեանքը իր երազական երեւյթներուն մէջ ի՞նչ դառն պատրանքներ, ի՞նչ վշտառիթ հեգնութիւններ, ի՞նչ ցուրտ ու սարսուուն տպաւորութիւններ, ունեցաւ, որքան թաքուն ու յայտնի վշտեր որքան կսկծելի ցաւեր ակօսեցին մեր սրտերը, որքան դառն ու լեղի արցունքներ պղտորեցին մեր աչքերը։

Անոնք որ, կարծեցին թէ ուրախութեան ու պերճանքի կեանքը ապրեցան իր բոլոր գինովցնող

Հաճոյքներով, ուր են հիմա, ի՞նչ տարբերութիւն ունէր անոնց փառքը օճառի պղպջակէն, որ հազիւթէ ափիդ մէջ կը շնես ու կը ցնդի խկցն, կամ նման այն երազներու, զօրս մարդ գիշերուան մէկ քանի ժամերուն մէջ վայելած կը կարծէ՝ առանց զգալու անոնց առթած հաճոյքը։ Մարդկային հասակի, կեանքի ամբողջ փառքն ու փայլը որբան ալ երկայն տեւած ըլլայ, կը նմանի հսկայ ծառերու երեկոյեան ստուբին, զոր կ'ուրուագծէ վերջին ճառագայթը մարը մտնող արեւին։

Վերջապէս՝ մեր յաւիտենական կարծած ուրախութիւնն ու վիշտն ալ, իրենց վախճանն ու վերջը ունին։ Ամբողջ կեանքը աս չէ սակայն։ Արդարեւ մարդ կտոր մը միս ու մահուընէ յետոյ ափ մը հողէ։ Աստուած սակայն ադ կտոր մը մսին ու ափ մը հողին մէջ ի՞նչ անհուն մեծութիւններ, զգացումներու ի՞նչ անսպառ գանձեր ծրարած է ու հանճարի ի՞նչ սուր թուշներ, իմաստութեան ի՞նչ հսկայ թեւեր կապած է անոր մոքին։


Հասկցուած կեանքը՝ իր բարցական ու մոտաւորական իմաստովը, ոչ ունայնութիւն մընէ եւ ոչ ալ ստուեր մը վաղախսյա։ Ան որբան ալ կարճ, որբան ալ գառնութիւններով լեցուն ըլլայ, կ'արժէ որ ապրինք։ Եթէ դիւրաբեկ անօթ մը կամ դառն բաժակ մը իսկ նկատենք զայն, պէտք է լեցնենք անոր մէջ իմաստութեան, արդարութեան ու սիրոյ անուշ գաւաթները, մեր կեանքը չափ մընէ լեցնելու համար՝ ոչ թէ ունայնութիւն մը. սրտի, մտքի եւ հոգիի չափերուն մէջ կրնանք լեցնել ի՞նչ որ ուզենք, ու այն ատեն մեր կեանքը կ'ըլլայ գանձ մը թանկագին, ոչ միայն օգտակար մեզ, այլ եւ

մեր նմանեաց։ Կեանքին արժէքը մեծ է անոնց համար միայն, որ զայն զգալով լաւ ապրիլ կ'ուզեն, որուն մէջ կան այնպիսի պատեհութիւններ, այնպիսի լաւագոյն առիթներ որոնց մէկ վայրկեանը տարիներ կ'արժէ ու տարիներն ալ՝ դարեր։ Պիթագորոս կ'ըսէր իր աշակերտներուն։ “Օրը երեք անգամ հարցուցէք դուք ձեզի թէ, ի՞նչ ըրի, ինչպէս ըրի, կամ ինչո՞ւ ըրի, բաւական չէ՞ այս երեք հարցումը մեր կեանքին գործերը, մեր մտքին խորհուրդները ու սրտին թելադրութիւններն ալ ճշգելու կամ ուղղելու համար։”

Կարդացէք Զեր կեանքին գրքերը, թղթատեցէք զայն զոր ժամանակը գրեց հոն Զեր լաւ կամ գէշ գործերը, ա՛չ հոն որքա՞ն դասեր պիտի գտնէք, որքա՞ն խրատներ, որքա՞ն փորձառութիւններ։ Ո՛վ գիտէ որչափ մարդիկ գուցէ պիտի լքանէին աս կեանքը, եթէ հասկցած չըլային զայն ապրելու կերպն ու գաղտնիքը, եթէ չգիտնային զայն օգտակար ընելու միջոցն ու առիթը։ Արտաքին բնութեան փոփոխութիւնները կը տեսնենք, փորձառու ենք տարւոյն չորս եղանակներուն, երեւոյթներուն ալ, ատոնք չե՞ն յիշեցներ կամ պատկերացներ նաեւ մեր բնութեան ներքին աշխարհին եղանակներուն փոփոխութիւնները։ Մանկութիւն ու պատանեկութիւն, երիտասարդութիւն, ծերութիւն, մեր կեանքին եղանակները չե՞ն միթէ։ Ի՞նչ անուշ է գարունը, ի՞նչ սիրուն են բնութեան երեւոյթները, ուր ամէն ինչ կը ժպտի ծաղիկներու չըթունքներով, ուր ամէն ինչ կ'երգէ խոխոչներով առուակին։ Այսպէս չէ՞ միթէ կեանքը մանկութեան ու պատանեկութեան մէջ։ Երի-

տասարդութիւնը հասունութեան տարիքն է, սրտին
մէջ եռանդը, մտքին մէջ գործելու խանդը կ'եռայ
կ'եփի, կը նմանի բնութեան այն եղանակին, յո-
րում ծաղիկները պտուղներ կը կապեն ու ամէն ինչ
կը բեղմնաւորի: Փորձառութեան տարիքն է ծերու-
թիւնը, կեանքի մտքի եւ սրտի գործքերուն ար-
դիւնքի վայելումը, ու յետոյ կուգայ ձմեռը որ կը
յիշեցնէ կեանքին ալիքին հետ պատանքը մահուան:
Ահա հասակը կեանքին. բայց կ'արժէ որ ապրինք
դայնութիւններով լեցուն, բայց յաւիտենական է
նման Յաւիտենականին որ կայ ու կը մնայ:





ԱՆՈՐ ՃՆՈՒԽՆԴՐ

“Փառք ի բարձունք Աստվածայ եւ
յերկիր խաղաղութիւն ի մարդիկ հա-
շութիւն”

Իր փառաց եւ պերճութեանց գագաթնա-
կետը հասած կայսրութեան մը աննշան մէկ գիւ-
ղին մէջ, ծնաւ մանուկ մը որ կոչուեցաւ Յիսուս:

Այն դարը, յորում կ'ապրէին մարդիկ, գի-
տութեան, գեղարուեստի եւ մտաւորական զար-
գացման ու գրականութեան ոսկեդարն էր, բարուց
ապականութեան կողմէ ալ սակայն նշանաւոր դար
մըն էր ան: Հռոմայ յաւիտենական քաղքին եւ իր
լայնածաւալ պետութեան մէջ՝ մոլութիւններն ու
ոճիրները այնքան շատցեր, այնքան բազմացեր էին
որ ժամանակակից պատմիչները չէին կրնար երեւա-
կայել թէ ապագայ սերունդները պիտի կրնան ա-
նոնց վրայ նոր մոլութիւններ եւ ոճիրներ աւելցնել:

Ապականութեան ու մեղաց տղմին մէջ ինկած
հոգինները, հիւծախտաւորներու նման՝ հիւծեր
մաշեր էին ու իրենց աչքերը գերեզմանի սեւ
փոսին մէջ կայծկլտացող նուաղկոտ լոյսերու նման,
անծանօթ հորիդոններ սեւեռած, կարծես կենդա-
նութեան լցոսի մը կսպասէին. իսկ անոնք որ մարդ-
կային կիրքերու եւ վայրագութեանց հաճոյքները
գոհացնելու դատապարտուած էին, կսպասէին
անապատներու մէջ ծարաւի մնացած եղնիկներու
նման խաղաղութեան եւ եղբայրական սիրոյ պատ-

գամին։ Անլոյս ու խորհրդաւոր գիշեր մը, յանկարծ
երկնքի փառքը երկրի վըայ ծագեցաւ. երկնային
անտես հոգիներու մեղեդին հոգեցունց, երկրի
պարզ հովիւներու մելանուշ սրինգին հետ խառն
սկսաւ երգել երգ մը, զօր մարդու ականջ դեռ
չեր լսած, եւ որուն որբան սրտեր կսպասէին մաշող
անձկութեամբ մը։

Խաղաղութեան, սիրոյ եւ հաշտութեան
Աստուածը յայտնուած էր. ամօթի, լկափութեան
եւ սնապաշտութեան աստուածները անյայտու-
թեան մատնելու համար։ Երկնքի բարձրութիւնը
խոնարհած էր, երկրի վրայ՝ ինկած մարդկութիւնը
վեր առնելու, բարձրացնելու համար։ Դաւթի
Աստուածը մարմին առած, անասնոց մսուրին մէջ
ծնած էր որպէսզի բնութեամբ անասնացած մար-
դը կրկին բանականութեան պատիւին բարձրացնէ։
Անոր ծննդեան գիշերը՝ պայծառ առաւօտ կը լսյ
մեղքի մթութեան մէջ ինկած հոգիներուն։ Երկինք
ու երկիր զերար կը համբուրեն սիրոյ ու սրբու-
թեան համբոյրներով, վասնզի խաղաղութեան ու
հաշտութեան աղեղն էր ձգուեր երկրէն դէպ ի
երկինք, մարդոյ սրտէն դէպ ի Աստուծոյ սիրտը,
ու այլ եւս փրկուած էր մոլութեան ու մոլորու-
թեան, ապականութեան ու պղծութեան մահացու-
ցիչ ջըհեղեղին մէջ խեղդուելու վտանգին հասած
մարդկութիւնը։

Բեթլեհեմի մէջ ծագած լոյսը, չէր նման ան
լոյսին, որ երբեմն ընտրեալ կարծուած Աբրահամի
թռունորդիները կ'առաջնորդէր ծովերէն ու անա-
պատներէն դէպ իրենց հարց մեղը ու կաթ բղնող
երկիրը. այլ աս նոր լոյսը բուն ինք արեւն էր

արդարութեան, որ պիտի առաջնորդէր ամբողջ մարդկութիւնը կեանքի անապատէն դէպ ի խաղաղութեան, սիրոյ եւ եղբայրութեան աւետեաց երկիրը, որուն մանանան չի գառնանար, մեղքի ու կաթի աղբիւրները չեն ցամքիր յաւիտեան:

Փա՞ռ+ ի բարձունա Աստվածոյ Եւ յերիբ խաղաղունէն է հարդիկ հաճունիւն: “Ի՞նչ սրտառուչ երգ մըն է այս, Հոգետաւիղ քնարի մը փափկիկ թելերէն թրթռացող, որ կ'երգէ փառքերուն փառքը, երկինքի փառքը, Հոգիներու խաղաղութիւնը որ կեանքերու երջանկութեան արեւն է, կ'երգեն երկնայինները այդ երկրի խաղաղութիւնը, նորածին մանկան սրտէն ճառագայթող հաշտութեան տաք սէրը, որուն կը կարօտէր սառած սիրտը մարդուն: Անոր ծնունդը եղաւ ծնունդը ազնիւ զգացումներու, Անոր յայտնութիւնը եղաւ յայտնութիւնը բուն ճշմարիտ կեանքին: Ու այլ եւս գայլերն ու գառնուկները միասին պիտի արածուեն առանց իրարու վնասելու, առիւծը եզին պէս յարդ պիտի ուտէր: Այսպէս կը մարդարէանար դարեր առաջ տառապեալ ժողովուրդի մարդարէն, ըսելով թէ “պիտի գայ երջանիկ օր մը, ժամանակ մը, յորում պատառող գայլերու բնաւորութիւնը ունեցող մարդը իր ընկերոջ հանդէպ անմեղ գառնուկ մը պիտի դառնայ, մոնչող առիւծի վայրագութիւնը ունեցողներ, հեղահամբոյր եղան պէս պիտի ըլլան ու իրարու շպիտի վնասեն”:

Ա՛հ ի՞նչ վեհ, ի՞նչ վսեմ սկզբունք, զօր կը գծէ Քրիստոս իր մսուրին քովիկէն ճառագայթող աստղին շողերով՝ մարդոց սրտերուն մէջ: Անոր

աստղը, Անոր սէրը, Անոր իսաչը խորհրդանշանը կ'ըլլայ իրեն հետեւողներուն, տգէտ ու գեղջուկ հովիւներէն սկսեալ՝ մինչեւ այն երեք գիտուն մոգերուն, որոնք հաւասար գծով մը ճամբայ կ'ելնեն Անոր ծնած քարայրին առաջնորդող աստղին ուղղութեամբը, հասկցնելու համար թէ՛ հոն է կերպոնը գիտութեան, ուր կանգ կ'առնէ գիտութիւնը մարդկութեան, այն է իմաստութեան լոյսը, որով յիմար կարծուածներն իսկ իմաստուններ կ'ըլլան։ Ու մինչեւ հիմա, մինչեւ մեր օրերը միլիոնաւոր մարդիկ չե՞ն վազեր միեւնյն կեդրոնին, միեւնյն աղքիւրին, ուսկից կ'առնեն անընկճելի ուժ մը, անպարտելի կորով մը կեանքի անկումներուն մէջ, միիթարութիւն վշտերու մէջ, եւ յոյսը անմահութեան, մահուան արհաւիրքներուն մէջ։

Անոր աստղը՝ լոյսն էր խաղաղութեան, որով մարդիկ պիտի տեսնէին, պիտի ճանշնային զիրար, թէ եղբայր են իրարու եւ ոչ անծանօթ թշնամիներ։ Ա՛հ, խաղաղութիւնը՝ անհատներու սրտին կեանքն է, ընտանիքներու երջանկութիւնը եւ աղկերու յառաջդիմութեան ու բարդաւածման միակ պայմանն ու միջըց։ Յիսուս այդ խաղաղութեան մանուկն էր։ Ան սիրեց մարդիկը անխտիր առանց կրօնի ու ցեղի, առանց ազգի ու դաւանութեան, սիրեց ոչ միայն իրենները այլ եւ զանոնք որ չէին ուզեր սիրել զննքը։ Մարդիկ որչափ պէտք ունէին այդպիսի սիրոյ. ադ սէրն է որ մարդը պիտի աստուածացնէ, երկիրը երկինքի պիտի փոխէ, տառապանքը բերկրանքի, վիշտը՝ ուրախութեան։ Անոր խաչը, պիտի լսէք, ան իր խանձարուրին գովիկէն սկսաւ բուսնիլ, աճեցաւ, մեծցաւ բեթ-


Եհեմի անմեղ մանկիկներու արեան ցօղերովը . Քրիստոնէին համար սակայն, պէտք է որ այս երեքն ալ իր կեանքին խորհրդանշանը ըլլան . Անոր աստղը պէտք է առաջնորդէ մեզ դէպ ի ճշմարիտ գիտութիւն, այն իմաստութեան կեզրոնին, ուսկից կը բղին բոլոր իմաստութիւններն իմաստուններու . Անոր սէրը պէտք է սորվեցնէ մեզ սիրել մեր ընկերին հետ նոյն իսկ մեր թշնամին ալ ու Անոր խաչը ըլլայ մեր բարոյական քաջութեան անպարտելի նշանը :

Յիսուսի ծնած քարայրէն մինչեւ Գողգոթայ ճամբայ մը կայ, ադ ճամբան է բուն կեանքի ճամբան ուսկից առաջին անգամ ինք քալեց, անցաւ Ես իսկ եմ ճանապարհ եւ ճշմարտութիւն ըստը : Հոդ, ադ ճամբուն մէջ, կայ լցու մը մեր կեանքին մժին կողմերը լուսաւորող, ուր ինք կանգնած՝ կը խոստանայ մեզի տանիլ արհաւիրքներու ու ցաւոց հովտէն անդին խաղաղութեան ափունքը, խաչի կեանքէն մինչեւ յաղթութեան կեանքը, պատանքի ու գերեզմանի կեանքէն մինչեւ յարութեան ու անմահութեան կեանքը :

Աս նորածին ու հրաշածնունդ մանուկը, երկնքի փառքը, ի՞նչ կը պահանջէ կը կարծէք մենէ, մոգերուն ոսկին թէ անոնց թանկագին կնդրուկն ու զմուռուր, ինչ որ մարդիկ մարդոց կրնան լնծայել : Օ՛հ, Անոր համար ի՞նչ կ'արժեն հոյակապ մարմարէ կամ ոսկիէ տաճարներն իսկ, բովանդակ տիեզերքը իր տաճարը չէ^o միթէ : Մարդիկ իրենց աստուածները ոսկիէ շինեցին ու պաշտեցին երկար ատեն, ինչ որ ցարդ կը պաշտեն շատեր թէեւ տարբեր ձեւերու տակ . ի՞նչ կ'արժէ

մարդոց հողին տակէն հանած փայլուն մետաղը,
ուր յետոյ իրենք ալ պիտի մտնեն։ Ընոր համար
ոչինչ կարժեն աշխարհի ու նիւթի վերաբերեալ-
ները, որքան ալ անոնք ըլլան թանկագին ու մեծար-
ժէք։ Յիսուս կուզէ մենէ ոսկիէ սիրտ մը անժանդ,
անբիծ ու մաքուր, գթոտ զգացումներ տառա-
պեալներուն նկատմամբ, հաւատք մը ամրակուռ
ու հաստահիմ, կեանքի յարափոփոխ երեւոյթ-
ներուն հանդէպ։ Կուզէ մեր հոգիներուն ան-
տրտունջ մրմունջը, աղօթքը, անուշ ու խնկաբոյր
քան կնդրուկն ու զմուռսը։ Ան որ փառքն է բարձ-
րութեանց, Ան որ տէրն է մեր կենաց, խաղաղու-
թիւնը մեր հոգիներուն, սէրը մեր սրտերուն,
երգենք իր ծնունդը երկնայիններուն հետ “Փառք
ի բարձունս Աստուծոյ եւ յերկիր խաղաղութիւն,
ի մարդիկ հաճութիւն”։





Ս Ր Տ Ի Ն Խ Ո Ր Հ Ո Ւ Ի Ր Դ Ը

Խորհուրդներ թաքուն, ազնիւ կամ չար, կը լարեն զսպանակը մոքիդ մտածումներուն եւ սրտիդ զգացումներուն:

Բարի ու ազնիւ խորհուրդն է որ կ'ուղղէ մեր բողոք հոգեկան տրամադրութիւնները, կը կանոնաւորէ մեր սրտին թելագրութիւնները։ Ազնիւ խորհուրդը ցոյց կուտայ մեզ ան ճամբան, որ ամենէն անվտանգն է, էն մաքուրը, էն հեշտինը ու ամենէն պատուաւորը։ Բարի խորհուրդ յղացող մաքուր սրտեր չե՞ն նմանիր այն վճիռ ու պայծառ լճակին, որ իր յստակ ջրերուն մէջ կը պատկերացնէ, կը ցոլացնէ ոչ միայն իր ափունքներուն կանանչազարդ գեղեցկութիւնները, այլ եւ ամբողջ լուսազարդ պայծառութիւնը երկնքին։

Չար ու վատ խորհուրդներ յղացող սրտեր սակայն, կը նմանին այն պղտոր ու աղտոտ ջուրին, որուն յատակը չտեսնուիր, ու ամենէն վտանգաւորն է այն։ Խորհուրդը, կամ պարզօրէն լսենք մտածումները, կարեւոր դեր մը կը կատարեն մեր կեանքին ու կենցաղին մէջ։

Ոմանք խորհուրդը մտքին ու զգացումն ալ սրտին կը սահմանեն, մէկը ապրիլ կ'ուղէ միմիայն մտքին չոր ու ցամաք հաշիւովը, ուրիշ մը լոկ սրտին վերացական ներշնչումներովը։ սակայն ոչ այսպէս եւ ոչ այնպէս. մէկը առանց միւսի՝ մեզ կրնայ

մոլորեցնել կեանքի անապատին մէջ: Աս երկուքն ալ պէտք է լծակն ըլլան մեր կեանքին: Ան որ կրցած է հաշտեցնել մտքին ու սրտին հաշիւները իրարու հետ, երբէք չպիտի զղայ աս չափուած, ձեւուած ու հասկցուած կեանքը ապրած ըլլալուն համար:

Ամէն գործ, ամէն ձեռնարկ որ հաստատուած չէ ազնիւ խորհուրդներու խարսխին վրայ, չկրնարյաջողիլ:

Ուրեմն դիր ամէն բանի մէջ բարի ու ազնիւ խորհուրդը, վստահ եղիր որ անպատճառ պիտի յաջողիս: Լաւ խորհէ՛ գեռ չխօսած. աղէկ մոածէ դեռ գործի չձեռնարկած, պիտի յաջողիս:

Մի՛ մի՛ վստահիր մտքիդ բարձր զարդացման, ոչ բազկիդ ուժին, ոչ ֆիզիքական առաւելութիւններուդ կամ ձիբքերուդ, եւ ոչ ալ այն մետաղին, զոր ժառանգած ես կամ տիրացած բաղդին բերմամբ. բայց սակայն առանց բարի ու ազնիւ խորհուրդի, ոչ գործերը կրնան ըլլալ մեծ եւ ոչ ալ հարստութիւնները տեւական:

Չէք տեսած կործանուած տուներ, որոնց մէջ երբեմն ճոխ ու հեշտութեան կեանքը կ'ապրէր մարդը. ա՛չ, անոր թոռները մուրացիկներ են հիմա, վասն զի անոր խորհուրդներն ու մտածմոնքը հաստատուած չէին ուղղութեան եւ ճշմարտութեան կոռուանին վրայ:

Մարդուն սիրտը խորհուրդներու եւ զդացումներու գանձարանն է. մեծամեծ խորհուրդները սրտէն. կուգան, կ'ըսէ մեծանուն հեղինակ մը: Վատ ու ստորին խորհուրդներն են որ կը ժանգուեն խիղճը, կ'ապականեն սրտին մաքուր զդա-

ցողութիւնը, վերջապէս կը մթագնեն մտքին պայծառութիւնը. ու երբ խիզը չզգար լաւագցն բարիքին հաճոյքը, միտքը չկրնար խորհիլ բարձրագցն առաջինութեան առաւելութիւնները, աչ, դիակ մըն է մարդը պարզապէս: Ինչ որ կը տեսնես կեանքիդ մէջ ամենօրեայ փոփոխութեանը մէջ, յաջող կամ անյաջող, տխուր կամ զուարիժ, այդ ամէնն ալ ազնիւ կամ անազնիւ խորհուրդներէդ, լուրջ կամ կրքոտ մտածումներէդ կախում ունի: Արտիդ ու մոքիդ մէջ տիրող խորհուրդն ու զգացումները կը շնենքու մէջդ ազնիւ, բարի, բանաւոր մարդը. հանէ, վերցուր այդ երկուքն ալ մարդուն մէջէն, այլ եւս կրնաս զայն իրը անասուն գործածել ուզածիդ պէս կամ ուզած ատենդ:

Լաւ ու բարի խորհուրդներ յղացիր, եթէ կ'ուզես լաւ գործեր արտադրել, վասն զի անոնք են որ ցցց կուտան գործիդ մեծութիւնը, կը չափեն նկարագրիդ եւ հոգեկան կորովներուդ քանակն ու որակը, անոնք կ'երաշխաւորեն ձեռնարկներուդ յաջողականութիւնը:

Կամքն Աստուծոյ ու խորհուրդը մարդուն պէտք է համապատասխան ըլլան իրարու:

Աստուծ բացարձակ ճշմարտութիւն, ուղղութիւն, արդարութիւն եւ սրբութիւն է. դիր ուրեմն մտածմունքներուդ մէջ ուղղութիւնը, խօսքիդ մէջ՝ ճշմարտութիւնը, խորհուրդներուդ մէջ՝ արդարութիւնը եւ սրտիդ զգացումներուն մէջ սէրը սրբութեան, եթէ կ'ուզես որ Աստուծոյ կամքը տիրէ քու կամքիդ ու կեանքիդ վրայ:


Ճարտարապետը չպիտի կրնար կանգնել այն հոյակապ շէնքը, եթէ միայն քարերը գործածէր

առանց շաղախի կամ ատաղձները՝ առանց գամփի, Մոքին եւ սրտին շէնքերը կրնան ըլլալ ամրակուռ, երբ բարի ու ազնիւ խորհուրդները կ'ըլլան անոնց շաղախը։ Ու այլ եւս մի վախնար երկնքի հեղեղներէն կամ հիւսիսի վայրագ ու կատաղի մրրիկներէն. անոնք չեն կրնար վնասել քու շինած շէնքիդ որ իր հիմերը դրած է հաստատուն ժայռերու ուսին վրայ, որ երկրի էն խորունկ ընդերացը մէջ միրճուած, յաւիտենականութեան պէս անյարիր է ու անսասան։

Կեանքը կրնանք նմանցնել անգիր ձերմակ գրքի մը. հօն հաւատքը՝ շարժող ձեռքն է, ուժը՝ Աստուծոյ իմաստութիւնը, գրուելիք նիւթը՝ մեր բարի կամ չար գործերը։ Մարդիկ շատ ուշ, կամ շատ գժուար կրնան հասկնալ զիրար. շատ անգամ մենք իրարու համար անհասկնալի գիրքեր ու գաղտնիքներ չենք միթէ։ Ա՛չ, սիրտը մարդուն՝ որքան լայն գիրք մըն է, որուն յոյզն ու յուզմունքը գրելու, բացատրելու համար գուցէ ծովերն իսկ չպիտի բաւեին եթէ մելան եղած ըլլային։

Ազնիւ ու բարի խորհուրդներու արդինքն ու պտուղներն են սէրը, խաղաղութիւնը ու արդարութիւնը։ Սիրոյ, խաղաղութեան ու արդարութեան կեանքը երջանկութեան կեանքն է, ապրեցէք ադ կեանքը ու չպիտի զղաք։





ԻՆԿԱԾ ՀՈԳԻՆԵՐ

Ամենէն արգահատելի ու կարեկցութեան արժանիներն ալ անոնք են, ինկած հոգիները՝ որ բանականութեան ու արժանապատութեան սանդիստամատէն վար, շատ վար իջած՝ կարծես կը սողան քան թէ կը քալեն։ Ու թերեւս ըսողներ ըլլան թէ՝ անոնք չար են, ստախօս ու խարդախ, կեղծաւոր ու քծնող, սրիկայ ու ոճրագործ, անբարոյական ու լկտի, վերջապէս ցոփ ու գինեմոլ։ Հեռու, հեռու պէտք է փախչել այդպիսիներէ, ինչպէս հիւծախտաւորէ մը կամ գարշահոտ դիակէ մը։

Ո՛՛, ոչ երբէք, գթացէք, գթացէք անոնց փայ, բարոյական շախտաւորներ են անոնք, մի՛ անարգէք զանոնք. Զեր սէրը, Զեր արգահատանքը, Զեր ներողամտութեան մէկ ակնարկն ու ժպիտը թերեւս փրկէ, վերականգնէ զանոնք իրենց անկումէն, ու ըլլան անոնք ալ բարի, անկեղծ, ճշմարտախօս, ընկերասէր ու ժուժկալ մարդիկ։

Ես կը հաւատամ թէ՝ ամէն վատ, ամէն չար ունակութեանց սերմերը կան մեր մէջը խմորուած նոյն իսկ մեր ծնած վայրկեանէն սկսեալ, ինչպէս բարի ու աղնիւ զգացումներու եւ յատկութիւններու սերմերը։ Անոնք ցեղային ու ժառանգական ալ կրնան ըլլալ, ինչպէս ֆիզիքական

ախտանիշերը. ծնողական հոգածու խնամքն ու դաստիարակութիւնը սակայն, մեծ դեր մը, փրկարար ազգեցութիւն մը կ'ունենայ տղուն սրաին եւ զգացումներուն վրայ, մօր մը ձեռքը իր անսահման սիրով վրայ մանկան սիրտն ու հոգին շաղել շաղախել ու իր ուզած ձեւը տալ անոր, ինչպէս բրուտը՝ իր ափին մէջ գտնուող կաւին. մօր մը իմաստուն միտքը կրնայ թափանցել տղուն ներքին հոգեկան կեանքին խորը ու աճեցնել հոն ինչ որ բարի է ու ազնիւ, ինչ որ լաւ է ու մաքուր, իսկ փճայնել, ցափեցնել միւս կողմէ վատ ու չար ունակութեանց սերմերը: Դպրոցական կրթութիւններուն տղուն մտաւորական կարողութիւններուն հետ պէտք է զգացման ու հոգեկան կարողութիւններն ալ զօրացնէ, աճեցնէ ու ընդլայնէ: Զէ՞ մի որ լաւագոյն բօյսերը, պտղատու ծառերը, անուշաբոյր ծաղիկները լաւ ինսաքի պէտք ունին: Ծոյլ, անհոգ մարդուն այգին խոպան կ'ըլլայ, անոր պարտէզին ու արտին մէջ փուշ ու տատասկ կը բուսնին միայն:

Մարդիկ ի՞նչ նպատակ կամ փափաք ունին աշխարհի վրայ, երջանիկ ըլլալ չէ. երջանկութեան աղբիւրը կը դառնանայ կամ իսպառ կը ցամքի եթէ չփոխուին կեանքին աղնուացման ու յառաջադիմութեան պայմանները բարոյապէս: Երբէք հաւատք չունիմ թէ կախաղանի կամ գլխատման պատիմները կամ թէ պատժական օրէնքին ամենախիստ միջոցները կրնան կամ կրցած են իսպառ ջնջել ու անհետացնել ոճիրներն ու չարկեները: Ո՞վ կրնայ ըսել թէ՝ մարդիկ կրցեր են զերար ուղել իրենց գծած օրէնքներով: Բանտերն ու աքսորավայրերը ի՞նչ բարերար փոփոխութիւններ

կրցած են յառաջ բերել կամ ազդել խենէւ
մարդուն բնաւորութեանը վրայ։ Օրէնքին խստու-
թիւնը եթէ սաստ մը կամ կապ մը նկատենք
չարագործին համար, շատ քիչ ժամանակի մը
համար է ան. պատեհ առիթը կամ ամենաոչինչ
մէկ պատճառ մը կրնայ դարձեալ մղել զայն նոյն
ոճրին ու չարութեան։ Ինկած հոգիներու բարձրա-
ցումը այս կերպով անկարելի եւ անհնարին է։
Ի՞նչ օգուտ եւ ի՞նչ ազդեցութիւն պիտի ունենար
բժիշկին դեղը՝ սրտի, թոքերու վտանգաւոր հիւան-
դութեան մը ենթարկուած հիւանդին համար՝
եթէ զայն փոխանակ ներքնապէս ու հիմնական
կերպով դարմանելու, անոր մորթին ու մարմինին
վրայ քսէին զայն, մինչ ներսը սրտին, թոքերուն
խորն է որ աշուելի հիւանդութիւնը իր աւերը կը
գործէ։ Այսպէս չէ՞ նաեւ չարագործին նկատմամբ
դրուած ու սահմանուած պատիժները արտաքին։

ԱՇ, մէյ մը Զեր աչքին առջեւ բերէք ամ-
բողջ խումբը այդ ինկած հոգիներու, որոնք որչափ
արձակ համարձակ կ'ապրին ընկերական, ըն-
տանեկան ու բարեկամական շրջանակներու մէջ,
անոնք շատ անգամ չեն զգար իրենց կացութիւնը,
իրենց ինկած դիրքը, թէ ուր են, ուր կ'ապրին, թէ
որչափ ապականուած է իրենց շնչած բարոյական
օդը։ Անոնք կը նմանին ճիշդ այն ընտանիքին՝ որ
տանը մէջ փակուած ու անոր գարշահոտ մըթ-
նոլորտին վարժուած, թէեւ կը շնչեն բայց երբէք
չեն զգար թէ իրենց այդ բնակարանին օդը ապա-
կանուած է, վասնզի իրենց հոտառութեան զգայ-
նութիւնը բոլորովին ընդարմացած է ու փտացած։
Հոն այդ տանը մէջ նոր մտնող մը միայն կրնայ

զգալ ու զգացնել թէ ապականուած է տան օդը,
թէ հոն պայծառ ու թարմ օդ պէտք է, թէ հոն
կենդանութեան առողջարար արեւը պէտք է:
Աշխարհս այսպէս է, մարդիկ երբ իրենց ունակու-
թիւն կընեն չարութիւններն ու մոլութիւնները,
երբ աննց գերի կը դառնան, ու այլ եւս իրենց
ըրած չարիքը բարիք, իրենց կեղծիքը ուղեղ կը
նկատեն: Զեք հանդիպած այնպիսիներուն, որոնք
այնքան կը ցածնան, այնքան կ'ստորնանան, կը
քծնին, որ այլ եւս իրենց հոգիին վեհութիւնը,
աստուածային դրոշմը կը կորսնցնեն, որպէս թէ
մարդ ստեղծուած չըլային:

Ինկած հոգիները, չկարծէք որ միմիայն հա-
սարակ ժողովուրդի զաւակներն են. օ՛հ, անոնց մէջ
ամէն դասակարգէ, ամէն հասակէ, ամէն սեռէ
մարդիկներ կան: Հոն կան հայր ու մայր նուի-
րական անունին արժանացած անարժան ծնողքներ,
սիրոյ ու արդարութեան պաշտօննեաներ, հո-
գեւորականներ, որոնք հակառակ իրենց կոչման ու
անունին, մարմիններ են կտրած գլխովին. Կրթու-
թեան պաշտօնեաններ կան, վարժապետ, վար-
ժուհի, վերջապէս հասարակութեան օգտին
համար գործողներ ու ծառայողներ, որոց մէջ
բացառութիւն կազմողները շատ քիչ են ու ցանցառ:

Ծնողքներէն յետոյ կուգան դաստիարակնե-
րը, որոնք իրենց պաշտօնը կը կարծեն միայն տղուն
մտաւոր կարողութիւնը զարգացնել, անծանօթ
առարկաները, իրերը ծանօթացնել անոր, կեանքին
անհրաժեշտ պէտքերը հոգալու, աշխարհի
դժուարութեանց յաղթելու եւ հաց մը, դիրք մը,
փառք մը ձեռք բերելու միջոցները ցոյց տալ: Կը

Հաւասառմ թէ զարդացած միտք մը, իմաստուն
հայեցողութիւն մը, կեանքի կռուին մէջ յաջողելու
ամենակարեւոր պայմաններն են, ասով կը լմնայ
սակայն ամենը, եւ որովհետեւ մարդը աշխարհի
մէջ միայն նիւթին համար շաղրիր, ան բարօյական
էակ մըն է միանգամայն, ուրեմն բարօյական աշ-
խարհ մըն ալ կայ, ուր յաջողելու եւ լաւագոյն
դիրքի մը աիրելու համար բարօյական ուժերու
ալ պէտք ունի:

Աչքի առջեւ բերէք բոլոր մեր կրթական
հաստատութիւնները. անձնց քանի՞ն մէջ կրնաք
գտնել տղուն մէջ բարձր հոգիի մը եւ ազնիւ
զգացութերու կեանքը շինող գիտութեան դասերը:
Ծնողքներ կը մտածեն, կաշխատին եւ ամէն նիւ-
թական զոհողութիւններ յանձն կ'առնեն որպէս զի
իրենց զաւկները գիտութեան եւ ուսման ամէն
ձիւղերուն մէջ առաջինը ըլլան, կ'ուզեն, կը
փափաքին որ ժամանակի պահանջման համեմատ
անոնք կեանքի գործնական մարդը ըլլան, հը-
րապարակի շաղբաշ ու աչքը բաց գործողները,
վերջապէս ըստ ժողովրդական բացատրութեան
քարէն իրենց հացը հանողներ: Ոչ ոք ուշադրու-
թիւն կ'ընէ սակայն, տղուն բարօյական կատարե-
լութեան եւ այդ մասին ունեցած յառաջդիմու-
թեան կամ յետամնացութեան: Յաջողելու գաղտ-
նիքը կարծելով թէ միմիայն մտաւոր զարդացման
մէջ է, միշտ ուժ արուած է այն մասին՝ առանց
ուշադրութիւն ընելու հոգեկանին: Յետոյ կուգայ
մեր մէջ հոգեւորական դասակարգը, ի՞նչ է ասոնց
պաշտօնը. եթէ Քրիստոսի յաջորդները, եթէ
Անոր ներկայացուցիչներն են, ուրեմն պիտի ընեն


ինչ որ ըրաւ Ան, վշտացեալը միսիթարել, ըլլաւ աղքատին հայր մը բարի ու գթոտ, անտէր որբին պաշտպան մը գուրգուրացող։ Անխտիր մանել ամեն դասակարգի մարդոց եւ ընտանեաց խաւերուն մէջ, վեր առնել ընկերական եւ անհատական վէրքերը ծածկող քողերը, նայիլ հօն աւետարանի պայծառ լուսովը, նայիլ Յիսուսի գթութեան եւ ներողամտութեան ակնարկովը, ձեռք կարկառել հօն՝ ուր ինկած մը, թշուառ մը կայ, օ՛չ, ո՛րքան վսեմ, ո՛րքան սրբազն է հոգեւորականին՝ մանաւանդ քահանայ դասակարգին պաշտօնը։ Անոնք պէտք է գթութեան, եղբայրութեան եւ սիրոյ մարմացումը ըլլան, անոնցմէ պատկառին երիտասարդները, զանոնք մեծարեն ու յարգեն ծերերը, անոնք ոչ միայն ժողովուրդին ծիսական պէտքերը (կնունք, պսակ, թալլում եւն) հոգան ու մատակարարեն, այլ եւ անոնց հոգեկան ամէն ինդութիւններուն, ամէն վիշտերուն ինդակից ու վշտակից ըլլան, մանաւանդ խտիր դնելու չեն աղքատին ու հարուստին միջեւ, իրենց խունկն ու աղօթքը հաւասարապէս բուրելու է անշուք հիւղակին եւ շքեղ պալատներու մէջ։ Սյն ատեն պիտի բարձրանայ պատիւը քահանայութեան, վասն զի քահանան ոչ միայն իր տարազով կը զանազանի իր ժողովուրդէն՝ այլ եւ իր կենցաղով. Եղիսէն Եղիայէն ինդրեց անոր կրկին հոգին ու յետոյ կը պատմէ գիրքը թէ երբ Եղիան երկինք կը վերանար, Եղիսէն կրցաւ յափշտակել անոր վերարկուն. Եղիսէն հրաշքներ գործեց, կ'ըսէ, այդ վերարկուին տակ, բայց ասոր հակառակը չէք տեսներ մեր քահանաներուն վրայ, որոնցմէ

շատեր այլ եւ այլ միջներով իրենց վրայի վերարկուն յափշտակելէն յետոյ՝ ինչ կը դառնան անոր տակը կամ ինչեր չեն գործեր անով:

Հոգեւորականներուս պաշտօնը վսեմ է ու սուրբ, որովհետեւ հոգիներուն հետ է մեր գործը. Հոգին մարմինէն ոչ միայն աւելի կ'արժէ, այլ ամենայն ինչ է ու մարմինը միջոց մը միայն. Հոգիին մեծութեան առջեւ, նյոյն խակ տիեզերքն ի՞նչ արժէք ունի. ան հիւլէ մըն է, ինչպէս մարդը՝ Աստուծոյ իմաստութեան եւ մեծութեան առջեւ։ Կրնան ուրանալ թէ չես զգար քու մէջդ մեծութիւն մը, մեծ քան արեւներն ու աստղերը. Հոգիին անծիր հորիզոնը ի՞նչ բան կրնայ չափել, հոգեկան խորհուրդներ կան թաքուն, յուզմունքներ միրկոտ, որոնց քով ովկիանոսներու փոթորկումները բան մը չեն։ Մաքիդ անհունութեան, հոգիին անեզը եւ անյատակ խորութեանց մէջ առ, բրցուր բոլոր աստղերն երկնքին, բոլոր մոլորակներն անծանօթ, ճ՛, գեռ չես զգար պարապութիւն մը ներսդ։ Մարդն իր հոգեկան մեծութիւնը կրնայ հասկնալ, չափել՝ բաղդատելով զայն ուրիշ մեծութիւններու հետ։

Ինկած հոգիները՝ կործանուած բարոյական աշխարհներ են, անոնց անկումը ահաւոր է քան ո եւ է բնական պատահարներէ յառաջ եկած կործանումներ։ Վայ ան մարդուն, որ իր մէջ չզգար հոգիի մեծութիւնը, այլ եւս ուրիշ մեծութիւններ մի փնտուէք, մի սպասէք անկէ։





Մ Ա Լ Ո Ր Ե Ա Լ Ը

Լուռ է անապատը ու ամայի, մութն է իշեր
լերկ սարերու բարձունքն, ու հորիզոնը տակաւ
կը վարագուրեն թխաղոտ ամպերը յոդնած, որոնք
հովերէն մորակուած՝ կարծես խուճապով մը ահա-
բեկ՝ զիրար կը հրմշտկեն հսկայ լեռներու թեւե-
րուն տակ ապաստանելու:

Կապարի գոյն է առեր կապոյտ խորանը վե-
րին՝ ուր չեն երեւիր ոչ վերջալցոյին ցողքերը մար-
մրուն եւ ոչ անխուփ աշուկները անտես հոգինե-
րու. այս պահը ադամամութ կը կոչեն հովիները
խաշնարած:

Բն ութիւնը քնանալ կը պատրաստուի իրեն-
ներովը, ասուններն ու անասունք խոնջած օրուան
ուսուածն կը քաշուին իրենց տեղիկն ու որջեր:
Լուծ են ճպունները ճռնչող ու ցախ սարեկները
ոստոստուն: Զիլսուիր այլ եւս վերջին երգն ալ կա-
րապին: Հոն՝ շատ հեռուն, ծոյն ամայի անապատին,
կը լսուի մերթ ընդ մերթ ընդհատ ու սրտաբեկ
մայանքը մէկ հատիկ մոլորեալ ոչխարին, որ բաժ-
նուած իր փարախնէն կը թափառի մոլորուն, անտէր
ու անհովիւ: Ան կը նայի երթեմն իր շուրջը, տես-
նելու յոյսով իր բարի հովիւը, որուն սրինդին

ձայնը մելանոյշ դեռ կ'արձագանքուի իր ականջին ու իր սրտին մէջ:

Կեանքի անապատին մէջ, իր մոքին ու իմացականութեան լշյալ մարած, իր բանականութիւնը կորուսած ու իր տիսուր վիճակին ելքն ու դարմանը խորհնելու անկարող մարդ էակն ալ չնմանիր ճիշդ աս մոլորեալ ոչխարին:

Կարդացած էք երբէք անառակ որդիին առակը՝ որ առակներու առակն է, իրական պատկերացումը ինչո՞ւ հարդառն: Հոն, ճիշդ նշյն առակին քովիկը կը պատմուի նաեւ իր փարախէն դուրս ելած, իր հովիւէն բաժնուած մոլորեալ ոչխարի մը առակը. Աւետարանին գոհար առակներէն մէկն է աս առակը: Աւելի յուզիչ, աւելի ուշագրաւ չէք գտներ մոլորեալ ոչխարին վիճակը՝ քան իր հօրենական տունէն բաժնուած անառակ զաւկի մը պատմութիւնը, մէկը խօսուն ու բանական, որ իր վիճակին գիտակցութիւնը ունի, կզգայ իր ապրած կեանքին դառնութիւնը, իսկ միւսը անխօս ու անբան, անգիտակից իր կացութեան:

Աւետարանի մատնանշած անառակ տղան, երբ կզգայ իր մէջ ամօթի ու խղճի խայթը, արցունքոտ աչուրները վեր առնելով՝ կը նայի դէպի պապենական տունը տանող ճամբան, կը խորհի իր բարոյական անկումէն վերականգնիլ, կը վճռէ միանդամայն երթալ, վերադառնալ հոն՝ ուր վստահ էր բաց գտնել հօր մը բազուկներն ու սիրտը: Երբ մարդը սակայն կը կորսնցնէ իր հոգեկան զգացողութիւնները, դատելու ու խորհելու կարորողութիւնները՝ ի՞նչ տարբերութիւն կամ զանազանութիւն կընայ ունենալ անբան ու մոլորուած ոչխարէ մը:

Յիսուս չսպասեց որ մոլորեալը գայ գտնէ զինքը, ինք գնաց փնտոել զայն։ Այն արի ու բարի հովիւը ամէն վտանգ յանձն առաւ, մտաւ անվեհեր հասարակ մահկանացուներու կեանքի անապատին մէջ, անցաւ տրտմութեան ձորէն ու մահուան հովտէն, իր անցքին վրայ ուր փուշ ու տատասկներ բուսած էին, հաւաքեց զանոնք, որպէս զի այլեւս անոնք չժակծկեն արդարութեան կօշիկը կորսնցուցած մերկ ոտուրները մարդուն, ու Յիսուս հիւսեց այն փուշերէն ամենէն թանկագին, ամենէն չքնաղ պսակը իր գլխին։ Գտաւ վերջապէս փարախէն դուրս ինկած մոլորեալ ոչխարը, ոչ թէ զայն անառակ որդիին հօրը նման սեղմեց իր կուրծքին վրայ, այլ բարձրացուց իր վիրաւոր ուսին ու անոր վէրքերուն կաթեցուց իր սրտին սէրը։ Յիսուս, բարի ու անձնուէր հովիւը, իր հօտին սիրոյն համար բարձրացաւ քառաթեւ կոշտ փայտի մը վրայ ու բացաւ իր սիրտը ուսկից ճառագայթեց սէր արեւը կեանքերու, ու անով տեսան մոլորեալները իրենց կեանքի ճամբան՝ մահուան մթին ստուելներու մէջէն։ Մոլորեալ ոչխարը մարդն էր ու զայն փնտոողն ու գտնողը՝ մարդ աստուածը՝ Յիսուս։

Ննիկա չնմանիր սակայն եկեղեցւոյ այն վարձկան հովիւին, որուն փոյթն անգամ չէ թէ փարախէն դուրս են մնացած իր ոչխարները, թէ վտանգը մօտալուտ է անոնց կորստեան, թէ մահուան խաւարին մէջն են մնացեր անոնք, վասն զի վերջինները վարձկան են, իրենց հօտէն աւելի իրենց անձն ու հանգիստը կը մտածեն։


Յիսուս անձնուէր հովիւն էր հովիւներու Ան իր անձը, իր կեանքը դրաւ կորսուած կեանքերն

ու անձերը փրկելու համար։ Ան, աշխարհի մղոր-ուածները հեռուէն կամ երկնքի բարձրութենէն չկանչեց իրեն, այլ ինքը վար իջաւ վեր բարձրացը-նելու համար զանոնք։ Ան յանձն առաւ ամէն բան, որպէս զի մարդ է ակը փրկէ հոգեպէս։ Անոր ձայնը ձայներու ամենէն անուշն էր, զոր երբէք լսած էր հողեղէն ականջը մարդուն, անոր նայուածքն էր նայուածքներու ամենէն յանկուցիչն ու հոգեցունցը, Զաքէոսները հաւատոյ ծառին բարձրացնող, ա-նարգուած կիները իրենց մարմնոյ ցեխէն, իրենց երկրաքարշ կեանքէն մաքրող ու սրբացնող, Պետ-րոսները իրենց տկարութեանը մէջ զօրացնող։

Ու ամէն անգամ մարդը որ բարոյական ան-կումներու մոլորանքը կզգայ իր կեանքի թեքում-ներուն մէջ, թող յիշէ Ան բարի ու անձնուէր հո-վիւը, Անոր ներկայութիւնը, Անոր երկնազդեցիկ ձայնը որ միշտ կը փնտուէ իր կորսուածներն ու մոլորուածները։ Երբ մեր սիրու կարծրացեր, ու ցամքեր է հոն աղբիւրը ապնիւ զդացումներու, Յիսուսի վիրաւոր սիրաը չհափիր մեր սրտերուն։ Երբ կեանքի ուղիղ ճամքէն կը շեղին ու կը մոլո-րին ձեր քայլերը՝ Անոր պիկուած ոտքերուն բա-խումը չէք զդար ձերիններուն։ Երբ ձեր ձեռքերը յանիրաւի կը քանդեն, կը կործանեն ձեր ընկերոջ կեանքի շէնքը, չէք զդար Անոր խոցոտուած ձեռ-քերուն շօշափումը ձեր ձեռքերուն։ Օ՛Հ Անոր ձայնը միայն կը դարձունէ, կը բերէ մեղե այն ցան-կապատէն ներս, ուր այլ եւս խածատող օձը չկրնար մուտ գործել թունաւորելու համար մեր նոր դրախտի երջանիկ կեանքը ու ծածկել զայն մահ-ուան խաւարով։

Հոգւով մոլորեալներու վիճակը ամենէն արդաշատելի, ամենէն կարեկցութեան արժանի վիճակն է, ու Յիսուս աւելի զանոնք փնտռեց կեանքի անապատին մէջ ու ըսաւ. “մի վախնաք, ես քաջ հովիւն եմ, ես կը ճանչնամ իմիններս ու կը ճանչցուիմ իմիններէս, ինձ հետեւեցէք, ես եմ ճանապարհ, ճշմարտութիւն ու կեանք:”





Գ Թ Ա Ռ Ի Թ Ե Ա Ն Ո Գ Ի Ն

Իր ծնունդը ոչ ոք գիտէ, ինչպէս իր վախ-
ձանը, վասն զի Ան մահ չունի, իր խանձարուրն է
երկինք, օրբանը սիրտն Աստուծոյ, ուր սնած ու
աճած է սիրովը Անոր:

Գեղեցիկ է քան լուսակն ուռճալիր, որ
մուժ ու մուայլ գիշերներու ծոցէն յանկարծ կը
ծագի՝ պատուելով թխպոտ ամպերը հորիզոնին:
Ճերմակ է անոր դէմքը ու ձիւնաթոյր քան անբիծ
շուշանը մեր աշխարհի դաշտերուն: Ապա իր աչ-
կունքը ծով՝ ի ծով՝ իր տիրանոյշ նայուածքներն
անձառ, միրոյ զյոգ մը փարոսներն են անշէջ՝
կեանքին անծանօթ ճամբաները լուսաւորող. մեղ-
րածոր են իր շըմներն ու բոսորագեղ, նման վարդի
թերթերուն: Ան իր զգլսիչ գեղեցկութիւնով
կրնայ մրցիլ նոյն իսկ երդ երգոցի բամբիշին հետ:
Արագոտն է այծեավին պէս, սրաթոիչ՝ արծիւին
նման, իր նշմարումներն ազու ու մոգիչ, կը մագ-
նիսացնեն, կը հրապուրեն ինչ որ շունչ ու կեանք
ունի: Անոր քով կը մթագնի, կը նսեմանայ տի-
եղերքին մեջ ինչ որ գեղեցիկ է ու հրապուրիչ,
ինչ որ դիւթող է ու թովիչ: Կարծես մեզ ան-
ծանօթ բնավայրէ մը իր ճամբան մոլորած, եկեր
ընկեր է մեր մոլորակին վրայ: Գլուխնեան ոփն է
այն, պաշտպան ու պահապան հրեշտակը մարդ-
կութեան, տէրը՝ անտերունջ մանուկին, յօյսը՝

ՀՔԵԱԼ ու յուսաբեկ տնանկին, հացն՝ անսուաղին, ծածկոյթը՝ մերկին, նեցուկը՝ անկեալին, կեանքն ու սնունդը՝ աղքատին։ Ոչ ազգ ունի, ոչ ցեղ կը ճանչնայ ան, կը հասկնայ սակայն ամէն լեզու, կը խօսի ամէն սրտերու ու կը յուզէ. իր աչքերէն արտացոլացող կենաստու շաղն ու շողեր, մեր կեանքի անապատին մէջ ովասիսներ կը շինեն, փուշը՝ վարդի, քարն ալ հացի փոխելով։ Իր էն սիրած վայրերն են՝ կեանքի այն մութ խաւերը, ուր դժբաղդ մը կը տառապի, ուր մահամերձ հիւանդ մը կը տուայտի։ Ան անխտիր կը նայի կեանքի բարձունքէն մեր աշխարհի վրայ բարձր ու խոնարհ դիբբերուն, ու կը խրկէ իր լոյսը հաւասարապէս ամէն կողմ ու կը տաքցնէ սառած սրտերը, կը հալածէ խաւարը, թշուառութեան ոգին։ Ան կը նմանի արեւին՝ որուն ճառագայթները հաւասարապէս կիշնեն երկրի վրայ։ Ուր որ կը համնի, հոն յանկարծ կը փոխուին արցունքները ժափտներու, հոգեկան վիշտերը՝ անհուն ծիծաղներու։

Ան չարեր այն տեղը միայն, ուր մարդիկ հացի ու դիբբի համար զիրար կը բգկտեն, չի սիրեր պատերազմի դաշտն ալ, ու եթէ հանդիպի այդ արիւնոտ վայրերուն, իր գեղձան վարսերը կաթնաթոյր ճակտին վրայ ծածկած՝ կուլայ լուռ ու մունջ. գիտէ սակայն միսիթարել զանոնք որ հոն են ինկած. ինքը կ'ըլլայ ծարաւին ջուրը զովարար. հոն կը ներկայանայ գթութեան քոյրերու կերպարանքով, անդին հոգեմրմունջ Աստուծոյ պաշտօնեայի մը տարազին տակ, որ գիտէ հոգեվարքի տագնապներուն մէջ տուայտող դժբաղդի մը՝ եր-

կինքը ցոյց տալ: Աշխարհի ոգին, խաւարին սատանը սակայն ուզեց հալածել ու աքսորել զայն մեր կեանքի աշխարհէն, բայց չյաջողեցաւ, օր մըն ալ չեմ գիտեր ինչպէս, այդ գթութեան ոգին մարմին առած երեւցաւ մարդոց, ապրեցաւ անոնց մէջ ու անոնց պէս, տիեզերքի անհուն անբաւութեանը մէջ. նեղ ու փշալից գտաւ ամէն կողմ, ու այն ատեն տարբեր աշխարհ մը, տարբեր տիեզերք մը փնտուեց ու գտաւ, հարդուն օկրու. վասն զի նպատակը զայն փոխել էր: Օ՛հ, բարի ու գթուտ մարդուն սրտին խորը մոնէք, քննեցէք զայն. հոն տարբեր աշխարհ մը պիտի գտնէք, ուր կը տիրեն յաւիտենական ուրախութիւնն ու խաղաղութիւնը. անոնց կեանքին երկինքը անամպ է, անոնց խղճին ծովը անալիք ու անփոթորիկ: Գթութիւնը մարմացումն է Աստուծոյ ու Քյորը միրոյ, զօր բացատրեց Յիսուս իր սիրովն անհուն ու իր գթութիւնովն անսահման:

Գլուխուն ու Արտարունուն. չընել ուրիշին՝ ինչ որ չենք ուզեր որ ուրիշը ընէ մեզի. ահաւասիկ արդարութիւնը: Ընել ուրիշին ամէն պարագայի մէջ, ինչ որ կ'ուզենք որ ընէ մեզ ուրիշը. ահաւասիկ գթութիւնը: Եթէ այս վերջին սիրոյ օրէնքին գծած ձամբէն ընթանան մեր քայլերը, որքան մեզ նմաններ պիտի տեսնենք ինկած այդ կեանքի ձամբուն եզրը՝ կարօտ մեր գթութեան ու մեր կարեկցութեան: Ոմանք ջղային տկարութիւն մը կ'ուզեն կարծել գթութեան զգացումը. ես սակայն պիտի փափաքէի որ ամէն մարդ ունենար այդ ջղային տկարութիւնը, ու ան ատեն որչափ տկարներ պիտի զօրանային, որքան դժբաղդներ բա-

բերաղդ պիտի ըլլային, որքան ցաւեր պիտի մեղմանային ու որքան շարիքներ պիտի անհետանային։ Կարդացանծ էք Երիքովի ճամբորդին պատմութիւնը գոր Յիսուս պատկերացուց ցայտուն ու կենդանի գյներով՝ հրեայ օրինականին, երբ այս վերջինը կը հարցնէր թէ՝ ո՞ւ է իմ ընկերս։ Մարդ մը մինակ Երուսաղէմէն Երիքովի ժեռուտ ու դերբուկ սարահարթէն վար կ'իշնար ու պիտի անցնէր սարսափ ազդող կիրճներէն, ստիպուած էր շարունակել այդ ճամբան։ յանկարծ իր գլխին կուգան իր միտքէն անցածները. երկու անձանօթ գողեր չես գիտեր ո՞ւր տեղէն կը բուսնին, կ'զգեանեն զինքը ու կը կողոպտեն եւ երբ իր կտոր մը չորաբեկ հացն ալ խել կ'ուզեն, քիչ մը ընդդիմութիւն ընել կը փորձէ, ինչ որ շատ սուլզի նստաւ իրեն։ Կապեցին երկու ձեւուըները պիրկ ու պինդ ու քանի մը պնդամ գաշցնը անոր կողը խրելէ յետոյ, ձգեցին կիսամեռ վիճակի մէջ ու փախան։ Խեղճ մարդը հոգեվարքի հոնդիւններուն մէջ նուաղելու մօտ աչուըները ասդին կը դարձնէ մէկը տեսնելու համար վասն զի օգնութեան կանչելու կարողութիւնն ալ կորսնցուցած էր։ Կամաց կամաց օրը իրիկուն կը լլար ու անիկա կըսէր ինքն իրեն։ “ահ, հիմա գիշերը պիտի համնի, մութ խաւարը պիտի պատէ շուրջս ու անօթի գաղաններ արիւնիս հոտն առած գան պիտի յօշոտելու վիս, գիշակեր ագռաւնները աչքերս պիտի փորեն։ Սոսկալի վիճակ մը ունէր այս վերաւոր ճամբորդը։ Քիչ վերջը մարդկային ստուեր մը կ'անցնի որ Աստուծոյ պաշտօնէի կերպարանքն ունէր, ոչ սակայն անոր երկիւղն ու սէրը սրտին մէջ։ իր ետին անդամ չնայիր

կինքը ցոյց տալ: Աշխարհի ոգին, խաւարին սատանը սակայն ուզեց հալածել ու աքսորել զայն մեր կեանքի աշխարհէն, բայց չյաջողեցաւ, օր մըն ալ չեմ գիտեր ինչպէս, այդ գթութեան ոգին մարմին առած երեւցաւ մարդոց, ապրեցաւ անոնց մէջ ու անոնց պէս, տիեզերքի անհուն անբաւութեանը մէջ. Նեղ ու փշալից գտաւ ամէն կողմ, ու այն ատեն տարբեր աշխարհ մը, տարբեր տիեզերք մը վնտուեց ու գտաւ, Տարդուն մէրու. վասն զի նպատակը զայն փոխել էր: Օ՛չ, բարի ու գթուս մարդուն սրտին խորը մտէք, քննեցէք զայն. Հոն տարբեր աշխարհ մը պիտի գտնէք, ուր կը տիրեն յաւիտենական ուրախութիւնն ու խաղաղութիւնը. անոնց կեանքին երկինքը անամպ է, անոնց խղճին ծովը անալիք ու անփոթորիկ: Գթութիւնը մարմացումն է Աստուծոյ ու քյորը սիրոյ, զոր բացատրեց Յիսուս իր սիրովն անհուն ու իր գթութիւնովն անսահման:

Գլուխուն ու Արդարունեւան. չընել ուրիշին՝ ինչ որ չենք ուզեր որ ուրիշը ընէ մեզի. ահաւասիկ արդարութիւնը: Ընել ուրիշին ամէն պարագայի մէջ, ինչ որ կ'ուզենք որ ընէ մեզ ուրիշը. ահաւասիկ գթութիւնը: Եթէ այս վերջին սիրոյ օրէնքին գծած ճամբէն ընթանան մեր քայլերը, որքան մեզ նմաններ պիտի տեսնենք ինկած այդ կեանքի ճամբուն եզրը՝ կարօտ մեր գթութեան ու մեր կարեկցութեան: Ոմանք ջղային տկարութիւն մը կ'ուզեն կարծել գթութեան զգացումը. ես սակայն պիտի փափաքէի որ ամէն մարդ ունենար այդ ջղային տկարութիւնը, ու ան ատեն որչափ տկարներ պիտի զօրանային, որքան դժբաղդներ բա-

ոեբաղդ պիտի ըլլային, որքան ցաւեր պիտի մեղ-
մանային ու որքան չարիքներ պիտի անհետանային։
Կարդացած էք Երկովկի ճամբորդին պատմութիւնը
զոր Յիսուս պատկերացուց ցայտուն ու կենդանի
գշներով՝ հրեայ օրինականին, երբ այս վերջինը
կը հարցնէր թէ՝ ո՞վ է իմ ընկերս։ Մարդ մը միս
մինակ Երուսաղէմէն Երկովկի ժեռուտ ու դերբուկ
սարահարթէն վար կ'իջնար ու պիտի անցնէր սար-
սափ ազդող կիրճներէն, ստիպուած էր շարունակել
այդ ճամբան։ յանկարծ իր գլխին կուգան իր միտ-
քէն անցածները։ երկու անծանօթ գողեր չես
գիտեր ուր տեղէն կը բուսնին, կ'զգեանեն զինքը
ու կը կողոպտեն եւ երբ իր կտոր մը չորաբեկ հացն
ալ լունել կ'ուզեն, քիչ մը ընդդիմութիւն ընել կը
փորձէ, ինչ որ շատ սուզի նստաւ իրեն։ Կապեցին
երկու ձեռուըները պիրկ ու պինդ ու քանի մը
անգամ դաշոյնը անոր կողը խրելէ յետոյ, ձգեցին
կիսամեռ վիճակի մէջ ու փախան։ Խեղճ մարդը
հոգեվալքի հոնդիւններուն մէջ նուաղելու մօտ
աջուըները ասդին անդին կը դարձնէ մէկը տես-
նելու համար վասն զի օգնութեան կանչելու կա-
րողութիւնն ալ կորսնցուցած էր։ Կամաց կամաց
օրը իրիկուն կըլլար ու անիկա կըսէր ինքն իրեն.
“ահ, հիմա գիշերը պիտի հասնի, մութ խաւարը
պիտի պատէ շուրջս ու անօթի գազաններ արիւնիս
հոտն առած գան պիտի յօշոտելու զիս, գիշակեր
ագռաւները աչքերս պիտի փորեն։ Սոսկալի վիճակ
մը ունէր այս վիրաւոր ճամբորդը։ Քիչ վերջը
մարդկային ստուեր մը կ'անցնի որ Աստուծոյ պաշ-
տօնէի կերպարանքն ունէր, ոչ սակայն անոր եր-
կիւղն ու սէրը սրտին մէջ։ իր ետին անգամ չնայիր


թէ ով էր այդ ինկածը, ու կ'անցնի կ'երթայ անփոյթ ու անտարբեր։ Քիչ մը յետոյ, զեւսացի մըն ալ այս վերջինն ալ շատ շուտ կ'անցնի, ու գժբաղդ մարդը կը մնայ իր վերջին յուսահատական լոպէներուն մէջ։ Հոն յանկարծ սակայն կ'երեւի Սամարացի մը, զոր հրեաները հոգւով չափ կ'ատէին, սակայն բարի Սամարացին երբէք չնայեցաւ անոր ինչ ազգի, ինչ ցեղի եւ որ դաւանութեան պատկանելուն այլ առանց ժամանակ կորսընցընելու, անմիջապէս լուաց մաքրեց անոր վէրքերը ու ձէթով ալ դեղ մը շինելով՝ պատեց զայն եւ գրաստին վրայ դնելով՝ տարաւ յանձնեց իրեն ծանօթ անձի մը, որ ինամէ զայն։ Երիքովի ճամբորդին պատմութիւնը լմնցած էր։ Յիսուս հարցուց հրեայ օրինականին թէ՝ այս մարդիկներէն որը աղէկ ու բարիք ըրած եղաւ։ Հարկաւ վերջինը, ըստ օրինականը։ Գնա ուրեմն դուն ալ այնպէս ըրէ, ըստ Յիսուս անոր։

Կեանքի հոգեկան ճգնաժամերուն մէջն է որ գթութեան զգացումը կ'ընէ մարդը մարդուն համար հրեշտակ մը՝ որ կը կատարէ Աստուծոյ պաշտնը։ Ու որչափ նմանութիւն կայ սա լեռներու ու մարդոց սրտին մէջ։ Լեռներ կան՝ ուր ամէն ինչ մեռած է ու անկենդան, լեռներ լերկ ու ժեռուտ, որոնց սրտին ու կրծոց վրայ՝ ոչ բուսականութիւնը կեանք ունի, ոչ ծառ ու ծաղիկ կը բուսնի, հոն երկրի գազաններն իսկ դադար չունին ու երկնքի թռչունները ապաստան կամ բոյներ։ Անկարեկիր չար մարդիկներ չե՞ն նմանիր Ճիշդ այս լեռներուն որոնց ներսը հրաբուխներ կան պահուած։ ոչ մի մօտենաք անոնց, ձեր ոտքերը կ'այրին, ձեր կեան-

Քերը կը վտանգուին։ Կան սակայն լեռներ ալ, որք ունին ծործորներ ծաղկագեղ, անտառներ անուշաբոյր եղեւիններու ու ինչենիններու, որոնց մէջէն կը ծորին զուլալ ու սառնորակ ջուրեր, որ ինք-զինքդ անկոխ գրախտի մը հոգեզուարձ ծոցը ապ-րած կը կարծես. բարի մարդոց սիրտն ալ չնմա-նի՞ր ճիշդ այս ծործորներուն։

Կուզէք նմանիլ Յիսուսին սիրեցէք անխտիր մարդիկը, սիրեցէք գժմաղղները, սիրեցէք զանոնք, գթացէք անոնց, սէրն ու գութն է որ մեր կեանքի դառնութեան բաժակին մէջ պիտի կրնան կաթեցը-նել ու խառնել երջանկութեան նեկտարը։ Մի մի վիրաւորէք, եթէ չէք կրնար բեկեալ սիրտ մը բուժել, մի տրտմեցնէք, եթէ չէք կրնար միսիթա-րել, մի զրկէք, եթէ չէք կրնար բարերարել, մի լացնէք, եթէ չէք կրնար արցունք մը սրբել։





ԱՆՀԱԽԱՏԱՐԻՄԸ

Թէ՛ ըլլայ մարդկային ընկերակցութիւնը, թէ՛ երկու անձերու սրտակցութիւնը (առն եւ կնոջ), երկուքն ալ զիրար շաղկապող հզօր լծակներու ամրակուռ օղակները շատ շուտ կրնան փշուիլ՝ եթէ հաւատարմութիւնն ու վստահութիւնը վերցած ու ջնջուած ըլլան սրտերու մէջէն:

Կուզե՞ս քանդել բարօյական շէնքը կեանքին, կուզե՞ս աւրել ու քրքրել խաղաղութեան բոյնը մեր հոգիներուն, քաշէ, բրցուր անոր երկու յենակէտները, հասարարութիւնն եւ չսուհութիւնն, ու ամէն բան կը վերջանայ. մարդը պիտի դադրի մարդ ըլլալէ, պիտի դադրին յարաբերութիւնք եւ առնչութիւնք: Տուները անլոյս քարանձաւներու երեւոյթը պիտի առնեն, ուր վայրագ կրքերով գաղաններ միայն կրնան բնակիլ քան կամքի ու զգացման տէր մարդիկ:

Հասարարութիւնն ու չսուհութիւնն ընկերուն յարբերութեանց մէջ: Ամէն գործ, ամէն բարի ձեռնարկ, ամէն ջանք ու աշխատանք, ամէն խորհուրդ եւ յարաբերութիւն, կրնայ ըլլալ արդիւնաւոր, իրական ու տեւական, երբ հաւատարմութեան եւ վստահութեաննուիրական սկզբունքները կը պահուին անաղարտ ու անյեղլի: Վաճառականական հակայ տուներ, բարենպատակ մեծամեծ հաստա-

տութիւններ կրնան մէկ օրուան մէջ հիմնայատակ կործանիլ, երբ յանկարծ վերնայ այն վստահութիւնը զոր ունին վաճառականական տուններ իրարու վրայ, երբ անկեղծութիւնն ու հաւատարմութիւնը դադրի մարդոց առեւտրական եւ յարաբերական գործերուն մէջ. վերջապէս երբ մէյ մը եղծանի ու սրբապղծուի փոխադարձ պարտականութեանց սահմանը ճշգող ընկերական օրէնքը, օչ, աշխարհ կըլլայ այն ատեն խառնիճաղանձութեանց լաբիւրինթոս մը, ոճիրներու թատերաբեմ մը, կեանկը կը դառնայ մարդուն կըր կրից խաղալիկ ու մարդը կըլլայ մարդուն համար՝ հալածող սեւ ուրուական մը: Շահն ու սէրը զիրար պիտի հակասեն, մարդ իր եւը պիտի խորհի քան իր ընկերոջ շահն ու իրաւունքը, եւ այդ եսին, այդ շահին առջեւ պիտի դառնայ հրէշ մը քան հրեշտակ մը:

Օր մը գթութեան գործի մը համար մեծ վաճառատան մը տիրոջ քով կը գտնուէի. հոն երիտասարդ մը եկաւ որ այս ինչ վաճառատան գրագիրներէն մէկն է եղեր, թղթի կտոր մը ներկայացուց վաճառականին, ու այս վերջինը առանց ձայն ձուն հանելու դրամարկղը բացաւ ու մէկէն երեք հարիւր ոսկիի պանքնօդ տուաւ. երիտասարդը մեկնեցաւ յարդանքի ձեւով մը: Դարձայ հարցուցի վաճառականին թէ՝ ինչպէս մէկէն թղթի կտորի մը փոխարէն այդքան գումար յանձնեց ներկայացող երիտասարդին, չկրնա՞ր ըլլալ որ այդ գրամը առնելէն յետոյ կծիկը դնէ եւ կամ անոր տէրը քանի մը օրէն ինքզինքը մնանկ հոչակէ: Մարդը քմծիծաղով մը պատասխանեց թէ՝ “Մեր

բոլը գործերը, մեր բոլը դրամմերը վստահութեան եւ հաւատարմութեան առանցքին վրայ կը դառնան, եթէ այդպէս չըլլայ, եթէ մարդիկ հրապարակի վրայ իրարու բարօյականին ու նկարագրին վրայ վստահ չըլլան, ոչ գործ կը լլայ եւ ոչ ալ տուր եւ առ. վստահութիւնն ու հաւատարմութիւնը վաճառականութեան ջեղն ու հոգին են: Ու ես, իբր Աւետարանի պաշտօնեայ՝ տեսայ որ ընկերական կեանքին ու յարաբերութեան մէջ, ամէն գործ, ամէն ձեռնարկ ու յառաջդիմութիւն ոչ թէ լոկ դրամի կամ մտքի ուժին վրայ հաստատուած է, այլ անկեղծ հաւատարմութեան եւ ճշմարիտ վստահութեան:

Հաստատարմութիւն ու վստահութիւնը ամուսնական իւնակին մէջ: Անհաւատարիմ կինը, անհաւատարիմ ամուսինը, ինչ պայմաններով կամ նկատումներով ալ հաւանակութիւն ցոյց տուած ըլլան իրարու, բեր բնակեցուր զանոնք միեւնոյն յարկին տակ որ տուն կը կոչուի. ովկ կրնայ սակայն երեւակայել այդպիսի տան մը նեղքին կեանքը. հոն ապրիլ փորձողներու վիճակն ու դրութիւնը: Ամուսին մը, որուն սիրար կ'ուտէ կը հատցնէ կասկածանքի ցեցը, որ ինքն ալ արդէն անհաւատարիմ մըն է դարձեր իր ուխտին սրբութեան: Կին մը, որուն հոգիին խորը կը խլթափ նախանձի կրծող որդը, օհ, հոն այլ եւս ընտանեկան կեանքի ուրախութիւնները կեղծ են, շրմունքներու վրայ գծուող ժպիտները սուտ, ու իրենց էնթանկբէշեղներին ու սնդուսներ՝ սրտի չսպիացած վէրքերը ծածկող քօղեր միայն:

Անհաւատարմութիւնն ու անվստահութիւնը, ծառան տիրոջը, տէրը ծառային, կինն իր ամուս-

նոյն ու ամուսինն իր կնոջ հետ կատաղի թշնամի ու ոխերիմ հակառակորդներ կ'ընէ։ Երբ կին ու ամուսին չեն կրցած լմբոնել ամուսնական կեանքի սրբութիւնը զոր պիտի ապրին, ինչպէ՞ս պիտի կրնան հաւատալ իրարու անկեղծութեան, ու որ-չափ չարկեներ, որքան ալիշաներ յառաջ եկած են ու գեռ կուգան այդպիսի ամուսնութիւններէ։ Մարդը մարդուն համար արդարեւ գաղտնիքներով լեցուն գիրք մըն է, անոր թաքուն խորհուրդները, անոր սրտի յշցերն ու զգացումները հասկնալ կամ վերլուծել գիւրին գործ չէ. ու էօթկէնեան ճառագայթէն շատ տարբեր ճառագայթ մը պէտք է մարդուն ներքին հոգեկան առողջ նկարագիրը կամ անոր ախտանիշերը ցոյց տալու համար, վասն զի ստէպ մարդիկ կ'երեւին արտաքուստ իրարու այնպէս, ինչ որ չեն իրապէս ներքուստ։

Զիրար չհասկցող, իրարու բնաւորութիւններն եւ ունակութիւնները չկրցող ճանչցող երկու սրտեր ճիշդ չե՞ն նմանիր արտաքուստ գեղեցիկ դաշնակի մը։ Անցուցէք անոր գլուխը անանկ մէկը որ երբէք հմուտ չէ այդ արուեստին ու չէ ուսած զայն, կը յուսաք եւ վստահ էք որ ձեր ուզած ու փափաքած անուշ եւ ներդաշնակ եղանակը պիտի լսէք անկէ, ընդհակառակը, խառնիխուռոն խոպոտ ձայններ ու աղմուկներ՝ որոնք միայն տաղտուկ ու ձանձրոյթ կրնան պատճառել ձեզ։ Ճշմարիտ ու ճարտար արուեստագէտ մը սակայն, գիտէ ճկուն ու ճարպիկ կերպով շարժել իր մատուցները դաշնակին ստեղնաշարին վրայ ու հանել անկէ հոգին հմայող այնպիսի դաշն ու քաղցր եղանակներ որոնք կարծես տարբեր աշխարհ մը կը փոխադրեն

քեզի մտովին, թեւ ու թոիչ տալով զգացումներուդ։ Հաւատարիմ ու անկեղծ սէրն է որ սիրադաշնակէն կրնայ հանել ամենէն անուշ, ամենէն հոգեզմայլ եղանակը։


Եթէ կայ աշխարհի վրայ սուրբ ուրախութիւն, ճշմարիտ երջանկութիւն մը, հոգ չէ որ անքանի մը օր կամ քանի մը ժամ տեւած ըլլայ, այն միայն անոնք կ'զգան որոնց սիրտը կապուած է հաւատարմութեան ու վստահութեան սիրոց ողակապերովը, որուն բնաւ չեն կրնար վնասել նախանձի կամ կասկածանքի ժանգերը ժահրութեանց կատարմամբ, կրնայ կեանքին տառապանքները թեթեւցնել, սրտին վշտերը ամճելու մեղմել եւ ընտանեկան կեանքի բշնը ընել եդեմական սրբավայր մը, ուր սրտի ծաղիկները սէր կը բուրեն, կեանքի խանձարուրին մեջը բողբողող փոքրիկ ու անբիծ հոգիները անմեղութեան ու խաղաղութեան օրհներգը կը ճռուողեն ու կը ճլվլտան, հոս, այսպիսի երջանկաւէտ տան մը մէջ, ցամաք հացն իսկ մանանայ մըն է ու պարզ ջուրը՝ նեկտար։

Ի՞նչ կ'արժեն կեանքին արտաքին փայլն ու պերճանքը, գեղն ու հրապցրներ, ճոխութիւնն ու հարստութիւնը, մինչ բարոյապէս հոն կը պարզուի տգեղութեանց էն պժգալին, չար նախանձի վէրքերուն էն շարաւալիցը, ուր կը տիրէ վերջապէս անվստահութեան ու անհաւատարմութեան սրտի աղքատութիւն մը, աւելի տխուր քան նիւթական անձկութիւն մը հոգեսարսուու։

Պաշտօնին իստ ինչումն մէջ անհաւատուիլը.
Ընթերցնելու թերեւս հայր մըն ես կամ մայր մը,

տէր մըն ես կամ ծառայ մը, պաշտօնեայ մըն ես
վաճառատան մը կամ Աստուծոյ սեղանին, չե՞ն
զգար թէ փոխադարձ պարտականութեանց կա-
պերովը կապուած ես իբր հաւատարիմ ծառայ
կամ պաշտօնեայ: Կուտ մը անգամ չե՞ն արժեր
ոչ հմտութիւնը մտքիդ, ոչ իմաստութիւնը հան-
ճարիդ երբ կը պակսին խօսքերուդ մէջ ճշմար-
տութիւնը, գործերուդ մէջ ուղղութիւնը ու սրտիդ
մէջ ալ հաւատարմութեան ու վստահութեան
զգացումները, երբէք տարբերութիւն մը չպիտի
ունենաս Աւետարանին ակնարկած անիրաւ ու ան-
հաւատարիմ տնտեսէն կամ չար ծառայէն: Հաւա-
տարմութիւնն ու վստահութիւնը կեանքի ասպա-
րէզին մէջ յաջողելու էն էական պայմաններն են:
Միացնէր մտքիդ ու շիմութեան հետ սրտիդ բարի
տրամադրութիւնները, բնական ձիրքերուդ հետ
հոգեկան ազնիւ յատկութիւններդ, այն ատեն
ամենէն արի, ամենէն բարի, ամենէն առաքինի
մարդը դու ես:





Խ Ղ Շ Ի Ն Խ Ա Յ Թ Ը

“Երկու բաներ հիացմամբ կը նուն
մեր հոգին, ևս կազդեն մեղ պատկա-
ռակը, աստեղազարդ երկինքը մեր գլխուն
վրայ ևս խզմբառակի ձայնը մեր սրբ-
ուն մէջ;” Եմանուել Քանդ

Կեանքիդ ունայնութեանը ու ոչնչութեանը
վրայ երբէք մի մտածեր, մի խորհիր թէ անմեռ
մնալու անհուն իղձերուդ ու տենչերուդ հակառակ՝
ստուերի պէս անցնող օրերդ արագ ու ժամերդ
երագ՝ հետզետէ կը մօտեցնեն քեզ հասարակաց
այն փոսին եղը՝ ուր մահուան սեւ ուրուականը
կանգնած, իր չոր ու ջուտ բազուկներովը ստէպ
կը քանայ կը գոցէ աչքերուդ հանդէպ սիրելիներդ
ծածկող հողէ ցուրտ վերմակը: Դարցուր աչքերդ
այդ մարմինդ փշաքաղող ու հոգիդ ցնցող տեսա-
րաններէն ու մտիր սա մեր աշխարհը, ուր ապրելու
եւ գործելու համար ստեղծուած ես, եւ ուր սահ-
մանուած է կեանքդ բարձրագոյն նպատակի մը:
Մի ատեր այդ կեանքը, եթէ քեզ տանջանք մ'իսկ
նկատած ես զայն. անոնք միայն կրցան բան մը
հասկնալ այս կեանքէն, որ զայն զգալով ապրե-
ցան, թէեւ սպառելով ալ մեռած ըլլան, բայց
լաւ ապրեցան ու դեռ կ'ապրին բարոյական աշ-
խարհի վրայ. վասն զե ան որ զգալով կ'ապրի՝
սպառելով կը մեռնի ֆիզիքապէս, բայց անմահ է
երկինքի մէջ, անմահ՝ երկրի վրայ, անմահ՝ պատ-

մութեան մէջ. իսկ ան որ անզդայ կ'ապրի, կը շնչէ,
անասնաբար ալ կը մեռնի:

Դուն մի՛ յուսահատիր, թէ կեանքի գերբուկ
ելեւէջներուն մէջ՝ շատ ու պէս պէս են հոգին
դառնացնող քան ուրախութիւն պատճառող երեւ-
ոյթներ: Ես քեզի պիտի ցոյց տամ ու պատկերացը-
նեմ այնպիսի մարդիկ, որոնց դագաղը իրենց կռնակն
է, որոնք թէեւ մարմնով կ'ապրին, բայց մահերու-
էն ահաւորն ու դժոխմբերը կը կրեն իրենց հոգիին
խորը, սրտին մէջը. իղձէ ի՞ոյնիւ:

Կրնա՞ն ուրանալ թէ՛ բնութեան մէջ նիւթն
ու նիւթական օրէնքը գոյութիւն չունին. կրնա՞ն
մերժել թէ այդ նիւթէն ու նիւթական օրէնքէն
զատ չկայ նաեւ օրէնք մը բարոյական, որուն են-
թակայ ըլլայ բանական մարդը, որ միանգամայն
ունի խղճի զգացումը, այն որ իր հետ կը ծնի ու
իր հետ կ'աճի: Զե՞ն զգար թէ ազատ կամք մը ու-
նիս գործելու, չե՞ն ըմբռներ թէ կայ տարբերու-
թիւն մը բարիին ու չարին միջեւ. ուրեմն պատաս-
խանտառն ես ինչ որ կը խորհիս, ինչ որ կը գոր-
ծես եւ ինչ որ մտադրած ես ընելու:

Իր գոյութեան չհաւատալու չափ յիմար
ըլլալու է մէկը, որ չհաւատայ միանգամայն թէ
ինք ոչ խիղճ ունի եւ ոչ ալ բանականութիւն:
Եթէ բարոյական ու քաղաքական օրէնքին առջեւ
կը պատժուին գինեմնլը, ծոյլը, ցոփիը, անձնասէրը,
նախանձութը, ստախօսը, ոճրագործը, անպատիժ
չպիտի մնայ նաեւ այն, որ իր գործելու եղանակին
գիտակցութիւնը ունենալով հանգերձ, կը գործէ
խղճի օրէնքին դէմ, ու կ'ընէ այն բանը, զոր ընել
պէտք չէր եւ չըներ այն բանը՝ զոր ընել պէտք էր:

Այս զգրաւոր զգացումը, այս բարոյական օրէնքին սասար՝ ամէն մարդու մէջ նոյն չափով ու միեւնոյն զօրութեամբ չգործեր սակայն, եթէ բարյական դաստիարակութիւնը իր բարերար դերը կատարած չէ պահանջուածին չափ:

Կրնան գտնուիլ մարդ կերպարանքին տակ այնպիսի արարածներ, որոնք թէեւ չզգան իրենց մէջ պատասխանատուութեան զգացումը, թէեւ չվախնան Աստուծմէ ու չամչնան մարդերէ, բայց սակայն չեն կրնար ուրանալ թէ՝ լիովին մեռցուած են իրենց մէջ խղճի խայթը, որ իր կենդանի ազգակը ունի թէ քաղքենիին եւ թէ շինականին կուրծքին տակ, մէկին մէջ իրբեւ Աստուծոյ ձայնը կը գործէ, միւսին մէջ իրբեւ բնական օրէնք:

Խղճադանշ Մարդը. — Տեսած էք երբէք ալեւ կոծութեան բոնուած նաւը, կամ գտնուած էք անոր մէջ, որ կատղած ծովին ամե՛ջի ալիքներուն խաղալիկ դարձած, կը տատանի անկայուն, անդունդներու շրժունքներուն վրայ. կորուսած իր ուղեգիծը, չգիտեր թէ ուր է ծովափիը կամ նաւահանգիստը, ի զուր կը փորձէ առաջ երթալ՝ մինչ մոնչող ալիքներ վայրագ գաղանի մը պէս իրենց բաշերը կը ցցեն վեր վեր, ուժգին հարուածներ տալով անոր հեւացող կողերուն. այն մերթ լեռնաձեւ կոհակներու վրայ կը բարձրանայ ակամայ, զոր մրրկոտ հովերու հակահոսանքները կ'աշտարակեն, եւ մերթ վար վար կիցնայ, սեւ վիշապէ մը կլուելու ահերեւոյթովը: Ճիշդ այս խօլական ու հոգետանց վիճակը չե՞ն պատկերացներ խղճի խայթէն բռնուած մարդիկ, որոնց ծովին ու ալիքը, մրրիկներն ու անդունդները իրենց ներսն են, իրենց սրտին խորը:

Երկրորդ պատկեր մըն ալ. Նայեցէք սա ճամբան կորսնցուցած անձին. գիշեր է, ոչ երկնքի աստղերը կ'երեւին եւ ոչ հորիզոնը. Կոյր միժութեան մէջ կը խարխափի մոլորահետ ու կարծես կոխած հողն իսկ խոյս կուտայ ոտքերուն տակէն։ Աչ ու սարսափ պատած է զինքը. իր աչքին ամէն ծառ, ամէն թուփ մարդ մը կ'երեւի, ամէն քար, ամէն ժայռ գազան մը արիւնկզակ՝ զինքը փառատելու, յօշոտելու համար։

Աս պատկերներէն աւելի սոսկալի չէք գտներ խշճատանջ մարդուն վիճակը, որուն համար ցորեկն իսկ տեսակ մը մութ գիշեր է, գիշերները աւելի ահարկու, որու միջոցին կարծես բոլը երկնքի լուսաւորները զինքը դիտող, իր քայլափոխին հետապնդող աներեւոյթ ոգիներու լապտերներն են անշէջ։

Ոչ ոք հալածեց կայէնը. ոչ Աստուած վերէն, ոչ մարդիկ վարէն. ան ինքնահալած մըն էր հալածողը իր մէջն էր, իր խղճին խայթը. վազեց հեռացաւ դէպ ի անկոխ անապատներ, ուր ծածկել կը փորձէր ինքզնքը, կորսնցունել կ'ուզէր իր հետքը, եթէ ձեռքէն գար՝ արեւն ալ պիտի քաշէր, պիտի բրցնէր իր տեղէն, որպէս զի խաւարը ծածկէ զինքը, որպէս զի մարդ չտեսնէ իր ձեռքերուն ու իր վրայի արեան բիծերը ու նոյն իսկ կ'ուզէր, կը փափաքէր որ երկիրն ըլլայ աներեւոյթ եւ անպատրաստ, իր նախապատմական վիճակին վերածուած ու լուծուած։

Բայց ովլ կրնայ խոյս տալ ու պահութաիլ Աստուծոյ անխուփ աչքերէն, Անոր կորովարեիր հսկող նայուածքէն, որով մոլորակները իրենց

սահմանագծին մէջ կ'ընթանան անմոլար, արեւ-
ներն ու լուսաւորները կը պահին իրենց դիրքն ու
կայլքը։ Անոր ակնարկովն է որ արուսեակը առաւօտ-
եան մուայլ քողը պատուելով՝ իր ոսկեգիսակ
վարսերը կը ցանցնէ երկնքի կապոյտ լանջքին վրայ։
Անոր հրամանաւն է որ արշալոյսը կ'աւետէ, կը
կարապետէ արեւին հրեղէն ընթացքը, որ կեանք
ու կենդանութիւն կը սփռէ բուսական ու կենդա-
նական աշխարհի վրայ։

Դու, ով խղճատանջ բարեկամ, ուր պիտի
կրնաս խոյս տալ ու ծածկել ինքզինքդ անոր աշ-
քերէն։ Եթէ ոչ ոք տեսած կամ լսած ըլլայ այն
յանցանքն ու ոճիրը զոր գործեցիր, եթէ նոյն իսկ
ականցներդ ալ գոցել ու թիմել ուղես անզգ այու-
թեան կամ անզգամութեան խիցերով, եթէ չես
լսեր Անոր ձայնն ալ որ կըսէ՝ “այս ամէնը ըրի՛
ես լսեցի, կարծեցիր թէ ես քեզի՞ կը նմանիմ ով
անօրէն”, բայց կրնան խղել, լոեցնել ներքին
ահաւոր բողքի ձայնը խղճիդ։

Եթէ չես հաւատար թէ կայ Աստուած մը
որ անպատճառ պիտի պատժէ չարերը, եթէ Անոր
ներկայութիւնը չես զգար արտաքին տիեզերքի
անբաւութեանը մէջ, եթէ քեզ համար ամէն բան
ոչինչ է, բայց չես զգար թէ այդ ոչնչութեանց
մէջ ինչ մը կայ, այն ալ դու ինքդ ես։ “Մարդ
թող իջնէ խորերն իր սրտին եւ կը բարձրանայ
Աստուծյու։ Քու մէջդ է անոր ձայնին սաստը. ով
կրնայ հանդարտեցնել խղճին ձայնը որ ձայնն է
Աստուծյու, ով կրնայ խաղաղեցնել անոր ալեկո-
ծումները, անոր փոթորկումները։ Ո՞վ կրնայ լոեցը-
նել, խղել անոր արդար բողքի ձայնը. այն սուր

իմթան մըն է իր օրէնքին դէմ անսաստողներուն, մտրակ ու խարազան մըն է այն սրտերուն՝ որոնք կայէնին պէս փախչել կը փորձեն եւ ոչ զղջալ:


Չարերը, խղճի խայթէն խածուածները ուր կրնան փախչել կամ թաքչել, ուր կրնան շունչ ու հանգիստ առնել: Եթէ Անոր յայտնի արդարութիւնը չհալածէ զանոնք, Անոր թաքուն ձայնը պիտի հալածէ, պիտի հարուածէ: Չես տեսներ աչքիդ ու մոքիդ դիմացը կանգնած այն դժբաղդը, որուն կեանքը խորտակեցիր, որուն արիւնոտ դիակը գեռ կը տապլտըկի ոտքերուդ տակ, անոր ուրուականն է որ կը հալածէ քեզի, թէ ըլլաս գիշերն ի քուն ու ցերեկն արթուն:

Չեմ հաւատար թէ ըլլայ դժոխք մը այնքան արհաւերըներով լի, այնքան քստմասարսուու, որքան խղճի խայթէն տանջուող մարդուն հոգին, ուր արդէն սկսած է լակիլիզող բոց մը անշէջ, կրծող որդ մը անմեռ: Վասն զի խղճի խայթէն աւելի ահաւոր տագնապ մը չի չկրնար ըլլալ. այն է որ կը քայլքայէ մեր բարյական կեանքը, կը դառնացնէ մեր սրտին քաղցրութիւնները, կ'առնէ կը տանի հանգիստը մարմնէդ, քունը աչքերէդ ու սեւ օձի պէս պլուած հոգիիդ՝ կը տանչէ, կը չարչըկէ քեզի: Չար մտածումները, կոյր ու մոլեգին կրքերը կրնան ժանգոտել եւ ժահրել խիղճը մարդուն, բայց երբէք չին կրնար իսպառ լոեցնել անոր ձայնը՝ որ ձայնն է Աստուծոյ, ձայնը բարյական օրէնքին՝ որ օրէնքն է տիեզերքին:

Խաղաղ ինչն. — Կարելի չէ վերջապէս չլսել խղճին ձայնը, որ կը բողոքէ, կը մաքառի շարունակ ճշմարտութեան համար՝ ստութեան դէմ,

արդարութեան համար՝ անիրաւութեան դէմ՝
զըկեալին համար՝ զըկողին դէմ։ Կուզե՞ս որ չու-
նենաս խղճի խայթ։ Կուզե՞ս որ սիրտդ հանգիստ եւ
հոգիդ ըլլայ խաղաղ։ յաջողութիւնդ ուզիշին ձա-
խորդութեան մէջ մի փնտռեր։ Չեմ կրնար երեւա-
կայել նոյնպէս երանութիւն մը երկնային, երջան-
կութիւն մը հոգեկան որ այնքան անուշ, այնքան
խաղաղ ըլլայ, քան այն երանութիւնը որ կուգայ
կը ծաւալի խղճի աշխարհէն՝ մեր սրտերուն եւ մել
հոգիներուն վրայ։ Չեմ կարծեր որ նոյն իսկ եր-
կընքի մէջ պահուած արքայութիւնը ըլլայ այնքան
երջանկաւէտ, քան այն արքայութիւնը որ մեր
հոգիին մէջէն կսկսի դնել իր հիմերը, մեր խղճէ
խաղաղութեան եւ սրտի անդորրութեան վրայ։
գնա, գնա, բարեկամ, հանգիստ քնացի՛ր.
Հոգ չէ որ ցաւած գլուխդ դրած ըլլաս քարէ կամ
խոտէ բարձի մը վրայ։ Տերիք է որ սիրտդ հան-
գիստ է, միտքդ հանդարտ ու խիղճդ խաղաղ։ Ա՛ս
այդ քունը անմեղներու քունն է, հրեշտակ-
ներու նինջը։





ՀԱՅԻՆ ՀԱՄԱՐ Ի՞՞ՆՉ Կ' ԸՆԵ՞Վ

“Որոնց Առառածեց իրենց որովայնն
է եւ փառքը իրենց անթը”
Փիլիպ. Գլ. Գ. համար 19:

Առաջին պատուելոն էր Աստուծոյ կամ պատիժը առաջին մարդուն՝ իր հացը երեսին քրտինքովը ուտել: Նշն օրն իսկ երկիրը սկսաւ փուշ ու տատասկ բուսցնել դժբաղդ մարդուն մերկ ոտուըները արինոտելու համար:

Ու պատուիրազանցութեան խայթող սուր փուշը սրտին մէջ, ամճթի վէրքը կողին տակ, մարդն սկսաւ գործել երկիրը, թափելով անոր կոյս անբծութեան վրայ իր առաջին քրտինքին հետ առաջին արցունքն ալ: Դատապարտուած մարդը՝ անիծուած երկրէն պիտի ճարէր իր մնունդը, եւ ապա վաստակաբեկ պիտի մանէր անոր ծոցը: Տառապակիր կեանքը մարդուն՝ ինկաւ երկու որոշուղլագիծերու մէջ, որուն մէկը կրկին պիտի բարձրացնէր զինքը իր նախկին փառքի կեանքին, իսկ միւսը պիտի թողուր լքանէր զայն իր երկրաքարշ տխուր անկումին մէջ: Մրցման եւ աշխատութեան ասպարէզը բացուած էր մարդուն առջեւ, որ այլ եւս իր վիճակին գիտակցութիւնը ունէր, բայց սակայն փոխուելով հետզհետէ ժամանակներու շրջանն ու պայմանները կեանքին, ոչ մարդը նոյնը

մմաց եւ ոչ ալ անոր գործելու կերպն ու եղանակը. մարդը շատոնց եղծեց սրբապղծեց տիրական առաջին պատուէրին իսկութիւնն ու սրբութիւնը, անհաւատարիմ գտնուելով իր կոչման մէջ, որ Էր իր ճակտին քրտինքովը ուտել իր հացը. վասն զի այդ պատուէրին գործադրութեամբն Էր որ պիտի կշռուէր անոր արժանիքը, պիտի չափուէր կեանքին արժէքը, հոգիին կորովը եւ արժանապատութեան զգացումը։ Մարդ ամէն բան նիւթականացուց նիւթին համար, ու անոր շուրջը կամ դիմացը իր խիզը խիճ դարձաւ, հոգին ալ մարմին, որ բնազդով սկսաւ գործել քան բանականութեամբ։ Անձնական գձուձ շահը՝ տիրեց տիրապետեց հոգիներու, ապականելով սրտին ազնիւ զգացումները։

Մարդը բանաւոր՝ իր ճշմարիտ հաճոյքը մսին ու ոսկորին մէջը փնտուեց, իր շահը՝ ուրիշի վնասին, իր հանգիստը՝ ընկերոջը անկումին, իր ուրախութիւնն ու ծիծաղը՝ եղբօրը վիշտին ու արցունքին. վերջապէս իր բարեբաղդութիւնը՝ իր նմաններու դժբաղդութեանը մէջ։ Իր որկորն ու որովայնը ըրաւ իր Աստուածը եւ իր տռփոտ ամօթը՝ իր փառքը. այդ փառքին ու պատիւին ալ տիրելու հասնելու համար՝ իր ոտուըներուն պատուանդանը ըրաւ իր անկեալ ընկերոջ դիակը. իր երազանքներուն երջանկութեան օթեւանը շինեց անխըզօրէն գործածելով մէկուն ոսկորը իբր քար, միւսին արիւնն ու արցունքը՝ իբր շաղախ։

Ոմանք ալ վստահելով իրենց զօրեղ բազկին ու բիրտ ուժին վրայ, կամ մաքին չար հնաբքներուն, սկսան խլել անկարողին ձեռքէն անոր պա-

տառիկ մը չորաբեկ հացը, զօկելով նոյն իսկ զայն բնութեան այն բարիքներէն, զորս բարի Աստուածը հաւասարապէս պարգեւած է վայելել ամենուն:

Մարդկային կեանքի պատմութեան մէջ եղան այնպիսի տխուր շրջաններ, յորում տունկերն ու կենդանիները, անարդ միջատն ու դաշտերու վայրի ծաղկները՝ աւելի երջանիկ կեանք մը ունեցան քան մարդը, որ ամէն զրկանք, ամէն վիշտ զգալով իր մէջը՝ մեկնեցաւ այս աշխարհէն, ուր իր շահամու ընկերը իր յոգնած ջախջախուած ոսկորներուն գերեզմանի տեղ մը անդամ տալ չուզեց:

Հացին շուրջը դարձած մոլեգին կոիւր բոլորովին կուրցուց մարդուն բանականութեան աչքերը. արդարութիւն, ճշմարտութիւն եւ ուղամտութիւն սոսկ բառ մնացին պարզամտներուն բառարանին մէջ, որով խորտակուեցաւ, փշուեցաւ պարտուց եւ իրաւանց նուիրական օղակապերն, եւ մարդն ուզեց ինքն իրեն համար ապրիլ, ու շահախնդրութիւնը եղաւ հիւծող ախտը մեր կեանքին: Ոմանք աւելի նախամեծար համարեցին անիրաւութեամբ ձեռք ձգուած աւարներով պարարել իրենց մարմինը գերեզմանի որդերուն համար, քան բաժին մը հանել իրենց կարօտ ընկերոջը: Խարդախութեամբ դիզուած ոսկիներուն փայլը իրենց կեանքին արեւն ըրին կամ կուռքը՝ իրենց կոյր հոգիին: Զէք հանդիպած երբէք նիւթապաշտ կծծիներու, որոնց հոգին կպած, փակած է մետաղին, ինչպէս կրիային միսը՝ իր պատեանին. բրցուր, բաժնէ զայն իր ոսկորէն, բաժնած պիտի ըլլաս հոգին ալ մարմինէն: Մարդիկ իրենց անձնական շահերուն մէջ կը մոռնան շատ անդամ թէ իրենք բարցական էակ մըն

են միանգամայն, թէ միայն հացով չապրիր մարդ եւ ոչ ալ հացին համար, թէ կեանքին գանձը չէ նիւթին մէջ, այլ հոգիին, թէ պատիւ ըսուած բան մը կայ, թէ առանց անոր սին ու մանկ է կեանքը նոյն իսկ նիւթական պայմաններուն մէջ։ Սուտն ու կեղծիքը՝ բարսյապէս ինկած մարդը իր աղտոտ զէնքը ըսուած չէք լսած վաճառական, անհետաւոր (քիչ բացառութեամբ) դասակարգի բերնէն թէ՝ անկարելի է առանց սուտ խօսելու յաջողիլ հրապարակի վրայ. ու այսօր ճշմարտութեան տեղ սուտը, ուղղութեան տեղ կեղծիքը այնքան արմատացած, այնքան սովորական դարձած են որ, նոյն իսկ եթէ ուղեն մարդիկ ճիշդն ու անկեղծը ըսել, չպիտի յաջողին համոզել զիրար ու իրենց հաւատացող միամիտն անդամ պիտի տարակուսի ու կասկածի իրենց վրայ։ Ճշմարիտ է թէ կեանքի անհաւասար կոռուին մէջ պէտք է ունենանք օչի իմաստութիւնն ու խորամանկութիւնը, բայց ոչ թէ զիրար խածատելու բնոյթը։ Արեւին տակ քրտնախաշ կամ ստորերկրեայ հեղձուցիչ օդերու մէջ աշխատող անձը, կեանքի այդ տաժանքէն յետոյ աւելի երջանիկ չզգա՞ր ինքզինքը, առողջ մարմնով ու հանդարտ մոքով իր վաստակը վայելած ըլլալուն համար, քան այն հարուստը, որուն քսակը լիքն է՝ բայց անիրաւութեամբ։ Ճոխ է սեղանը բայց զայն վայելելու երջանկութենէն ու ախորժէն զրկուած։


Պատիւն ու վստահութիւնը, յաջողելու էական պայմաններն են, նոյն իսկ հացի, փառքի ու դիրքի համար մղուած կոիւներուն մէջ։ Ստութեամբ ու խարդախութեամբ դիղուած հարստու-

թիւը՝ ձիւնի կոյտերուն կը նմանի, որ իսկօյն կը հալի կ'անհետի ճշմարտութեան արեւուն հանդէպ. խարդախութեամբ վաստկուած պատիւն ալ բարոյական կեանքի սեւ բիծն ու անարդանքն է:

Ի՞նչ անուշ է այն հացը որ քու արդար աշխատութեանդ եւ ճակտիդ քրտինքին գինն է. որքան սիրելի է ու հաճելի այն փառքն ու դիրքը, որուն տիրացած հասած ես հաւատարմութեան եւ ուղղամտութեան արծիւի թեւերովը, մինչ ուրիշներ սողալով հասնիլ կը փորձեն: Բարի անունն ու համբաւը աշխարհի գանձեն աւելի լաւ կը համարէ Ա. Գիրը, վասն զի առաջինները անգին են եւ թանկ քան վերջնները: Ան որ առանց զգալու բարոյական կեանքի մը գոյութիւնն ու արժէքը իր մէջ, որ վեր է հացէն ու դրամէն, մսէն ու հողէն, կ'ապրի միայն, եթէ ապրիլ ըսեն ալ արժէ, Նիւթի կեանքը, իր որովայնը իր Աստուածը ու փառքն ալ իր ամօթը ըրած, պարզապէս անզգայ անասուն մըն է որ կ'ապրի ուտելու համար, քան կ'ուտէ ապրելու համար: Մարդիկ հացին համար ինչ կընեն իրարու դէմ. կոիւներու էն աղտոտը, ու յաջողելու համար իրենց նպատակին ու ձեռնարկին մէջ, կը զոհեն ինչ որ նուիրական է. ոտքի տակ կը կոխկոտեն ինչ որ սուրբ է ու սրբազն, մետաղը աւելի նախամեծար կը համարին քան զայն ձեռք ձգելու ազնիւ միջոցը, պատիւը կը փոխանակն պատառ մը հացին, սրաին զգացումները կ'աղտոտեն կեղծ ու պատիր շողզքորթութիւններով: Ա՛հ գեռ ինչ ահոելի շարիքներ, ինչ սոսկալի դաւաճանութիւններ կը լարեն, կը պատրաս-

տեն իրարու համար ու իրարու դէմ, միմիայն
իրենց որկորը, իրենց աղբանոցը լեցնելու համար:
Մարդ պէտք է հաւատարիմ մնայ բարսյական
կեանքի բարձրագոյն նպատակին, նկատելու է
մարմնը՝ միայն միջոց մը շահագործելու համար
այս հողէ ամանին մէջ ծրարուած ու աւանդ ձգուած
ձիքերու. եւ իմաստութեան քանքարները՝ իբր
հաւատարիմ ու ազնիւ ծառաներ:





ՆԵՐԵԼ ԹՅ Է ՊԱՏԺԵԼ

“Ալեւը ևեր բարկութեան վրայ
մարտ լուսնեն, Պու. Եփես. Գ. Գւ. 26 համար:

Ներել: ԱՇ, ինչ դժուարին առաջարկ մըն է
սա անոնց համար, որոնց մէջ կիբքերը զօրաւոր են
քան կամքն ու դատողութիւնը, որոնց միտքը կը
գործէ քան սիրտը, շահը կը խօսի իրենց մէջ
քան սէրը:

Ներելը միթէ պատժել չէ, կամ պատիժ
անոնց՝ որոնք չարիք գործելէ միայն կզգան հա-
ճոյք, ու կարծես անոր համար աղ ստեղծուած են,
ինչպէս օձն ու իժը, քարբն ու կարիճը՝ կճելու
համար: Կուզե՞ս զըկել չարը իր սիրած մոլի
բնաւորութեան հաճոյքէն, կուզե՞ս պատժել զայն
ու լուծել վրէժդ անկէ. ներէ, ներէ անոր: Կրակը
կրակով շմարիր:

Զարութեան հակամէտ հոգիները աւելի
դիւրաւ կը դաստիարակուին, կուղղուին սիրոյ ու
ներման ակնարկովը, քան երկաթէ լախտի մը հա-
րուածովը. առաջինը սրտին եւ զգացումներուն կը
հպի, երկրորդը մարմննը միայն կը ճնշէ ու կ'ընկճէ,
ջլատելով միանգամայն մոքին ոյժերը:

Ներելը, վեհանձն ու մեծ հոգիներու գործն
է, սրտին Աստուածային պաշտօնը: Դաժան ու
դժպհի հոգիներն են որ ներել չեն գիտեր ու չեն
աղ կրնար:

Ներելը չնշանակե՞ր սիրել ու սիրելն ամեն բան
գիտնալ. այն որ ներել չգիտեր, կատարեալ մարդ
չէ ու չկրնար հոգեկան կատարելութեան հասնիլ,
պիտի մնայ այն գաճաճ իր չար զգացումներու
կաշկանդումին մէջ։ Սէր, Քնունիւն, ներում, առա-
ջնէն կը բղնին վերջինները, ու ամենքը
Աստուածային սրտէ մը։ Սէրը կեանքին արեւն
է, գութը սրտին գոհարը, երկուքն ալ բիծ ու արատ
չունին. իսկ ներումը ցող մըն է երկնային, վրէժ-
խնդրութեան բոցովը տոշորուող սրտերու համար։

Սէրը, գութը եւ ներումը խուժգուժ սրտե-
րու, սեւամաղձ ու ժահրոս հոգիներու եւ անձուկ
մտքերու մէջ միայն տեղ չունին։

Քրիստոնէական կրօնի մեծութիւնն ու վաեմու-
թիւնը՝ սիրոյ, գրութեան եւ ներման սկզբունքին
մէջն է, այս երրեակ սուրբ զգացումներն են որ
մարդը կը մօտեցնեն մարդուն եւ մարդո՞ն՝ Աստուծոյ։
“Արեւը Զեր բարկութեան վրայ մարը չմտնէ, ”
ահ մինչեւ արեւին ծագիլն ու մարը մտնելը որքան
երկայն է բաղդատմամբ մեր կեանքին՝ որուն
րոպէներն իսկ անսույգ են մեղ համար. մահ-
կանացուներս սակայն, անմահ կարծելով մեզի
մեր ցած կիրքերուն մէջ, չենք ուզեր նոյն իսկ
մեռածներուն ալ ներել եւ եթէ կարելի ըլլայ
անոնց դիակներէն ալ մեր վրէժը կը լուծենք։

Ինչպէս պիտի ներէ մարդը, պիտի ըսես, մինչ
արժանապատուութեան վիրաւորանքի մշտարիւն
վերքին կսկիծն ու մորմզքը ունի իր կրծոց տակ, մինչ
մխուած կը մնան իր սրտին ու երիկամունքներուն
մէջ թշնամանքի տէգերը թունալից ու սուր
սլաքները անիրաւութեան։

“Կարելի՞ է, կըսեն, ներել այն կեղծ ու կեղծաւոր անձին, որուն նայուածքն իսկ թշնամանք մըն է, յարգանքները տնարգանք ու խօսքերը լուսանք, եթէ մարդ դէմ՝ դիմաց գայ յանկարծ անոր հետ, ամբողջ արիւնը կը խուժէ դէպի իր ուղեղը, անոր անունն իսկ սարսուռ կ'ազդէ մարմնոյդ, սարսափ՝ հոգիիդ” :

Է՛՛, դիցուք թէ պահ մը իրաւունք տան քեղ նոյն վիճակին ենթարկուած անձեր։ Բայց դու մտածէ, անդրադարձիր մէյ մը վիճակիդ վրայ. աւելի տխուր չե՞ս գտներ քու դրութիւնդ քան դիմացինիդ։ Միթէ դու չե՞ս աւելի տառապողն ու տուայտողը քան հակառակորդդ, որ քեզի հասուցած չարկեներէն ուրախութիւն մը կզգայ միայն։

Կրնաս ըլլալ անմեղ մը կամ ոչ. բայց քանի որ հասարակութեան մէջ կապրիս եւ ոչ թէ խոտածարակ ճգնաւորի մը պէս անապատները կամ քարանձաւներու մէջ, պէտք է իբր ազնիւ քրիստոնեայ ներող սիրտ մը ունենաս միշտ հակառակորդներուդ հանդէպ, որ միակ միջոցն է անոնց յաղթելու եւ նոյն իսկ իրենց մոլորուն հոգիներն ալ փրկելու։

Պատժել կամ վրէժ լուծել. արդարութեան օրէնքին օրինաւոր պահանջումն է այդ. բայց ո՞ր պատմութեան, ո՞ր դարերու բարեփոխուած շրջանները կրնան հաստատել կամ ապացուցանել թէ՝ ո՞ն ընդ ական եւ ադամն ընդ ադամն օրէնքը, կրցած է ուղղել մարդը հոգեպէս ու սորվեցնել անոր՝ ճանշնալ իր պարտը ու յարգել իր ընկերոջ իրաւունքը։ Ոչ Սոլոնի, ոչ Կիկուլքոսի եւ ոչ ալ Աինայի օրէնքները կրցած են հիմնական ու բարերար

փոփոխութիւն մը մացնել աղքերու կեանքին մէջ :
Մարդը մարդուն համար գծած է օրէնքներ, բայց
նոյն իսկ ինքն եղած չէ զայն աւրողը :

Մեր պատերուն մէջ, բարի ու ազնիւ զգա-
ցումներուն պէս, չար կիբքերն ու վատունակութիւն-
ներն ալ կարծուածէն շատ աւելի խորունկ արմատներ
ձգած են, որով կարելի չէ ջնջել ու արմատէն խել
զանոնք արտաքին ո եւ է պատիժով մը : Այն
օրէնքը, այն պատիժը՝ որ միսէն աւելի սրտին,
ջեղերէն աւելի հոգիին չազդեր, չկրնար կերպարա-
նափոխել ներքին զգացման կեանքը մարդուն-
ցեղերու, աղդերու եւ ժողովուրդներու պատ-
մութիւնները կենդանի վկաներ են ասոր:

Քարէ տախտակներու վրայ գրուած խստապա-
հանջ օրէնքները չկրցան ուղղել Աբրահամու
խստասիրտ զաւակներուն կեանքին ընթացքը . Յիսուս
սիրոյ եւ ներման օրէնքը գրեց իրեններուն սրտին
վրայ: Առաջինը՝ դէպ ի պատուհաս ու դէպ ի մահ
կ'առաջնորդէր, իսկ վերջինը՝ դէպ ի փրկութիւն
ու աղատութիւն, դէպ ի կեանք եւ դէպ ի լոյս:
Մովսէս՝ սէրը, գթութիւնը եւ ներումը սահ-
մանափակած էր. մարդ մը պարտաւոր էր միայն
իր ընկերը, իր բարեկամներն ու աղդակիցները
սիրել. Յիսուս քակեց, վերցուց խտրութեան փշոտ
այդ ցանկապատը: Սէրը չկրնար սահմանափակուիլ.
Ան անծիր, անսահման է, ոչ հայրենիք ունի եւ ոչ
աղդ ու ցեղ կը ճանչնայ, Ան տիեզերական է, Ան
կը խօսի ամէն սրտերու եւ կը հասկնայ ամէն
լեզու, ինչպէս ամէնն ալ իր լեզուն: Յիսուս
պատուիրեց իրեններուն այս սիրով սիրել ոչ միայն
բարեկամ, աղդական, այլ նոյն իսկ թշնամին ալ:

Հրեայք թշնամի կը նկատէին այն ազգերը որ հրեայ չէին, բայց հեթանոսաց առաքեալը, Տարսոնացին Պօղոս, “Քրիստոսի սէրը իրենց սրտին մէջ ունեցողներուն համար խտիր չկայ, ու ըստւ, “ըլլան անոնք հրեայ կամ հեթանու:

Սիրելն ուներելը համակերպիլ չէ, այլ ճանչնալ ուղղութիւնն ու ճշմարտութիւնը:

Եթէ եւ ո՞ր պարտադաշտն ներեւ պէտք է իսմբ բաղադրել: Կան մարդիկ որոնք ոչ ճշմարտութիւնն եւ ոչ ուղղութիւնը ճանչնալ կուզեն. եթէ ներես, եթէ լուես իրենց գործած թերութիւններուն, անոնք այնպէս կը կարծեն թէ իրենց ըրածը լաւ եւ ուղիղ էր: Անոնք որ յայտնի ճշմարտութեան եւ ուղղութեան դէմ կը գործեն, եթէ երբէք ներենք, աւելի եւս քաջալերած չե՞նք ըլլար որ շարունակեն իրենց չարիքները: Կախանձախնդիր ըլլալ պէտք է ճշմարտութեան: Զինքը յանիրաւի ապտակողին չներեց Յիսուսնոյնպէս բողոքեց Պօղոս հակառակ արդարութեան եւ օրէնքի զինքը ապտակել տուող Անանիա քահանայապետին դէմ, ծեփած պատ կոչելով զայն:

Յիսուս երբէք չներեց հին եկեղեցւոյ կեղծ պաշտօնեաներուն, որոնք Աստուծոյ տունը վաճառատուն ու աւազակներու որջ ըրած էին: Վայերու եւ անէծքներու շանթերը տեղացուց անոնց գլխին, որոնք գուրսը որբին ու այրիին իրաւունքը ուտելէ յետոյ՝ տաճարին մէջ ի տես միամիտ ժողովը դեան երկայն երկայն աղօթքներ կընէին, իրենք զերենք սուրբ եւ արդար ցոյց տալու համար, ու ոչխարի մորթերու տակ պատառող գայլեր էին:

Չներեց Յիսուս ժողովուրդին հաւատքը շահաւագ որդողուղ այն փարիսեցի, կեղծաւոր դպիրներուն,

որոնք իրենց զգ եստներուն քղանցքները կ'ընդլայնէին
ու անոնց ծալքերուն մէջ կը կարէին Աստուծոց
տուած օրէնքը, փոխանակ անոր ազգեցութիւնը
իրենց սրտին մէջ կրելու։ Զներեց անոնց՝ որոնք կը
սիրէին ժողովուրդին հայր ու աւր կոչուիլ, մինչ ոչ
տէր էին եւ ոչ հայր։ Վերջապէս չներեց մժեղներու
շափ ամենաշնչին թերութիւնները տեսնել ու
անոնցմէ զգուշանալ փորձող, իսկ ուղտերու չափ
սուտերը կլող կեղծաւոր, փարիսեցի դպիրներուն
որոնց աչքերը բուն իրենց յանցանքը չտեսնելու
համար պարզ ապակիի կտորներ դարձած էին,
իսկ ժողովուրդին փոքրիկ զեղծումները նշմարելու
համար՝ ահագին խոշորացոյցեր։

Յիսուս, ընդհակառակն, ներեց անոնց, որոնք
իբր գող, աւազակ ու անառակ անարգուած էին
փարիսեցիներու կողմէ։ Գթութեամբ եւ ներողա-
մառութեամբ ընդունեց զաննք, որ կը գիմէին իրեն՝
իբր վշտացեալներու վշտակից ու կարենկիր մսիթա-
րող մը։ Բոլոր Ճշմարտութեան եւ արդարութեան
ծարաւիները Անոր կուգային, կը մօտենային, ինչպէս
անջուր անապատներու մէջ մոլորած եղնիկները՝
կենաստու աղփւրին։

Յիսուս գթութեամբ վարուեցաւ ու ներեց
շնութեան մէջ բոնուած կնկան, զոր կ'ուզէին
Աստուծոյ եւ Մովսէսի օրէնքին նախանձախնդիրներ
քարկոծելով մեռցնել, մինչ իրենք ոչ Մովսէսը եւ
ոչ անոր Աստուածը կը ճանչնային իրապէս։ Յիսուս
տեսնելով մեղաւոր կնկան աչքին մէջ զղջման
արցունքը եւ հոգիին խորը՝ սրբացնող հաւատքի
մը սէրը, „+ու մէջուր ուղի ներուստն է, ըսաւ, բնա՛,
ու կը մէջուր ուղի մէջ էուցներ։”

Յիսուս նոյն գթոս նայուածքով ներեց Զաքէսին ու անոր նեղքին զգացումները փոխեց։ Ներեց այն ամենուն որ իրեն հաւատացին իբր ճշմարտութեան, արդարութեան եւ սրբութեան երկնային պատգամախօսը։ Նոյն ինքն էր ճշմարտութիւնը, արդարութիւնը որ կ'արդարացնէր, սրբութիւնը՝ որ կը սրբացնէր։ Մովլէսին աթոռը նստողներ Աստուծոյ բերնին մէջ կը դնէին ահեղ սաստ մը, Հոգեսարսուու զայրոյժ մը, ըսելով թէ՝ «Ես վրէժինդիր Աստուած մըն եմ, ես հայրերուն ու պապերուն մեղքերուն համար իրենց թոռնորդիներէն վրէժ կը լուծեմ, իմ բարկութենէս լեռները կը հալին մոմի պէս ու ծովերը կը ցամքին։ Երկինք մագաղաթի պէս կը գալարին, ես չեմ ներեր ձեր յանցանքները, վրէժինդրութեան Աստուածն եմ ես։» Ու դժբաղդ մարդը իզուր իր աչքերը դէպ ի երկինք բարձրացուցած օգնութեան կսպասէր, մինչ զինքը պատժելու պատգամները երկինքէն կուգային։

Սակայն Յիսուս այնպէս չներկայացուց հէնառուց Աստուածը։ Ասորուած ոէր եւ ըսաւ, ու իր մեղրածորան շրթներէն կաթկթեցան նոյն երկնային ակրոյ, գթութեան եւ ներողութեան ցօղերը սփոփիչ, որուն պէտք ունէր վշտակիրսիրում մարդուն։


Աստուած չպատժեր այլ կը ներէ, ըսաւ Յիսուս, մանաւանդ անսց, որ կ'ապաւինին Անոր անսահման գթութեան եւ ներողամոռութեան, թօթուելով ու թօթափելով իրենց սրտին ու հոգիին վրայ ծանրացող մեղքի բեռը։

Յիսուս մարմնացումն էր այն գթութեան ու սիրոյ Աստուծոյն, որ աւելի սիրել գիտէ քան

պատժել, ներել գիտէ քան դատապարտել։ Յիսուս
Պետրոսին հասկցնելու համար ներողամտութեան
ոգին, ըսաւ անոր. “Կրնաս ներել եղբօրդ ոչ թէ
եօթն անգամ այլ եօթանասուն եւ եօթն անգամ։”
Այս խօսքերը աստիճանաշափերն էին Անոր դէպ ի
մարդիկ ունեցած սիրոյն անսահմանութեան։ Յիսուս
ու բացութեան գիշերն ալ ցցց տուաւ զետրոսին՝
նյն ներողութեան սէրը, երբ զղջման արցունքները
տեսաւ անոր աչքերուն մէջ։ Քրիստոնէութիւնը
ներելով կը պատժէ զանոնք՝ որ կը կարծեն թէ
տկարութեան նշան մըն է ներելը, մինչ անոր զօրու-
թիւնը տկարութեան մէջն է որ կը յայտնուի եւ նյոն
իսկ անոր անկումները հոգեւոր բարձրութիւններ են։
Ներելով պատժելը, մարդուղիել, ճշմարտութիւնը,
ուղղութիւնը ճանչցնել ըսել է. ներելը այնպիսի
փրկարար դաստիարակութիւն մըն է որ մսէն աւելի
սիրուն ու զգացումները կը ծեծէ. վրէժինսդրութիւնը
չկրնար արդարանալ սիրոյ եւ ներման պատուէրին
առջեւ։ Քրիստոնէական սկզբունքն է սուրբն տեղ
ներում քարոզել ու ազդել մարդու սրտին ոչ թէ
երկիւղի եւ ստրկութեան կամ համակերպութեան
սաստը, այլ սիրոյ, ներման եւ ազատութեան ոգին,
որ ամէն յառաջդիմութեան եւ երջանկութեան
աղբիւրն է։

Ուր որ է այդ սէրը, հոն է երկինքն ու բուն
կեանքը, ուր որ չկայ Այն՝ հոն է մահն ու դժոփքը։





ԱՆԱՌԱԿ ԹԵ ՍՐԻԿԱՅ

Թերեւս աս երկու բառերն ալ՝ վիրաւորանքի սուր խայթն ու խածատումը ունենան անոնց համար, որոնց սրտին մէջ դեռ արժանապատութեան զգացումները կցս ու անբիծ վիճակի մը մէջ են եւ գուցէ իրենց ականջներն ալ լսել չուզեն այս անուններէն ոչ մին եւ ոչ միւսը:

Վերնագրիս վերջին բառը աւելի լաւ ու ճշգրիտ չպատկերացներ այն տնձը, որուն մէջ պղափիցած ու ճղճիմ է հոգին, արժանապատութեան զգացումները հոգեվարքի վիճակի համեր են իր մէջ, աւրուած ու աւրշտըկուած են հոգեկան ազնիւ նկարագրի դրոշմն ու պատկերը: Մարդը բանական եւ ասուն, դարձեր է անբան անասուն, որ կ'ապրի եւին կոյր կիրքովը քան կշռուած կամքով մը: Իր մէջ հաճոյքի երկրաքարշ բնազդը ունի քան գիտակցութեան կամ ինքնաճանաչութեան ազդակը, բթացած, բրտացած են բանականութեան այն զգացողութիւնները, որ ազնիւ ճշմարիտ ու բարի մարդը կը կազմեն:

Բայց որովհետեւ առաջին բառը վաղուց կորուսած է իր տառական նշանակութենեն աւելի բարոյական լայն առումի սաստն ու իմաստը, ու անառակ մարդ, անառակ տղայ գրեթէ սովորական բառեր դարձած են մեր բերնին մէջ ու կը

գործածուին նյոն իսկ փաղաքշանքի կամ սանկ տեսակ մը համակրանքի շեշտերով, ես ուզեցի որ այդ բառին քովիկը դնեմ այնպիսի բառ մը որ իր իսկութեան մէջ մերկ, նշանակութեամբը մեկին ու որոշ ըլլայ գոնէ հասարակութեան համար, որ անառակ անունէն տարրեր կ'ըմբռնէ զայն:

Աւետարանին մէջ նկարագրուած Ընառակ որդիին պատմութիւնը լաւ մտիկ ըրէք, բայց չեմ կարծեր որ պիտի կրնաք բաղդատութեան եզրեր գտնել այդ անառակ որդիին ու ներկայ ժամանակի վիժած, այլ եւ այլ ձեւի, այլազան տարագներու տակ ապրող, չըսեմ շարժողներու միջեւ՝ զորս ես սրիկայ անունով մկրտած եմ:

Աւետարանի անառակ տղան, իր անսանձ կիքերու հոսանքէն մղուած, հեռացաւ հօրը տունէն, հետը տանելրով սակայն ոչ միայն նիւթական հարստութիւն մը, այլ եւ ծերունի հայրիկին կրծոց տակէն ալ բան մը, ուրբ:

Են իր ամբողջ վտարանդի ու մոլորուն թափառումներուն, իր վաւաշ կեանքին ցոփ ու գարշոտ անկումներուն մէջ թէեւ կորսնցուց ամէն բան, դրամներն ու բարեկամները, — վասնզի վերջիններն առաջիններուն կապուած են ինչպէս ճանճը մեղին, — բայց անոր սրտին ու հոգիին խորբը դեռ անշէջ մնացած մէկ աղօտ նշոյլը հայրական ու ընտանեկան սիրոյ, կը տանջէր, կը խոշտանգէր զինքը՝ բոպիկ ոտները արիւնոտող օտար երկրի մը սուր փուշերէն աւելի. կարօտի բոցը կը գալարէր, կը մրկէր իր հոգին, քան անծանօթ երկրի մը այն կիզիչ արեւը որ սկսեր էր արդէն խանձուել ու այրել իր փափուկ մարմինն ու դէմքը:

Անառակ որդին՝ իր կեանքի այս տխուր աւերումներուն մէջ իսկ կրցաւ անմեռ պահել այն ներքին հոգեկան զգացումը՝ որ սկսած էր մարակել, խարազանել իր խիզը։ Ան զգաց իր մէջ բարյական ու նիւթական կեանքին ահաւոր անկումը, յիշեց հօրենական տունը, իր կեանքին դրախտը, որուն հետ կապուած էր սիրտը՝ իր մանկութեան անմեղ զգացումներով։

Ա՛հ, պապենական տուն, առաջին խանձարուր կեանքի, սուրբ վառարան սրտի եւ սիրոյ, ուր մայրիկին պնուշակ գուռանքն ու գուրգուրանքը, ջերմիկ համբոյըներն ու ժպիտները կը ննջեն, ուր հայրիկին ձայնին շեշտը դեռ կ'արձագանգուի, ուր եղբօր մը կամ կաթողին քրոջ մը վերջին նայուածքը կայ պահուած, ուր վերջապէս ամէն բան, ամէն առարկայ, դուռ, պատուհան, շեմք ու երդիք բաներ մը կը խօսին թախիծներով թախծուն սրտիդ ու կարօտի արցունքներով տամուկ աչքերուդ։

Աւետարանի անառակ որդին գիտցաւ վերյիշել աս ամէնը, ու ըսաւ ինքնիրեն. «ա՛հ, ես ալ մարդ մըն էի երբեմն, հանգիստ ու ճօխ կեանք մը ապրող ծնողական սիրոյ դրախտին մէջ երջանիկ, այժմ խողարած մըն եմ, անասուններուն էն աղտոտ դասակարգին հաւասարած. հայր, մայր, դրամ ու բարեկամ ուր են, ե՞ս անոնցմէ թէ անոնք ինէ հեռացան. ոչ, ոչ ես հեռացայ բաժնուեցայ տունէ մը՝ ուր իմ կեանքիս անմեղութեան սիրոյ երգերը հիւսուած էին մայրիկիս օրորներովը, ուր հոգիս իր առաջին խայտանքն ու խինդը զգացած էր հայրիկիս ժպիտներով։

Անառակ տղան դարձաւ դեպ ի հայրենի տունը, ուր վստահ էր թէ հայրը պիտի ընդունէր զինքը, եթէ ոչ զաւակ՝ գոնէ իմր ծառայ:

Տեսէք, հայր ու զաւակ զիրար ընդգրկած են, շրթունքներ զիրար կը խաչաձեւեն կարօտի տաք համբոյրներովը ու զղման արցունքը՝ ներողութեան, սիրոյ արցունքին հետ խառնուած՝ կը մաքրէ, կը սրբէ ապականուած սրտի մը սեւութիւնները. կը լուայ աղտացեալ ու ախտացեալ հոգիի մը վէրքերը մահացուցիչ. ծնողական ու որդիական սէրը կը ճառագայթէ յանկարծ այդ արցունքի կաթիներուն մէջն շողարձակ ու կը հիւսէ, կը կապէ հաշտութեան ու խաղաղութեան երփնազան ծիրանի գօտին՝ ստըրչացող զաւկի մը ու ներող հօր մը սրտերու մէջն:

Կրնան հիմա բաղդատութեան դնել Աւետարանի ակնարկած անառակը՝ միշտ շուրջդ յածող, ամէն օր, ամէն ժամ դիմացդ ելող, ձեւերու ամենէն նուրբը, քաղաքավարութեան էն ճարպիկ ու ճկուն շարժուածներն ընող կապկաձեւ, շողզորթ ու փարիսեցի անառակին, որուն ես տարբեր անուն մը տուած էի վերեւ:

ԱՇ, աս վերջներն են որ կը մնան նոյնը ինչ որ են. անդարձ ու անզիղ: Կ'երեւին ու ցոյց կուտանինքնին սուրբերէն աւելիսուրբ, արդարներէն աւելի արդար, ճիշդ Յիսուսի մատնանշած փարիսեցի դպիրներու նման, որոնք արտաքուստ են ամէն ինչ ու ներքուստ ոչինչ. գաւաթին ջուրը փչելով կը խմեն ամենափաքրիկ միջատ մը տեսած ձեւացնելով, մինչ կաթիլ մը ջուրին կամ արցունքին մէջիրենց ընկերը խեղդելով մահացնել չեն խղճահարիր:

Ի՞նչ անուն կարելի է տալ անառակ բառէն տարբեր, անոր՝ որ անմեղի մը սրտին անբիծ զգացումներուն հետ խաղալէ յետոյ, կը ։ Լքէ զայն ու ինքզինքը էն պատուաւոր էն ազնիւ մարդը ցոյց տալ կ'ուզէ:

Ի՞նչ անուն կրնաս տալ սա մարդ կերպարանքին տակ՝ կեանքի մթութեան մէջ սողուններու պէս սողացող, գիշերասէր չղջիկներու նման ասոր անոր հանգիստը խռովող ուրուականին, կամ ուրիշներու գժբաղդ կեանքին աւերակներուն վրայ իր ծաղըական երգը երգող բուերուն, որոնք լոյսի տակ, պայծառ արեւին հանդէպ սոխակներ երեւիլ կ'ուզեն:


Ի՞նչ մակդիր կամ ածական կրնաս յարմարցընել Եղիսյին վերարկուն յափշտակող սա կեղծ Եղիսէին ալ, որ իր տարազն ու պաշտօնը կը շահագործէ միմիայն իր անձին հանգիստը, իր մորթին հաճցըը վայելելու համար, թաղելով իր մարմնոյ ցեխին մէջ ինչ որ ազնիւ է ու կ'ազնուացնէ, ինչ որ վսեմ է ու կը բարձրացնէ:

Յիսուսինկարագրած, պարկերացուցած անառակը աւելի պարկեշտ, աւելի համեստ չէ՞ք գտներ քան անոնք՝ որոնց սրտին մէջ ցամքած, սմբած են մաքուր ու ազնիւ զգացումները, որոնց կեանքին խորը հոգին հազիւ իմն ցոյց կուտայ իր գոյութիւնը, ինչպէս գերեզմանի մթութեան մէջ պլպլացող առկայծ կանթեղ մը:

Մեր անսանձ կիրքերը երկրաքարշ, գիտութեան ծառին պտուղներն են մեր կեանքը դառնացնող, մեր հոգին թունաւորող: Այն որ կզգայ իր մէջ

կեանքին արժէըլ, անոր նպատակը, պիտի վարէ,
պիտի կառավարէ զայն, նոյնպէս իր ձիրքերը, իր
կիրքիրն ու զգացումները այնպէս, ինչ որ
պահանջելու իրաւունք ունի Սաեղծողը բանա-
կաններէս, քանի որ ինքնաճանաչութեան ու
գիտակցութեան ազդակն ալ դրած է մեր կուրծ-
քին տակ:





Ս Ր Տ Ի Ն Ժ Ա Լ Կ Ա Զ Ա Ր Թ Ը

(Օրուան Տպաւորութիւններ)

“Չմռան էակց, անցին անձրեւք եւ
գնացեալ մեխեան, ծաղիկք երեւեցան
Երկի մերւմ, թզնի ընձիգեաց զբող-
րոջ իր, այդիք մեր ժաղկեան եւ եռան
զհոս իւրանց, ձայն տատրակի լսել
եղեւ յերկի մերւմ:”

Որքան ալ հիանալի են պէսպիսութիւնները
սա բնութեան, ու երեւոյթներու յարափոփոխ
վիճակը, որու նուազ կ'ազդէ նաեւ մեր բնութեան
վրայ:

Աւելի զուարթ, աւելի ոգեւորուած չե՞ս զգար
դուն քեզ, երբ յանկարծ երկինքն ամպոտ ու օրերը
լալկան՝ կը տեսնես պայծառ ու ժպտուն: Ներքին
հրձուանք մը չե՞ս ունենար թէ՛ այլ եւս հիւսիսի
կճող ու կծող քամիները դադրած են, թէ
բնութիւնը մելամաղձոտ, երկնքի կապոյտշրժներովը
կը ծիծաղի, թէ լալօնները գեղօններու փոխուած
են, թէ արեւն է կեանքոտ, որ իր բոց ճաճանչ-
ները կը մաղմղէ գլխուդ վերեւ, թէ երկինք
դարձեալ ցոյց կուտայ իր լուրթ կապոյտ ան-
հունութեան ծոցէն՝ անխուփի աչուրները լու-
սաւորներու, թէ վերջապէս ծառերն են ծաղկեր
իրենց բողըոջները արձակելով, տատրակը իր
մեջնուշ վուվուն, սոխակները իրենց երգերն են
սկսեր:

ՏԵ՛Ս ՍԱ ԳԻՒՄԱՑԻ ԾՈՐԾՈՐՆԵՐՆ Ու ԾԱԿԱԿՆԵՐ,
բլրակներն ու պուրակներ նախշուն կրկնոցներ են
հագեր։ Դաշտերու ծոց ու հովիտներու գոգը
գունագեղ ու պէս պէս են ծաղիկներ, զորս մայր
բնութիւնը լաւ գիտէ իր հոգածու ու քնքուշիկ
մատուցներովը ցանցնել ամէն դի։

Բնութեան ծաղկաստանը մտած ես երբէք,
ուրնարկիզն ու զմպուներ, շուշանիկն ու նունուֆար,
անմոռուկն ու հարսնուկը, մեխակն ու մանիշակը,
Արարշին վեհաշոք տաճարին իրը խունկերը
կնդրկաբոյր, կը խնկեն ու կը բուրեն ամէն
կողմէ։

Մաիկ ըրած ես բնութեան տաճարին երգեցիկ-
ներու հոգեհմայ մեղեդիներն ալ, որ կ'արձագան-
գուին խորերն հոգիիդ՝ յիշեցնելով քեզ կեանքիդ
գարնան օրերը, որոնք թերեւս անցած են սրտիդ
անմեղ ու խնկոտ յիշատակներովն առլցուն։ ԱՇ
ԲՆՀ իինդ ու խայտանք բնութեան մէջ. տես ինչ
սիրուն են սա ոստոստող խայտաբղէտ ուլիկներն
ալ նորածին, ու անընդհատ մայանքներով իրենց
մայրիկներն փնտող գառնուկներն անմեղ։ ՈՎ
կրնայ անզգայ ու անտարբեր մնալ հանդէպ այս
ամէնուն. օրուան ու եղանակին տպաւորութիւններն
են ասոնք, որոնց հմայրը պահ մը մոռցնել կուտայ
հոգիդ տանջող ու միտքդ լլկող կեանքի մտա-
ծումներն ահարկու։

Վաղն առաւօտ անպատճառ միտքդ դիր
եկեղեցի մը երթալ, հոն եթէ ոչ աղօթելու գոնէ
հանդիսատես ըլլալու այն հոգելից արարողու-
թիւններուն, որոնք տեղի պիտի ունենան լստուծոյ
տաճարին մէջ, զոր ծաղկազարդուած պիտի տեսնես

իր կարգին, բնութեան աաճարին պէս։ Հոն ալ պիտի լսես անմեղ մանկիկներու ալելուները, ու ակամայ քեզ փոխադրուած պիտի զգաս տարբեր աշխարհ մը, ու դուն ալ սրտիդ տաճարին մէջ իրական փոփոխութեան մը պէտքը պիտի զգաս անպատճառ, պիտի փնտուես հոգեկան աշխարհիդ մէջ անհրաժեշտ փոփոխութիւն մը սրտի եւ զգացումներու, փոփոխութիւն մը մաքի եւ մտածումներու. եթէ ոչ, ի՞նչ կարժեն կամ ի՞նչ օգուտ կրնան ունենալ քեզ համար արտաքին բնութեան եղանակներու փոփոխութիւնները՝ մինչ դու նշննես եւ անփոփոխ։ Ի՞նչ վերաբերութիւն ունին քեզ արտաքին աշխարհի հոգեպարար խնդութիւններն ու ծիծաղները, մինչ սեւ խորհուրդներու մուայլն է պատեր հոգիիդ երկինքը, կամ ի՞նչ կրնայ ազդել քեզ գարնան կենսատու եղանակը՝ քանի որ քու սրտիդ ու զգացումներուդ մէջ սառ անտարբերութեան մը ցուրտ ձմեռը կը տիրէ։ Բնութեան եւ Աստուծոյ տաճարներուն մէջ տեղի ունեցած բոլոր այս փոփոխութեան հանդէպ, սրտով եւ զգացումներով անփոփոխ ու անտարբեր մարդը՝ դու չե՞ս նմանցներ սեւ կամ ձերմակ դադաղի մը մէջ մահուան յաւիտենական քունը քաշող դիակի մը, որ արդէն սկսած է գարշահոտիլ։ Ի՞նչ կարժեն այդ դագաղը պճնազարդող ծաղկեփունչերու ու պսակներու հիւսկէնները, ժամերով կատարուած մեռելական փառաշուք կարգը, եկեղեցականներու լալու աստիճան տիսուր ու մելանուշ երգերը, եւ որ աւելին է ու աւելորդ՝ անմահութեան փառապըսակն ու դափնին հիւսող սրբազանին դամբանականը։

ԱՇ, մեռելը բան մը չզգար, դադաղէն ներս
ոչինչ կ'ազդէ, ուր սիրտը դադրեր է բարախելէ,
ուր կեանքը տեղի տուած է մահուան:

Դարեր առաջ՝ մարդկային կեանքի անապատէն անժպիտ ու խորհրդաւոր դէմքով մէկը անցաւ, ու այդ անապատին մէջ՝ փնտուեց բանական բայց մոլորեալ մարդուն իսկատիպ պատկերը, որ եղծուած էր, ու զայն ինկած գտաւ իր պատուց սանդղամատէն շատ վար: Թէեւ Աստուած իսկ զղացեր էր մարդն ստեղծած ըլլալուն համար, բայց այս խորհրդաւոր մարդը՝ ամէն տաժանք, ամէն զրկանք յանձն առաւ ի սէր այն ինկած մարդուն. Երկթովի դժբաղդ ճամբորդը՝ բարի Սամարացիի մը պէտք ունէր:

Երբ Յիսուս իր վերջին օրերուն վերջին այցը կուտար այն քաղքին, ուր իրեն կսպասէր անխուսափելի վտանգ մը, կանգ առաւ անոր հանդիպակաց բլըին վրայ, ու սկսաւ լալ. իրեններէն ոչ ոք հասկցաւ կամ հարցուց այդ լացին նպատակն ու պատճառը: Յիսուս գուշակած էր Երուսաղէմի ապագայ դժբաղդութիւնը¹: Քաղքին բազմութիւնը, որուն մէջ ամէն տեսակն ալ կը գտնուի, դիմաւորեց զինքը: Ժողովուրդին ցցցը կատարեալ էր, Հրեայ Ռաբբիներու եւ փարիսեցիներու նախանձը շարժելու չափ: Բայց Յիսուս առանց ուշադրութիւն ընծայելու Հրէից տրտունջին ու ժողովուրդին ցոյցին, անցաւ լուռ ու մունջ ամբոխին

¹ Յիսուսի այս մարդարէութենէն 40 տարի վերջը Հռոմայեցի Յիսուս զօրավարը եկաւ կործանեց Երուսաղէմը, քար ու քանդ ընելով զայն, ինչպէս կը պատմէ հրեայ Յովենուս պատմիչը:

մէջէն, գիտնալով որ քանի մը օր յետոյ տարբեր աղաղակներ պիտի լսէ նոյն խաժամուճ օրհներդու բերաններէն. գիտէր որ ցնծութեան ու ցոյցի այդ ձայները, շուտ պիտի փոխուէին վայրագ զայրովմի վրէժինդրութեան խուլ գոռումներուն։ Այդ փառաւոր անցքի ճամբան պիտի տանէր յետոյ զինքը բեթելայ սարը, մահապարտներու կառավինատեղին. վերջապէս նա կը տեսնէր այն ի պատիւ իրեն ընծայուած ծաղկեփունջերու եւ դափնեպսակներու քովիկը, դժնիկի ու տատասկի սուր փուշերէ հիւսուած պսակն ալ, զոր լաւ գիտէ պատրաստել ապերախտ մարդուն ձեռքը՝ իր բարերարին ճակտին համար։

Սակայն Յիսուս անտրառունջ եւ անմոռունչ շարունակեց իր սկսած կեանքի ճամբան, լայն հետքեր ձգելով իրեն հետեւողներու կեանքին եւ սրտին վրայ։

Անոր միակ նպատակն էր վերականգնել ինկած մարդը իր անկումէն, ուղղել անոր ներքին կեանքը, փոխել, նորոգել անոր սրտին զգացումները, ստեղծել նոր ինորոյ անոր ներսիդին, ազնիւու արդար փափաքներ եւ սուրբ միտումներ, ճանչցընել անոր իր մեծութիւնը եւ զինքը ստորնացնող մեղքը։ Յիսուս, մարդուն անկման եւ ապականութեան բուն պատճառը մատնանշելով, պահանջեց որ մարդն իր սէրտը փոխէ նախ, վասնզի սիրտն է աղբիւր ու կեդրոն ազնիւ կամ չար զգացումներու, պէտք ՚է այն մաքուր ու սուրբ ըլլայ աղտեղի խորհուրդներէ. անձրեւներու կաթիլներէն լճացած ափ մը մաքուր ու վճիտ ջրին մէջ երկնքի կապոյտ անհունութիւնը կը ցոլանայ, այնպէս չէ՞ միթէ սուրբ

սիրան ալ՝ ուր կը պատկերանայ, կը ցոլանայ երկ-
նային սիրոյ տիեզերք մը անհուն . . . :

Սէրը պայման դրաւ սրտին. առաջինը՝ վեր-
ջնը պիտի մաքրէր, պիտի սրբացնէր, վասնզի սէրը
սրտերու մէջ կ'աստուածանայ եւ անոր համար ալ
ստեղծուած է այն, ինչպէս կըսէ Օգոստինոս։ Վեր-
ջն Սեղանին վրայ ալ նոյն սիրոյ պատուէրն էր որ
կը կրկնէր Ան. “Նոր պատուէր մը կուտամ ձեզ,
սիրեցէք զերար, մարդիկ ձեզի այս սիրով պիտի
ճանչնան թէ իմ աշակերաներս էք, եթէ սիրէք
զերար։”

Սիրտը կեդրոնն է մեր յոյզերուն եւ զգաց-
մանց, անկէ կը բղխին, կը յորդին ինչ որ բարի է
կամ չար, ինչ որ պիզծ է կամ մաքուր։ Անոր
թաքուն խորշերուն մէջ կը պահուին կամ կը
պահէ մարդ իր կեանքին չափ սիրելի բաներ։ Ա՛հ,
սիրտը գիրք մըն է, որուն իւրաքանչիւր ծալքե-
րուն մէջ կը գրուին, կը դրոշմուին աներեւոյթ
ձեռքով մը այն ամէն բաները, որ տեղի կու-
նենան մեր օրորոցին քովիկէն, մինչեւ մեր դա-
գաղին մօտիկը։

Սրտին գիրքը ծերերը կը թղթատեն մսի-
թարուելու համար, մինչ երիտասարդները գեռ
հոն կը գրեն հապճեպ ու եռանդուն, կարծելով
թէ պիտի կընան լեցնել անոր պարապ՝ բայց ան-
հոն էջերը, զոր միայն Յիսուսի բացատրած սէրը
կրնայ լեցնել ու լիացնել։

Մարդիկ, ըլլան հարուստ կամ աղքատ,
տգէտ կամ զարգացեալ, կրնան ըլլալ միանդա-
մայն սուտ, խաբերայ, հպարտ, չարասէր ու
անձնասէր, ոխակալ ու վոէժինդիր, եթէ իրենց


սիրտը մաքուր չէ, վասն զի այս ամեն չարկբ-
ներ կը բղխին միմիայն անմաքուր ու ապականուած
սրտէ մը:

Յիսուսի նպատակն էր աղդել մարդու այս
սրտին եւ փոխել զայն: Ան իր կեանքին մէջ երբէք
չխնդաց. ժպիտ մը կամ ծիծաղի հետք մը անդամ
չգծեց իր դէմքին կամ շրթներուն վրայ. բայց
երկու անդամ Անոր լացը կը յիշուի ու վերջին
տագնապի պահուն իր մահու չափ տրտմութիւնը:
Ու այս ամենը միակ նպատակի մը համար. փրկել
մարդը, ուղղել անոր միտքը, բարձրացնել անոր
հոգին, մաքրել, սրբել անոր սիրտը ու մարդը
նորէն ստեղծել: Բայց Անոր արցունքն ու տըրտ-
մութիւնները, տագնապներն ու յուզմունքները
բաւական չեին իր պաշտելին նպատակը իրագործելու
համար: Յիսուս անոր ձեռնարկեց բեթելայ
սարին վրայ, ինք հոն բարձրացաւ ու բարձրա-
ցուց մարդն ալ. խաչին վրայէն սկսաւ ստեղ-
ծագործութիւնը մարդուն, նոր մարդը զգաց իր
մէջ այն սէրը, որ Յիսուսի փեռեկուած կողէն ու
Աստուածային սրտէն կաթեթեցաւ իր ցամքած
սրտին վրայ:

Ի՞նչ կարժէ բնութեան եւ Աստուծոյ տաճա-
րին ծաղկազարդուիլն ու փոփոխութիւնները, մինչ
դու չես զգար փոփոխութիւն մը քու մէջդ հոգեպէս
եւ սիրտդ իրը ամայի անապատ մը կը մնայ թափուր,
ուր չճառագայթեր, չողանար սէրը սրբացնող ու
աստուածացնող. քննէ, քննէ սիրտդ թէ կա՞յ հոն
անցը մը պատ երկնային սիրոյ համար, թէ սառ
անտարբերութեան սառ ձմեռը կը տիրէ հոն.
ինքնամփոփ մտածէ թէ հոգեկան կեանքդ կզգայ

իր մէջ սիրոյ գարունը, թէ հոն կը բողբոջե՞ն առա-
քինութեան, սրբութեան եւ արդարութեան
ծաղիկները, յիշէ հոգեկան կեանքիդ վիճակը երբ
արտաքին բնութիւնը կը պճնազարդի աչքերուդ
հանդէպ եւ օրուան տպաւորութիւնը կը պատ-
կերացնէ մոքիդ մէջ քու ապրած քրիստոնէական
կեանքդ:





ՎԵՐՋԻՆ ՍԵՂԱՆԸ

(Միրոյ նոր պատուէրը)

1. Վերջին սեղանը եւ անոր հին ու նոր նշանակութիւնը. — Խորոված գառնուկը, լեղե խոտը, անխմոր հացը եւ գինին. —

2. Յիսուս ինչո՞ւ համար նոր պատուէր կ'ըսէր իր վերջին սեղանին վրայ աւանդած սիրոյ պատուէրին. — Այս պատուէրը ինչ տարբերութիւն ունէր Մովսէսի աւանդած պատուէրէն. — ինչո՞ւ բռլոր օրէնքներուն ու գրուաճքներուն լրումը կըլլար աս պատուէրը:

Հրէաստանի մայրաքաղաքին ամէն կողմը ցնծութեան տօներ, ուրախութեան հանդէմներ սարբուած էին ու հրեայք իրենց ազատութեան մեծ տօնը կը կատարէին անբացատրելի ինդութեամբ մը. ամէն տուն հարուստ թէ աղքատ, ամէն մարդ ծեր ու երիտասարդ Մովսէսի անցքի երգը կ'երգէին “Օքհնեսցուք զՏէր զի փառօք է փառաւորեալ, զերիվարս եւ զհեծեալս նոցա ընկեց ի ծով:” Ա՛Տ ինչ անուշ է փրկութեան երգը որ տառապանքներու կաշկանդումներէն ազատուած ժողովուրդի մը կուրծքէն դուրս կը պոռթկայ յանկարծ. Հրեայք ուրախ ու զուարթ էին վասն զի իրենց եգիպտոսի

գերութենէն ազատութեան տօնը կը տօնէին։ Այս
օրը իրենց սեղանը խորհրդաւոր էր եւ զոր
կ'ամբողջացնէր խորոված գառնուկը, անխմոր
հացը, գինին ու աս ամէնուն քով լեղի խոտը։
գառնուկը կը նշանակէր ազատութեան առաջին
օրը որ Մովսէս պատուիրած էր իրենց շատ շուտ
պատրաստուիլ եւ նոյն իսկ կերակուրը ուտել ոտքի
վրայ կօշիկնին հագած, ցուպերնին ձեռքերնին։
Սեղանի վրայ գինին ուրախութեան բաժակն էր,
իսկ լեղի խոտը կը նշանակէր իրենց կեանքին դառն
ու լեղի օրերը զոր անցուցած էին Փարաւոնի
երկրին մէջ։

Մինչ Խորայէլացիք այսպէս իրենց այդ ա-
ւանդական տօնը կը կատարէին, անդին անշուք
վերնատան մը մէջ, պարզ սեղանի մը շուրջ
բոլորուած են խումբ մը մարդիկ իրենց վարդա-
պետին հետ, աս սեղանին վրայ ալ կ'երեւին նոյն
աւանդական գառնուկը խորոված, անխմոր հացը,
գինին ու լեղի խոտը։ Հոս սակայն չլսուիր Մովսէսի
երգը, հոս ուրախութեան ոչ մէկ երեւոյթ ու նշան
շերեւիր, դէմքերը թախծութիւն մը հագեր են ու
ամէն մարդ լրւու ու մունչ իր պատառը կը թաթիւէ
սեղանին վրայի պնակին մէջ։ Յանկարծ յուզուած
շետով մը կը շարժին մեծ վարդապետին շրթները
ու կ'ըսէ իրեններուն «որչափ փափաքեցայ այս
պասէքը ձեզի հետ միասին ուտելուո, ու կրկին
լուութիւնը կը տիրէ եւ ամէն մարդ կը շարունակէ
ուտել իր կերակուրը։ Յիսուս ի վերջոյ կը յայտնէ
թէ իրենցմէ մէկը պիտի մատնէ զինքը։ այս յայտ-
նութիւնը սակայն ցուրտ սարսուռով մը կը ցնցէ
իր աշակերտներուն հոգին, ու արդէն անդին

դաւաճանութեան գործը պատրաստուած էր։
Յիսուս առանց առիթն ու ժամանակը կորսնցնելու
կ'ըսէ. «Տղաք, ձեզի նոր պատուէր մը կուտամ,
զերար սիրեցէք, սիրեցէք այն սիրով որով ես ձեզի
սիրեցի ու հաստատուն կեցէք այն սիրոյն վրայո։
Ինչու համար Յիսուս նոր պատուէր կ'ըսէր իր այս
վերջին սեղանին վրայ աւանդած սիրոյ պատուէրին.
այս պատուէրը ի՞նչ տարբերութիւն կամ առաւել-
լութիւն ունէր այն առաջին պատուէրէն, որով
Մովսէս կը պատուիրէր Եգիպտոսէն դեռ նոր ելած
ժողովուրդին սիրել իր ընկերը իր անձին պէս։
Մովսէս կը պատուիրէր սիրել իր ընկերը միայն ու
խիստ սահմանափակ էր այդ սիրոյ շրջանակը. մինչ
Յիսուս կը պատուիրէր անխտիր սիրել ոչ միայն
ընկերը այլ եւ ամէն անոնք որոնք մեզի նման
ստեղծուած են, միեւնոյն սիրտն ու զգացումները
ունին, այդ սիրոյ առջեւ հաւասարապէս եղբայր
են ամբողջ մարդիկ։ Այդ սիրոյ պատուէրը նոր
էր, վասն զի պիտի նորոգէր ներքին մարդը մեր
մէջ, այդ սէրը պիտի կատարելագործէր մարդը,
կատարեալ պիտի ըլլար ան անձնուիրութեան
մէջ, կատարեալ՝ խնարհութեան, համբերութեան,
քաջութեան, սրբութեան եւ անձնուզացութեան
մէջ։

Այդ նոր պատուէրին սէրը պիտի օծէր մար-
դուն բոլոր ներքին զգացումները, սիրու սեղան ու
հոգին տաճար պիտի կանգնէր. Աստուած պիտի
ընակէր մարդուն մէջ եւ մարդն՝ Աստուծոյ։ Յիսուս,
սեղանին գինին ու հացը իրը իր մարմինը եւ արինը
անսահման սիրովը շաղախուած կապ մը ցցց կուտայ
իրեններուն սրտին ու կեանքին. ու այդ սէրը

շնմանիր ոչ Մովսէսի՝ միմիայն իր ընկերոջը կամ ազգակցին վրայ սահմանեալ սիրոյն, ոչ ալ աշխարհի ըմբռնած սիրոյն։ Պօղոս առանց Անոր, առանց այդ նոր պատուէրի սիրոյն տիեզերքը դատարկ կզգայ ու կեանքին ամէն կապերը, ամէն փառքն ու պերճանքը ոչինչ, այդ սիրոյ մեծութեանը առջեւ աշխարհի մեծութիւնները կը փոքրկանան, փառքերը կը նսեմանան. Նյոյն իսկ Տարսոնացին սիրոյ լեզուն հրեշտակաց լեզուէն վեր, շատ վեր կը դասէ, «գիտութեամբ ու մարդարէութեամբ, նիւթական աշխարհի վրայ փոփոխութիւններն իսկ ընելու եթէ կարողութիւն ունենամ ու սէր չունենամ», ոչինչ եմ եւ բանի մըն ալ օգտակար, չեմ, կըսէ։ Ու այդ սիրով միայն կրնան հասկցուիլ ամենէն կնճռոտ խօսքերը, կրնան լուծուիլ ու թարգմանուիլ կեանքին առեղծուածները։

Ցիսուս այդ սիրով կապեց իրեններուն սիրաը իր սրտին հետ, այդ սիրով անոնք վառուած ու զինուած սկսան քարոզել Հռոմայ եւ Յունաստանի ու աշխարհի այլ եւ այլ կողմերը իրենց մեծ վարդապետին սկզբունքները, այդ սիրով տկար կարծուածները զօրացան. յիմարները իմաստուններ դարձան ու իմաստուն կարծուածները ապշեցան. զօրաւորները տկարացան ու խաչին ափ մը զինուորները յաղթեցին աշխարհի։ Պատմութիւնը ինքնին ցոյց կուտայ իբր կենդանի վկայ, թէ այս նոր պատուէրին սիրովը գործող անձնուրաց խումբ մը մարդիկ ինչե՛ր գործեցին, ու այսօր քրիստոնէութիւնը իր փառքի, իր յաղթութեան անկործան շէնքը վերականգնած չէ անցեալ դարերու մէջ ամենէն հզօր կարծուած ու այս-


**օր կործանած կայսրութիւններու աւերակներուն
վրայ:**

Յիսուսի վերջին սեղանին վրայ աւանդած նոր պատուէրը՝ զգաց Հին մարդը իր կրծոց տակ, բացաւ սրտին դռները անխտիր ամէնուն։ Յիսուս այս վերջին սեղանին վրայ աւանդեց միանդամայն ուրիշ գործնական դաս մըն ալ մարդու էսին վրայ ազդող, մեծութեան ու փառասիրութեան անյագ տենջանքը որ ցեցի պէս կ'ուտէ մարդու հոգին եւ ամէն ատեն ահագին դժբաղդութիւններու, բաժանումներու ու պառակտումներու պատճառ եղած է եւ դեռ կըլլայ. Յիսուս այդ հպարտութեան ոգին ջախջախեց ըսելով, “աշխարհի վրայ անոնք որ կը տիրեն, կ'իշխեն, մեծեր կը կոչուին, բայց ձեզի համար այնպէս չէ, ես որ ձեր մեծն եմ ու վարդապետը, ահա ձեր ոտուլները լուացի, եթե ես տէր ու վարդապետ ըլլալով այս բանը ըրի, ուրեմն եւ դուք պէտք է խոնարհ ըլլաք իրարու ոտք լուալու չափ, դուք ամենքդ ալ եղբայրներ էք։”

Յիսուս հասկցուց ամենուն ալ թէ՝ մեծութիւնը սիրոյ խոնարհութեան մէջն է, այդ խոնարհութիւնը, այդ հեղութիւնն է որ պիտի բարձրացնէր զիրենք։ Ու այդ սկզբունքով անոնք պիտի կընային շինել քրիստոնէութեան շէնքը հաւատոյ վէմին վրայ, որ հաստատուած էր Յիսուսի սիրող ու ներող սրտին մէջ։ Քրիստոնէական եկեղեցին իր առաջին օրերէն սկսեալ մինչեւ մեր օրերը հալածուեցաւ ու սոսկալի հարուածներ կրեց, սակայն այն անսասան մնաց ու պիտի մնայ դեռ յաւիտեան։ Այն կը նմանի ծովագունքի հաստատ ժայռին, զոր կատաղի ծովին ալիքները շարունակ կ'ապտակեն ու կը հարուածեն,

բայց ժայռը աւելի կը փայլի, աւելի կը յղկուի
այդ ալիքներէն քանթէ կը տաշուի կամ կը փշուի:
Քանի՞ քանի անգամներ զօրեղ բազուկներ,
բիրտ ուժեր փորձեր փորձեցին մահու դադաղին
մէջ դնել Քրիստոսի այս եկեղեցին. Քանի՞ անգամ
փորեցին անորդ երեղմանը, զայն մեռած ու մահացած
կարծելով, սակայն ան՝ իր մեռած կարծուած
վիճակին մէջն իսկ գիտցաւ վերակենդանալ:
Զինքը հալածողներ ապշեցան ու գեռ կ'ապշին:
Վերջին սեղանին շուրջը բոլորած անուս մարդիկ
էին՝ հին փիլիսոփայութիւնն ու անընկճելի կարծուած
կայսրութիւններուն մտքի ու բազուկի ուժերը
ջախջախողներն, ու հիմա սիրոյ եղբայրութիւնը
պարզած իր հաշտութեան ու խաղաղութեան դրոշը
սրտերու մէջ՝ յառաջ կը տանի իր երկնային գործը
երկրի վրայ ու մարդոց կեանքերուն մէջ։ Ահա սիրոյ
նոր պատուէրին ոյժն ու յաղթութիւնը։





ԱՀԱԽՈՐ ԳԻՇԵՐԸ

(Աւագ Ուրբաթ)

Խորհրդաւոր են ու յղի՝ գիշերները լոխն,
անոնց ծնունդը երկորեակ է. կեանք ու մահ։ կան
գիշերներ, որ առաւօտ ու արեւ ունին, կեանքի
գիշերներն են անոնք։ Գիշերներ ալ կան, սեւ ու
աղջամղջին գիշերներ, ա՛հ անոնք անլոյս եւ անյոյս
գիշերներն են գերեզմանին, անառաւօտ եւ անարեւ,
յաւիտենական գիշերները մահուան։

Գիշերները սիրելի են սակայն, մեր խոնջած
պարտասած մարմինները՝ գիշերուան. մէջն է որ
իրենց կորուսած ուժերը կը վերստանան, անոնք մեր
մտքի փոթորկուն ծովին նաւահանգիստներն են
անգայթ, յենակէտը մեր սրտերու մշտածուփի
յուզմանց բայց քունը, այդ գիշերներու պահապան
հոգին, չմօտենար արցունքներով թրջոտած բիբերու,
չփրեր այն սրտերը ուր հիւծող վիշտը իր բոյնն է
դրած. ինչո՞ւ կը հեռանայ այն մողերէն, ուր
մտմտուքի ցեցը իր աւերիչ գերը կը կատարէ:
Գիշերները այսպէս՝ թերեւս մէկուն համար կեանք
ու հանգիստ է, մինչ ուրիշի մը համար ցաւերու
սկիզբն ու կարապետը մահուան։

Ո՞ն էր այն ահաւոր գիշերը, զոր անցուց
մարդոց որդիներէն մէկը, որուն գիշերը թէեւ ծնաւ
մահ մը, սակայն մահն ալ ծնաւ կեանքը։

Ա.

Սարսափի ազգող մութ գիշերուան խոր լոռութեանը մէջ, բուերու սրտակեղեք սուր վայնասուններու նման՝ կը լսուի միայն տխուր սօսաւիւնը խօլական հիւսիսին, որ կարծես մօտալրւտ մահուան մը ողբերգը կը հիւսէ, աղմկելով շարունակ խիտ անտառակը մշտադալար ձիթենիներուն:

Ի՞նչ ալ սեւաթյր տխրութիւն մը կը հագնին սա անլուսին ու անլցս գիշերները, ու նոյն միջոցին գոգցես մեծ ու փոքր աստղերն ալ անքանակ՝ երկնքի անձիր անհունութեանը ծոցէն բռուն ձիգ մը կ'ընեն իրենց գոյութիւնը ցոյց տալու համար մեզ։ Հետզհետէ աւելի ահաւոր կը դառնայ գիշերներու գիշերը՝ թխպոտ ամպերու լեռնանման հսկայ կստերը՝ վեր վեր կը բարձրանան հորիզոննէն, ու հովը մոլեգին՝ գիսախորի ուրուականի մը պէս իր հապճեպ մատուրներով կարծես կը ջանայ լայն ու սեւ պատանք մը ձեւել՝ ցաւերու էն զօրաւոր կսկիծներովը բռնուած սա ձիթենեաց անտառակին, որուն լցող ծառերը ծածկել ու պահել կ'ուղեն կարծես իրենց ծոցը ապաստանած նոյն գիշերուան մեծ հալածախնը, որ իր անձին մէջը կզգայ տըրտմութիւններու էն սոսկալի սարսուռը ու մահուան քստմնելի սարսափը հոգեքաղ, ու սօսաւիւնը գեռ փչող խօլական հիւսիսին՝ կը փշաքաղէ անոր մարմինը ամբողջ։

Ո՞վ է արդեօք այս մարդը, ոճրագ ո՞րծ մը որ իր հետքը ծածկել կ'ուղէ, կամ երկբովի ճամբո՞րդն է որ օգնութեան կսպասէ. ոչ մէկն է եւ ոչ միւսը, իր ճակտին վըսյ հետզհետէ կ'երեւին տագնապի կնձիռները ստուերոտ, աչքերը մոլորուն յառած

Է գէպ ի հորիզոնը բուռն անձկութեամբ օգնութիւն սպասող մէկու մը պէս ոչ ոք ունի սակայն իր մօտն ու հեռուն, իրենները վաղնաց լքած են զինքը հակառակ այն խոստումներուն թէ, մինչեւ իսկ պատրաստ են իր հետը մեռնելու. ահ, որքան տկար է տագնապի պահուն մարդուն հոգեկան զգացումը՝ երբ կատարեալ սէրը դեռ չէ զօրացուցած դայն, մանաւանդ այն սէրը՝ որ հզօր է քան զմահ։ Իրերը նշնը չեն մնար սակայն եւ ոչ ալ գիշերը մթին. Սարոնի սարէն լուսնկան կերեւի, թէեւ ոչ նախորդ գիշերուան պայծառութեամբը. ան ալ սարսուռի տժգուռութիւն մըն է հագեր, եւ, իր տմջն ճաճանչներ կը բեկբեկին մահուան ստուերներու տակ ծանրացած սա ձիթենիներու մանրիկ տերեւներու մէջէն որ դեռ խօլական հովը կ'ալեկոծէ ինչպէս ալիքները ծովին։ Ու դեռ հոլոծոկուն մորդը անշարժ կեցեր է իր տեղիկը՝ մամուապատ ժայռի մը կուշտին վրայ ծնրադիր ու անյարիր, որուն պայծառ դէմքին վրայ կարծես կ'ուրուագծուին մահապարտներու կոշտ փայտին ստուերներն ահարկու. հովը կատաղի՝ արդէն ցրուած թուխապ ամպերը հորիզոնին, ձիթենեաց մէջէն լուսնի լոյսը ցոյց տալ կը փորձէ Անոր տամիացած աչքերուն որ միայն ինքը գիտէ ուղղել երկնքի լուսաւորներուն ընթացքը անմոլար։

Յանկարծ Ան իր շուրջը կը նայի՝ խաչաձեւելով մեղ անծանօթ հորիզոններն հեռաւոր եւ իր նայուածքներն լայն ու խորին, կ'ընդգրկեն ոչ միայն հիւսիսն ու հարաւը, այլ տիեզերքն ամբողջ։ Պահ մը կը լուէ բնութիւնը. կը լուեն ձայներն ամէն, վայնասուները հովերուն ու խարշափիւնը ձիթենեաց

տերեւներուն, ու հալածական Աստուած մարդուն ձայնն է որ միայն կը լսուի, իր աչքերը սեւեռուն հսկայլեւներու երեւոյթը ունեցող ամպերու ծոցէն, կը տեսնէ դէպ ի իրեն երկնցած գաւաթ մը, աչ որքան դառն է այն, դառն է վասնզի մարդկութեան հոգեկան ցաւերու բաժակն է, քաղցը է միանգամայն վասն զի մեղաւորաց փրկութեան սիրոյ գաւաթն է այն։ Մոլեգնեալ ամբոխը խուժդուժ, արդէն ձերբակալած է զայն իբր չարագործ մը եւ կը տանի այն ատեանը՝ ուր մարդը՝ մարդը կրնայ դատել միայն եւ ոչ արդարը։

Շատ ալ շուտ լմնցուցին իր դատաստանը, մարդկային օրէնքն ու արդարութիւնը անզօր գըտնուեցան անպարտն ու անմեղը պաշտպանելու, վասն զի իր թշնամիներն եղան իր դատաւորն ու դատախազը, զինքը դատողներն ու իր դահիճները։ Բանտին մէջ ոճրագործ բարաբբային շղթաները կը քակուին կամաց կամաց անոր տեղ անպարտականին ձեռքերը պիտի պրկուին. ահ, մարդկային դատաստան, դու արդէն քու կոյր կրքնիդ միայն դատել գիտես արդարը։ Քու դատավճիռներդ կը գրուին շատ անգամ անմեղ զրկեալին արցունքներովն ու արիւնովը։ Դու կը վարձատրես զայն, որ պատճել պէտք էր, կը դատափետես զայն, որ վարձատրել պէտք էր։ Ինչու չես նայիր այդ ժանգուո երկաթին ով լրւու ու անմոռունչ կեցող դատապարտեալդ. տես դարերու դարբնած շղթան է այն որով կը կապեն ձեռքերդ, մինչ դու սիրոյ անլոյծ օղակովն է որ կապել կ'ուզես սրտերը քեզի չետ։ Սպասէ ով տարաբաղդ հալածականդ, սպասէ, քիչ մըն ալ համբերէ մորմոքող ցաւերուդ, որ թշնամիներդ

իրենց խարագաններու ուժգին հարուածներովը
տուին քեզ. կաց պահիկ մըն ալ, խաչդ կը պատ-
րաստեն ու քեզի գամելու գամերը կը սրեն:

Բ.

Մերկ ու ժեռուստ լերկ լերան մը սարին վրայ՝
կախաղանի փայտէն կախուած երեք անձեր կ'երե-
ւին. մեջտեղինը անմեղի մը դէմքը ցոյց կու տայ,
զոր մարդիկ սովոր են շատ անգամ շփոթել շարա-
գործին հետ։ Բայց որո՞նք են արդեօք Անոր աջն ու
ձախը կախուածները. իրեն աշակերտնե՞րը որոնք
խոստում կուտային միասին մեռնիլ. ոչ սակայն,
անոնցմէ մին նոյն իսկ առաջին տագնապի պահուն
ուրացաւ զայն եւ միւսը ամենէն առաջ խոյս տուաւ։
Ո՛վ ճշմարտութեան եւ սիրոյ համար անձնուէր
հալածականդ, գիտես թէ որոնք են քու շուրջդ
կեցողները, որո՞նք են այդ քեզ վիճակակից ու
խաչակիցներ. երկու չարագործներ, որոնց հետ
խաչել որոշեց քեզ խուժանը, իբր ինկած մարդ-
կութեան արժանաւոր ներկայացուցիչներ։

Որքան ալ հակասական են քու խօսքերդ,
ով գալիլեացի դատապարտեալ. միթէ դու չէի՞ր
ըսողը վերջին օրերուդ վերջին ժամերուն թէ՝ «ես
երբոր այս երկրէն վեր բարձրանամ, ամենքն ալ
ինձ պիտի ձգեմ, ինձ պիտի հրապուրեմ.» ահ, չեմ
գիտեր թէ ի՞նչ ծաղրական զաւեշտ մըն է այս,
դու ինչովդ մարդիկները պիտի կրնաս հրապուրել
քեզի, մինչ նոյն իսկ գերմարդկային գործերդ տես-
նող, երախտիքդ վայելողներ մինակ ձգեցին քեզի,
ու հիմա ո՞ր ուժովդ, ո՞ր կարողութիւնովդ պիտի
կրնաս հրապուրել մարդիկը։

Գիտենք թէ մարդիկ զերար ինչպէս կը հրապուրեն աշխարհի վրայ. կը հրապուրեն անոնք իրենց նիւթական ու ֆիզիքական ուժերովը. մինչքու ուժդ ինացին տակը ընկճուեցաւ. կը հրապուրեն իրենց գեղեցկութիւնովը կամ լեզուի ճարտար դարձուածներովը, մինչքու դէմքդ ու գեղեցկութիւնդ մարդկային կերպարանքէն դուրս ելած, մահուան դալուկն են հագեր: Մարդիկ կը տիրեն, կը տիրապետեն իրենց ազգեցութիւնովը. ուր է սակայն քու ազգեցութիւնդ. ծաղր ու ծանակ եղարքեղի խաչողներուն, քեզի սուտ թագաւոր շինեցին, ագամանդներով ընդելուզեալ թագին տեղ սուր փուշերէ ու տատասկէ հիւսուած պսակ մը դրին գլխիդ վրայ. արբայական մականին տեղ կոսրտուած եղէգ մը տուին ձեռքդ. ըսէ՛, ըսէ՛ ով դժբաղդ մարդ, դու մարդիկը ինչո՞վ եւ ինչպէ՞ս պիտի հրապուրես. աշխարհ մը եկար, ուր քեզ համար սեփհական բան մըն ալ չունեիր, նյյն իսկ յոգնած ու ցաւած գլուխդ հանգչեցնելու տեղ մը, որուն համար դու չելի՞ ըսողը թէ՝ “աղուէները որջեր ունին ու երկնքի թռչունները բոյներ, բայց ես գլուխս զնելու տեղ մը չունիմ:” Որքան հակասական երեւնին կամ իմացուին քու այդ խօսքերդ, գործնականին եւ իրականին մէջ սակայն անհերքելի ճշմարտութիւններ են: Այն մահապարտներու կոշտ փայտին վրայէն, ուր բարձրացար, յանկարծ այնպիսի ձգողական ուժ մը ստեղծեցիր, ինչ որ կը պակսի հասարակ մահկանացուներուս մէջ, ու անով հրապուրեցիր միլիոնաւոր հոգիներ, ոչ միայն քեզի սիրողները այլ եւ անարդողներն ու ատողները որոնք խաչին վրայ խաչել փորձեցին

Ճշմարտութիւնը, արեան մէջ խղդել սիրոյ ձայնը· սակայն դու հրապուրեցիր մարդիկը քու աննման սրտովդ, քու ներող սիրովդ, քու անձնուեր հոգիովդ: Դու արդարեւ թագաւորն եղար սրտերու աշխարհին ու սիրոյ կրօնքիդ հիմերը դրիր մեր հոգիներու խորքը, զոր չկրցան ու չպիտի կրնան խախտել մարդկային ճեռքերն ու հնարամութիւնք: Վերջին պահուդ սծարաւի եմ, ըսիր ու քովդ կեցողներ չհասկցան քու միտքդ. կարծեցին թէ՝ դու ջուր կուզես ու լեղի քացախ տուին, որպէս զի թմրիս ու հոգեվարքի տառապանքներդ չզգաս, ու երբ դառն հեղուկը դարկացած շրթներուկ մօտեցուցին վերջին բառ մըն ալ մրմնջեցիր. “ամենայն ինչ կատարեալ է, Այս, ով մարդոց մեծ սիրահարը, դու ծարաւի էիր ոչ թէ ջուրի այլ մարդոց սիրոյն, նոյն իսկ քեզի տանշղղներուն որոնց վերջին կատակերգութեանց ու անգիտակցաբար ըրած չարիքներուն համար կըսես թէ, “ամէն բան կատարեալ է, իրաւ էր ու Ճշմարիտ այդ վերջին յայտնութիւնդ ալ, կատարեալ էր ամէն չարիք, ամէն վատութիւն մարդոց կողմէ, իսկ քու կողմանէ ալ՝ ահ, կատարեալ էր սէրը ներող, համբերանկը Աստուածային:

Ու հիմա խաչիդ վրայ հանգչէ, ննջէ արդարին քունովը. թող քիչ մը հանգչի մարմինդ խարազանուած. թող քիչ մը պաղչտկին վէրքերդ արիւնոտ: Քեզի պիտի պատանքեն երկիւղած ու խնկաբեր կիներ. անոնք կը սիրեն, կը պաշտեն քեզի. պիտի հանեն իրենց մատուլներովը վէրքերուդ մէջէն գամուած գամերը արիւնոտ. պիտի հանեն կողդ ծակող սուր տէգին կոտրտած կտոր-

Ները ու պիտի օծեն ոչ միայն անուշ իւղերով այլ եւ իրենց տաք արցունքներով քու սառած մարմինդ պաշտելի:


Հանգիր, հանգիր մոայլ ծոցը գերեզմանիդ. մահը հոն պիտի շղթայէ քեզ ու որդերը պիտի փորձեն կրծել մարմինդ. բայց ա՛ս միթէ ճշմարտութիւնը, սերն ու կեանքը կրնա՞ն ծածկուիլ հողով. դու մարմացումն ես ճշմարտութեան սիրոյ կեանքին որ մահ չունի, լուսոյ կեանքին՝ որ խաւարու գիշեր չունի, յարութեան կեանքին՝ որ գերեզման չունի:

Տագնապներուդ ահաւոր գիշերը՝ ծնաւ կեանք մը մարդուն համար, որ այլ եւս չվախնար մահուան գիշերներէն. գերեզմանդ անմահութեան դուռը բացաւ: Վերջապէս մարդը հասկցաւ նիւթական եւ բարոյական կեանքին մահն ու անկումը, բարձրութիւնն ու յարութիւնը: Դու սորվեցուցիր մեզ այն գործնական սքանչելի դասը թէ՝ մարդիկ ինչպէս կրնան յաջողիլ կեանքի ելեւէջներուն մէջ. թէ ինչպէս կրնան յաղթել չարին, թէ ի՞նչ է սրտերու եւ զգացումներու տիրելու գաղտնիքը: Ա՛հ, նպատակդ սուրբ, խորհուրդներդ խորին, բայց ոչ գաղտնիք մը. վասն զի քրիստոնէութիւնը լոյսէ, յայտնութիւնը ճշմարտութեան. գործերդ պաշտելի են ու պիտի մնան նշն իսկ յետագայ մարդկային լուսամիտ սերունդներուն համար:

Քու կրօնքդ՝ լուսոյ, սիրոյ եւ ճշմարտութեան կրօնքն է. միթէ մարդիկ պէտք չունի՞ն ու չպիտի՞ ունենան այդ կրօնքին. ով կրնայ ուրանալ թէ՝ միտքը առանց լոյսի, սիրտը առանց սիրոյ եւ հոգին առանց ճշմարտութեան կրնան ապրիլ: Դու եղար

լոյսը մեր մողին, անմահութիւնը մեր կեանքին,
սէրը մեր սրտին, ճշմարտութիւնը մեր հոգիներուն.
քու մահուանդ ահաւոր գիշերը՝ ծնաւ մեզ ան-
մահութեան առաւօտը: Քանի մը ժամուան քըստ-
մնելի չարչարանքով՝ Աստուածութեանդ թագաւո-
րութիւնը հիմնեցիր, ու անարդուած քառաթեւ
խաշափայտդ եղաւ այն մեծ խորհրդանշանը որով
չափել փորձեցին անոպայ մարդիկարտիդ Աստուածա-
յին անչափ սիրոյ լայնութիւնն ու խորութիւնը,
մեծութիւնն ու բարձրութիւնը. քու յաղթական
խաչի կարմիր գրօշին վրայ աստուածային մատուը-
ներովդ գրեցիր սէր, իտողունիւն եւ հաւասարու-
նիւն: Ա՛հ երջանիկ պիտի ըլլայ աշխարհ ու պիտի
փոխուի ճակատագիրը մարդուն երբ կարենայ կար-
դալ այս նուիրական երեք բառերը եւ գործադրէ
զանոնք. որչափ չարկեներ պիտի անհետին, ողքան
խաչեր պիտի թեթեւնան մեր ուսերէն, եթէ միայն՝
երբ երկնային թագաւորութեան երրորդութիւնը,
տիրէ տիրապետէ մեր կեանքին, մեր սրտին եւ
հոգեկան զգացմանց վրայ:





Մ Ա Յ Ո Թ Ի Կ Ե Ա Ն Ք

(Ս. Զատկի առթիւ):

“Երբ կենդանին մեռելներուն մէջ
կը գնառէք”:

Զարմանալի կամ հակասական չէք գտներ սա մարդուն մաքին հաշիւը, կամ անոր անտրամարան դատումն ու համոզումը, երբ կը հաւատայ թէ կայ կեանք մը մշտակայ, կենդանութիւն մը անընդհատ ու տեւական՝ բուսական ու կենդանական աշխարհի վրայ, կը հաւատայ թէ հիւլէ մ’իսկ չոչնչանար մեր շնչած մթնոլորտէն, թէ չկայ բան մը՝ շնչաւոր կամ անշունչ՝ որ ունենայ մահ կամ անէացում, վերջապէս բնապաշտօրէն կը հաւատայ թէ՝ ամէն բան վախճանի մը կը դիմէ, դարձեալ տարբեր ձեւի մը տակ անկէ սկիզբն առնելու համար: Ուրեմն ինչո՞ւ չհաւտալու չափ կը յիմարանայ, իր վախճանին կամ անմահութեաննկատմամբ:

Ինչո՞ւ մահը ոնչացում համարուի մարդուն, իսկ անզգայ նիւթին ու իր վիճակին գիտակցութիւնը չունեցող կենդանին համար տեւականութիւն:

Քրիստոս իր յարութեամբ հաստատեց թէ մարդուն համար մահ չկայ, թէ Աստուած մահ լսութեց՝ ու այն տիսուր անիծից վճիռը որ սեւ ձակատագիրն եղած էր մեղանչական մարդուն, հող էիր եւ հող բարձրցիւ դատակնիքի բանաձեռովքը, Յիսուս պատուեց, ջնջեց զայն: Մարդիկ այնպէս հաւատացած էին թէ, կը ծնին մեռնելու համար, մինչ

Յիսուս ցրենի հատին օրինակովը հասկցուց թէ հաւատացեալը կը մեռնի ապրելու համար անապական կեանք մը: Կը սերմանուի շնչաւոր մարմինը եւ յարութիւն կ'առնէ հոգեկան մարմինը:

Անոր մահով՝ մահուան գաղտնիքը լուծուեցաւ, մահը կեանք ծնաւ, մինչ առաջ կեանքն էր որ մահ կը ծնէր մարդուն համար: Յիսուսի յարութեան իրական պատմութիւնը՝ նախ խեղաթիւրելով սուտ հանել փորձեցին Անոր հակառակորդները, բայց տալով կնքուած գերեզմանը պահող Հռոմայեցի զօրքերուն թէ՝ մէր ժամանակին աշխերունեւը եկած էուցած են զայն. Եթէ իրօք քնացած էին, ինչպէս տեսած էին Յիսուսի մարմինին գողցուիլը. կարելի՞ բան էր որ պահակ կեցող զօրքերը քնանային, չպիտի՞ վախնային զինուորական մահու պատիժէն, իրենց պաշտօնին մէջ թերացած ըլլալնուն համար:

Միթէ կարելի՞ բան էր որ այն մեծ դէպքէն յետոյ, Անոր աշակերտները սիրու ու քաջութիւն ունենային ոչ թէ գողնալ իրենց վարդապետին մարմինը, այլ նոյն իսկ մօտենալ Անոր գերեզմանին: Բայց Յիսուս իրապէս մեռելներէն յարութիւն առած էր. կեանքը, լցուը, սէրը, կրնար միթէ պատանքով պատանքուիլ ու ծածկուիլ հողով:

Եթէ Յիսուսի յարութեան վրայ հաստատ համոզում ու հաւատք չունենային աշակերտները, միթէ բոլորովին յիմարներ էին որ զայն քարոզեցին լի վստահութեամբ, աներկիւղ ու բացարձակ կերպով եւ որուն ճշմարիտ ըլլալը հաստատեցին ոչ միայն իրենց խօսքերովը այլ եւ իրենց կեանքովն ու սոսկալի մահերովը:

Կարելի՞ բան էր որ մեկ քանի տկար կիներու եւ վախկոտ մարդոց շինած սուրպ պատմութիւնը եղած ըլլար Յիսուսի յարութեան դէպքը, որուն այսօր կը հաւատան միլիոնաւորներ եւ որուն վրայ հաստատած է Քրիստոնեայ Եկեղեցին իր հաւատքին շենքը:

Խաչի պատիժով վերջացող Յիսուսի մահութեան յետոյ, աւելի հաւանական չէ՞ր որ այլ եւս ցրուեին Անոր հետեւողները. պէտք չէ՞ր որ Յիսուսի խօսքերուն վրայ գայթակղած ըլլային իր աշակերտները, տեսնելով որ Ան հակառակ իր խօսքերուն ու խոստումներուն թէ՛ ես եմ յարութիւն եւ կեռն, թէ՛ ես յաղնեցի աշխարհի, իրը տկար մարդ մը խաչին վրայ կը մեռնէր անարդարից մահով մը: Պէտք չէ՞ր որ ոգւով չափ ատեին զայն իրը խաբեբայ մը, որուն գործերը՝ խօսքերը չեն կրնար հաստատել: Վերջապէս պէտք չէ՞ր որ իրենց բոլոր յոյսերն ու ակնկալութիւնները յօդս ցնդած ըլլային, ամէն բան Անոր մահով վերջացած տեսնելով:

Ընդհակառակն՝ անոնք տեսան զայն յարութեան յետոյ, չօշափեցին Անոր խոցուած կողն ու ափերուն վէրքերը. անոնք իրենց սիրելի տիրոջ սիրոյն համար յանձն առին ամէն զրկանք ու խոշտանգ անք, արժանի ըլլալու համար Անոր Աստուածային սիրոյն, որով սիրեց Այն անհունապէս ոչ միայն զիրենք այլ եւ զինքը խաչող ու անարդողներն ալ:

Անոր նպատակը, Անոր խորհուրդներն ու գործերը, իր յարութեան վերջը հասկցուեցան ու կատարուեցան: Այն յաջողած էր իր երկնային սիրոյ թագաւորութեան հիմը դնել սրտերու մէջ. թագաւորութիւն մը՝ որ շարունակեց խուժուժ

գարերու շըջանները գլելով անցնելով ու գեռ կը շարունակէ ու պիտի շարունակէ յաւհտեան:

Աշխարհի վրայ ազգեցիկ են մարդիկ եւ տիրող՝ իրենց մտաւորական եւ ֆիզիքական ուժերով՝ երբ կենդանի են. բայց մեռնելէն յետոյ չըսե՞ր ամէն ինչ. չվերջանա՞ր ամէն բան գերեզմանին եզրը: Սակայն Յիսուսի համար այնպէս չեղաւ. Անոր յարութենէն յետոյ՝ հազարաւորներ մկրտուեցան իր անունովը ոչ միայն ջրով, այլ իրենց արիւնովն ու ահռելի տանջանկներով:

Անոր խաչին պատուանդանէն սկսաւ տողանցումը մարտիրոսական կեանքին: Երուսաղէմի, Հռոմայ ու Աթէնքի հրապարակներն ու դատարանները լեցուեցան Գալիլիացիին յարութիւնը քարոզող մարդիկներով: Անոր կեանքը երեք օրուան՝ խաչին վրայ, գերեզմանին մէջ ու յաղթական յարութեամբ՝ յեղաշընեց շատ սրտեր, փրկարար այնպիսի ազդեցութիւն մը ներգործելով կեանքերու վրայ, որ միայն գերբնական էակի յատուկ էր:

Յիսուսի յարութիւնը ներշնչեց իր հետեւողներուն այն բարձր համոզումն ու հաւատքը թէ՝ խաչին մահը կեանք կը ծնի. բեթելայ սարին ճամբան թէեւ փշոտ ու դերբուկ է, բայց այն է բուն խաղաղութեան եւ հոգեւոր փրկութեան առաջնորդող ճանապարհը: Առաջին անգամ ինք դրաւուքը այդ կեանքի մահահոտ անցքին վրայ, ուր մայրածիններէն ոչ ոք կոխած էր: Խաչին վրայէն՝ մահուան դալուկը առած շրմներով իր վերջին խօսքերը արտասանեց. Հայր, ներէ անոնց կանչի չե՞ն թէրեր նե ինչ կ'ընէն: Ո՞ր գարերու պատմագրութեանց մէջ երեւցած է այսպիսի պաշտելի գէմք

մը՝ որ ներէ իրեն հայհցողին, աղօթէ զինքը տան-
ջողներուն։ Անով էր որ իր թշնամիները անձնուեր
բարեկամմեր եղան։ իր անունը անիծող եւ իրեն
հետեւողները հալածող Սողոսները՝ Պօղոսներ։


Այն թէեւ գերեզմանի տեղ մը անգամ չու-
նեցաւ, մինչ տիեզերքին անբաւութիւնը ինք կը
լուր, բայց բոլոր սրտերու մէջ տեղ մը ունեցաւ,
ուսկից իր անունը չկրցան ջնջել ոչ մէկ բարբարիկ
դարերու երկաթներն ու կրակները։

Ներոնի պէս քստմնելի տանջանքներ հնա-
րողներ կարծեցին թէ՝ պիտի կրնան ջնջել հետքը
Յիսուսի հետեւողներուն, բայց երբէք չյաջողեցան
ու չկրցան մարել անոնց սրտէն իրենց տիրոջ սիրոյ
բոցը։ Կոյն իսկ անոնց մարմինը ողջ ողջ իւղերու մէջ
թաթիսելով բոցակիզողներ՝ յուսահատեցան տես-
նելով որ այդ ձենձերող բոցերուն լոյսը ոչ միայն
իրենց ապարանքներուն կամ սրտերուն մթին ան-
կիւնները կը լուսաւորէր, այլ եւ լոյսն ու փարոսը
կ'ըլլար քրիստոնէական ապագայ դարերու մութ
հորիզոններուն։

Անոնք որ հաւատացին ու կը հաւատան գեռ
Քրիստոսի, Յարութեան եւ Աստուածային գործե-
րուն, կ'ապրին կեանքը յարութեան ու անմահու-
թեան։ Անոնց համար մահ չկայ. քառաթեւ խա-
չէն ձառագայթող սիրոյ արեւին տակ մահը տեղի
կուտայ կեանքին ինչպէս խաւարը՝ լոյսին։

Յիսուսի յարութեամբն է որ մահուան պա-
տանքը եղաւ պատմուձանը անմահութեան, գերեզ-
մանին մթին անդունդը՝ ձանապարհը անվիշտ ու
անմեռ կեանքին։





Ա Խ Ե Տ Ա Ր Ա Ն Ը

Քանի՞ անգամ կարդացած ես զայն ծայրէ
ի ծայր. գիտե՞ս եւ կրցած ես ըմբռնել անոր ոգին,
անոր հոգեկան վսեմ ներշնչումները։ Ա՛՛ կեանքի
գիրքն է ան, Սրտին նուիրական մատեանը, հոգի-
ներու անբիծ հայելին։ Բոլոր այն գիրքերը, զորս
մարդուն իմաստուն միտքը, սուր ու յստակ գա-
ղափարները յղացած ու արտադրած են, չե՞ն կրեր
իրենց վրայ մարդու մտքին տկարութեան դրոշմը։
Աւետարանը սակայն այն գիրքն է որուն վրայ դրոշ-
մուած է միայն Աստուածային յայտնութեան մը-
լայն ու խորին իմաստութիւնը։

Պատմութիւնները, վէպերը կը յափշտակեն,
կը գրաւեն մեր ուշադրութիւնն ու երեւակայու-
թիւնը, կը յուղեն մեր սրտերը, կը լարեն կը
գրգռեն մեր զգացումներն ու ջիղերը, ու նոյն իսկ
չէ՞ք լացեր պատմական յուղից գէպերի մը ընթեր-
ցումովը կամ վիպական կեանքի մը պատկերա-
ցումովը։

Պատմութիւնները կը պատկերացնեն անցեալ
կեանքերը, գէմբերն ու գէպերը, կատարուած
տխուր կամ զուարթ իրողութիւնները. իսկ վէպերը
իրական թէ անիրական, նոր թէ հին, խոր տպաւո-
րութիւններ կը ներգործեն մեր մոքին վրայ.
ոճիրներ, քստմնելի եղեռներ որոնք կրնան գոր-

ծուած ըլլալ կեանքի մլթին խաւերուն մէջ կամ մարդկային մոքին հրէշութիւնը կրնայ վայրագօրէն ստեղծել զանոնք։ Վէպերու մէջ հիանալիօրէն կրնան գրուած ու նկարագրուած ըլլալ, աս ամէնը սակայն կը վերաբերին աս կեանքին ու չեն կրնար ըլլալ տեւական, վասնզի կեանքի երեւոյթները յարափոփոխ ըլլալով, միշտ տարբեր պատկերներ, տարբեր իրեր ու դէմքեր կը մոռցնեն առաջինները ու կը յաջրոդեն շարունակ իրարու ետեւէն նոր տպաւորութիւններ, նոր պատկերներ եւ իրողութիւններ։

Աւետարանի պատմութիւնը, անոր պարունակութիւնն ու խօսքերուն ազդեցութիւնը այնպէս չէ, ան մեր հոգեկան զգացումներուն կեանքին է։ Ան խոր հետքեր կը ձգէ մեր ներքին կեանքին վրայ։ Օ՛չ, կարդացէք զայն, կարդացէք լերան քարոզը, վերլուծեցէք այն ինը երախները, զորս հոգիով աղքատ, սրտով սուրբ, բնաւորութիւնով հեղ, զգացումով խաղաղասէր, հաւատքով արդար, արդարութեան ծարաւի, ճշմարտութեան համար հալածուղներուն ուղղած է Յիսուս։ Մի՛ մոռնաք կարդալ նաեւ այն խցերը, որով Յիսուս կեղծիքի, արտաքին խաբեպատիր շպարի դիմակները վար առնելով կը խայտառակէ զանոնք որ ցոյց կուտան արտաքուստ սուրբ ու մաքուր մինչ ներքուստ յափշտակող գայլեր են։

Կարդացէք մէկիկ մէկիկ Անոր ոսկի առակները, ադամանդէ խօսքերը ու քանդակեցէք զանոնք ձեր սրտերուն վրայ, որնց իւրաքանչիւր տողերուն մէջ կը պատկերանայ ինկած հոգիներու իսկութիւնը. հոն այդ խօսքերուն, այդ առակներուն

**Աշ մոլորած մարդը կը տեսնէ իր հոգին բովանդակ
մերկութեանը մէջ:**

Վերջապէս Աւետարանը այն երկնային ջինջ
ու պայծառ հայելին է, որուն յստակութեանը մէջ
որոշակի կ'երեւին սեւ բիծերը մեր հոգիներուն,
թաքուն վէրքերը սրտին, կեանքին ազնիւ կամ
անազնիւ գործերը. մարդուն մեծութիւնն ու
պղտիկութիւնները։ Աւետարանը այն մաքուր ու
սուրբ գետակն է ուր մարդ աշխարհի կենցաղին
մէջ աղտոտած կեանքին բիծն ու աղտերը կը լուայ.
Ան, տրտմածներուն միմիթարանքն է, տառապեալ-
ներուն սփոփանքը, խթան մը սուտ իմաստուն կար-
ծուածներուն բրտացած զգացումներուն, խաւա-
րամիտներուն լցոսը, չարագործներուն արհաւիրքի
սաստը, անիրաւններուն խղճին մէջ խայթ մը, չար
խորհուրդներ յղացողներուն գլխին փուշէ բարձ
մը, չարասիրտներուն համար երկսայրի սուր մը,
իսկ բարիններուն համար վարդէ պսակ մը. հոգիով
աղքատներուն անսպառ գանձ մը, յանիրաւի հա-
լածուողներուն ապաստանարան մը, մոլորեալնե-
րուն ճանապարհ ու կեանք, ճշմարտութեան ծա-
րաւիններուն կեանքի աղըիւր, յուսաբեկներուն
յոյսը, կեանքի մըրկոտ ծփանաց մատնուածներուն
նաւահանգիստը։

Աւետարանին մէջ կայ հրապոյր մը, կայ ձգո-
ղական զօրութիւն մը, որ դարերու ընթացքին մէջ
իրեն քաշած է ու պիտի քաշէ միլիոնաւոր հոգի-
ներ։ Շատ գրքեր գիտական կամ փիլիսոփայական,
բժշկական կամ բանաստեղծական, վիպական կամ
պատմական պիտի հիննան նոր խորհուրդ, նոր մու-
ծող սերունդներու համար ու անոնցմէ շատերը

նոյն իսկ քանի մը հարիւր տարի կեանք ունենալէն յետոյ՝ գրատուններու փոշիներուն տակ մնալու չե՞ն դատապարտուիր. Աւետարանը սակայն միշտ նոյն նոր գիրքն է, միեւնոյն թարմութիւնը, միեւնոյն հրապարը ունեցող անսպառ ներշնչարան մը. Ան է ու պիտի ըլլայ յաւէտ նոր կեանքի, նոր կորովի, նոր յուսոյ ու յաւիտենական սիրոյ վառարան մը՝ որ միշտ պիտի բոցավառի անկործան հաւատքի մը ատրուշանին մէջ: Այդ յաւիտենական ու տիեզերական գիրքը, կեանքի գիրքը պիտի ըլլայ ու մնայ մարդուն՝ որչափ այն ապրի աշխարհի վրայ:

Կարդացեք այդ գիրքը, անոր ոգին եւ ոչ գիրը. որով միայն պիտի կրնաք ապրիլ ճշմարիտ կեանքը որ անկէ կը ծնի:





ԱՐԴԱՐՈՒԹԵԱՆ ԵԽ ՃՇՄԱՐՏՈՒ- ԹԵԱՆ ԾԱՐԱԿԻՒՆԵՐ

Ի՞նչ է արդարութիւնն ու ճշմարտութիւնը, վերացական բառեր չե՞ն միթէ ասոնք անոնց համար որոնք նիւթի կեանքը կ'ապրին նիւթ կտրած: Աս բառերը հին փիլիսոփաներէն ոմանք կրկնած են, բարոյախօսներէն մէկ քանին սորվեցնել փորձած՝ առանց սակայն կարենալ յաջողելու: Հազար ինը հարիւր տարի առաջ ալ զարմանալի մարդ մը երեւցաւ մարդոց մէջ ու ըսաւ: “Ես իսկ եմ ճշմարտութիւնը. արդարութիւնը ինէ կը բղիի, ես արեւն եմ արդարութեան կեանքին:” Աշխարհ սակայն հակառակ ու դէմ է իր բոլոր ուժերով՝ ու հնարքներով այս համազօր գաղափարներու՝ որոնց ազդակն ու կորիզը դրուած, խմորուած է մեր էութեան մէջ այն վայրկեանէն, յորում գոյութեան իրաւունքը կ'ունենանք մեր մօր արդանդին մէջ: Աշխարհ գեռ հասկնալ չուզեր անոնց լեզուն, գեռ կը ծաղըէ ճշմարտութեան ու արդարութեան ծարաւիները, պարզամիտ յիմարներ կոչելով զանոնք: Ան կըսէ. “Ի՞նչ է արդարութիւնն ու ճշմարտութիւնը, ուժ ունի՞ս բազուկիդ վրայ, իրաւունքը քուկդ է ու արդար ես. ստախօսութեան ու կեշծիքի մէջ ճարպիկ ու ճարտար ես, ճշմարտութիւնը նոյն ինքդ ես ու ամենէն յարգելին. խարդախութեան ու առաջ կափածիութեան մէջ յաջողակ ու

վարպետ ես, ամենէն իմաստուն, ամենէն ուղիղ
մարդը դու ես։ Մեր ներքին մարդը սակայն այս
խօսքերով չգոհանար ու կ'ըսէ առանց արդարու-
թեան կրնայ ապրիլ հոգին, առանց ճշմարտու-
թիւնը ճանչնալու մարդը կրնայ մարդ ըսուիլ.
առանց այս երկու բարոյական ուժերու կրնայ աշ-
խարհ կանգուն մնալ։ Որքան պէտքեր, որքան
պահանջքներ ունինք մեր կեանքին համար, որքան
փափաքներ մեր կրծոց տակ, որքան թաքուն իղձեր
կան մեր սրտերուն մէջ, որքան անհատնում խոր-
հուրդներ ու մտածմունք մեր մաքերուն մէջ որուն
չափ ու սահման չկրնար դնել աշխարհի կեանքը։
Դաշտերու մէջ բացուած գունագեղ ծաղիկներու
գոյնը կ'առնենք, վայրի շուշանին ճերմկութիւնը,
վարդին կարմիր թշրին ու անուշ բոյրը ու պէս պէս
գոյները բոլոր բուսականութեան, որոնք կրնան
աչքերը հրապուրել ու սրտերը գրաւել. բայց
ասով կը բաւականանանք, կը լրանան, կը յա-
գենան մեր փափաքներն ու ճաշակները։ Երկնքի
թռչուններուն փայլուն փետուրները կը փետտենք,
երկրի գազաններուն բուրդերն ու մորթերը կ'առ-
նենք, մին սպաննելով ու միւսը զրկելով մեր ան-
ձերը կը զարդարենք. ահ սակայն դարձեալ նոյնն
են մեր փափաքները, չեն լրանար մեր պահանջ-
ները, չեն վերջանար մեր անյագ ցանկութիւնները.
քանի որ այս ամէնը չեն կարող նոյն իսկ մեր աշ-
խարհ ունայն փառասիրութիւններն ու սրտի տեն-
ջանքները յագեցնել, ինչո՞ւ այդ ամէնը ձեռք
ձգելու համար ուրանանք թէ արդարութիւնն ու
ճշմարտութիւնը գոյութիւն չունին. մինչդեռ անոնք
միայն պիտի կրնան լրացնել մեր փափաքներն ու

ցանկութիւնները. անոնք պիտի կրնան յագեցնել
մեր սրտերուն եւ հոգիններուն ծարաւը: Առանց
Արդարութեան զգացումին, առանց ճշմարտութեան
ըմբռնումին ի՞նչ է կեանքը նոյն իսկ իր յաջողու-
թիւններուն մէջ. ի՞նչ է հաճոյքը առանց հոգե-
կան խաղաղութեան: Անոնք որ կ'ըսեն թէ՝ կը սիրեն,
կը ճանչնան արդարութիւնը ու չեն գործադրեր,
սուտ են. անոնք որ կ'ըսեն թէ կզգան ճշմարտու-
թիւնը ու ցոյց չեն տար իրենց խօսքերուն ու գործ-
քերուն մէջ, խարեբաններ են. արդարութիւնը,
ճշմարտութիւնն ու սէրը Աստուծոյ մարմնացումը
ու մարդուն յափտենական կեանքին ամբողջու-
թիւնն է: Առանց աս երրորդութեան անկարելի է
որ բարոյական մարդը զգայ իր գոյութիւնը, ապրի,
շնչէ ու խորհի իր վախճանը: Ի՞նչ է նիւթական
յաջողութիւնը առանց արդարութեան եւ ճշմար-
տութեան, ի՞նչ է կեանքին նպատակը առանց
սիրոյ: Ի՞նչ ձայն էր ան, որ խանգարեց ու խռո-
վեց յանկարծ Աւետարանին մէջ ակնարկուած ան-
միտ մեծատունին հանգիստն ու խաղաղութիւնը,
ան ինչո՞ւ տժգունեցաւ իր թաւշապատ թիկնա-
թոռին մէջ ու ընկողմանած հաճոյքներուն ծոցը,
մինչ կ'ըսէր իր անձին, “անձս, կ'եր խմէ ուրա-
խացիր ու հանգիստ ըրէ քանի որ՝ շատ տարինե-
րու համար ամբարուած վայելքներ ու հարստու-
թիւններ ունիս, վասն զի աս է կեանքը, աս է եր-
ջանկութիւնը ու ասկէ անդին ոչինչ:” Ան ձայնը
սակայն, աւելի բուռն, աւելի ուժգին կերպով կը
ցնցէ անոր ամբողջ էութիւնը, սուր ու սարսուռն
շեշտեր առնելով հետզիւտէ ու կ'ըսէ “ով անմիտ,
աս գիշեր հոգիդ քենէ պիտի առնուի, նայինք թէ

սա ունեցածներդ որոնց յաւիտենական տէրը ըլլալ
կը կարծես, օրոն պիտի մնան: „ Արեւին տակ ով
գոհ ու երջանիկ մեկնեցաւ պերճանքի ու հաճոյքի
կեանքն իսկ ապրած կարծելով: Նշն ձայնը չէ՞ մի
որ ամենուս ականջին ալ կը հնչէ ամէն օր, ամէն
րոպէ. “ Որոն պիտի մնան յանիրաւի ձեռք բեր-
ածներդ: ”

Ո՛չ մէկ յաջողութիւն, ո՛չ մէկ կեանքի վա-
յելք կրնան յագեցնել մեր սրտերուն ու հոգի-
ներուն զգացած յաւիտենական ծարաւը. թող ի
զուր, փորձէ աշխարհ համոզել իրենները թէ՝ մար-
դիկ միայն նիւթին համար ստեղծուած ու սահ-
մանուած են, թէ մարդ աս հողի ու փոշի կեան-
քէն զատ ուրիշ կեանք չունի, թէ աւելի երջանիկ
են ստախօսները, կեղծաւորները, խարդախները,
— իսկամասները. բայց կայ ու կը մնայ արդարու-
թիւնը, ճշմարտութիւնն ու մաքուր սէրը եւ առանց
ասոնց աշխարհի գեղեցկութիւնները հրապոյր չու-
նին, հաճոյքները քաղցրութիւն, փառքերը տեւա-
կանութիւն ու խոստումները իրականութիւն:
Յիսուս տեսնելով թէ՝ մարդիկ ամէն փառք, ամէն
երջանկութիւն, ամէն հանգիստ հոս այս աշխարհի
վրայ կը փնտուեն եւ զայն ձեռք ձգելու, անոր
տիրանալու համար ամէն միջոց, ամէն հնարք կը
գործածեն նոյն իսկ իրենց անձը զոհելով, ըսաւ.
“ Կամ Աստուծոյ նոտառութիւնը եւ անոր արդարու-
թիւնը ուղղետ ու յետոյ ժամ յեր իսկառածները պիտի
որոշին յեցի: ” Ի՞նչ է Աստուծոյ թագաւորութիւնը,
ի՞նչ է Անոր արդարութիւնը: Ա՞հ, Անոր արքայու-
թիւնը, Անոր արդարութիւնը կը շինէ մարդուն մէջ
այն կեանքը որ երկիրը երկնքի կը փոխարկէ ուր

Մարդ կ'ապրի խաղաղ ու երջանիկ, անվիշտ ու անտրտունջ կեանք մը:

Աս աշխարհի թագաւորներն ու իշխանները օրէնքներ կը գծեն արդարութիւնն ու ճշմարտութիւնը ճանչնելու, սորվեցնելու համար։ Անոնք պարզապէս Աստուծոյներկայացուցիչներն են երկրի վրայ ու իրենց ոստիկաններն ու զօրքերը պահապան հրեշտակները այն երկրին ուր կ'իշխեն, կը տիրեն իրենք։

Այդ պաշտօնեանները պարտաւոր են զրկեալը պաշտպանել զրկողին դէմ, տկարը՝ զօրաւորին, անկարն ու անտերը՝ անիրաւին դէմ։ Անոնք վերջապէս եղբայրութեան, հաւասարութեան, պարտուց եւ իրաւանց անթերի եւ անաշառ գործադրիչներն են։

Հարցուցէք սակայն անոնց թէ՝ իրենց թագաւորական ու իշխանական գահերու պատուանդանները ուր եւ ի՞նչ բանի վրայ հաստատած են։ ձեզ պատասխան պիտի տան անիրաւ պատերազմներու համար ինկած միլիոնաւոր մարդոց աճիւնացեալ ոսկորները արիւնոտ։ Օ՛չ, անոնց խաղաղութիւն հռչակող փողերը մարդոց ոսկորներով շինուած չե՞ն. անոնց մեջէն չե՞ն լսուիր այրիներու, գժբաղդ մայրերու, անտերունչ որբուկներու աղեկեզ ու սրտաձմիկ ողբերու ձայները։ Մինչդեռ Աստուծոյ թագաւորութիւնը հաստատուած է սիրոյ մէջ, ճշմարտութեան ու արդարութեան յաւիտենական ժայռին վրայ։ Մինչեւ որ Աստուծոյ արքայութիւնն ու արդարութիւնը չափրէ, չիշխէ մարդոց սրտերուն եւ մոքերուն, մանաւանդ անոնց՝ որոնց ձեռքն է ժողովուրդներու։

Ճակատագիրն ու կեանքը, ի զուր պիտի տառապին,
պիտի չարշըկին արդարութեան եւ ճշմարտութեան
ծարաւիները:


Ինչ որ է բնութեան մէջ արեւն ու իր
ջերմութիւնը բուսականութեան համար՝ նյոնն է եւ
աւելի արդարութիւնն ու ճշմարտութիւնը մեր
բարոյական կեանքին համար: Զէք տեսներ, չէք
նշմարեր թէ բնութիւնը ի՞նչ տխուր կերպարանք
մը կ'առնէ երբ արեւը կը հեռանայ իր կեղրոնահայ-
եաց դրութենէն. ծառերը կը մերկանան իրենց
կանանչ վերարկուները, քաղցրազրուցիկ թռչուն-
ները կը լոեն, դաշտերն ու բլրակներ կը կորսնցնեն
իրենց հրապոյըն, հմայքը, ծաղիկները կը չորնան
ու երկիրը մեռելական երեւոյթ մը կ'առնէ. բայց
երբ արեւը կը նայի շեշտակի ու իր կեանքուտ
ճառագայթները կը մաղմէ բնութեան սրտին
վրայ, ամէն բան կեանք ու կենդանութիւն չառնե՞ր:
Վայ անոնց՝ որոնց կեանքը զուրկ է արդարութեան
ու ճշմարտութեան արեւէն, հոն կը տիրէ սառուցիչ
ձմեռ մը անվերջ, մինչ արդարութեան եւ ճշմար-
տութեան արեւին կենսանորոգ շողերուն տակ
ապրող կեանքերու մէջ չե՞ն փթթիր, չե՞ն բողբոջիր
յաւիտենական գարունի մը ծաղիկներին անուշաբոյր:

Մարդիկ գիտութեան շնորհիւ ու մարի
յարատեւ ջանքերով հետամուտ ըլլալով բնու-
թեան գաղտնիքներուն, կը տիրեն անոր ուժերուն,
կը նուաճեն անոր զօրութիւնը ու թերեւս գայ
ժամանակ մըն ալ յորում նիւթական աշխարհի
բոլոր թագուն գաղտնիքներն ի յայտ գան ու
մարդը իր իմաստութիւնով տիրէ անոնց: Բայց կայ
ուրիշ բարոյական աշխարհ մը մեր կեանքին մէջ,

որուն գաղտնիքները պիտի մնան անբացատրելի, զօրութիւններն աննուաճելի։ Մարդուն բազկին ուժը, մոքին ու իմացականութեան հնարքը ոչինչ են արդարութեան ու ճշմարտութեան ուժին առջեւ։ Դարեհ իր Խորայէլացի գերիներուն կը հարցնէ. „աշխարհի վրայ ի՞նչ բան զօրաւոր է ու յաղթող + „անոնք մէյ մէկ թուղթ գրելով կը դնեն անոր բարձին տակը. մէկը կը գրէ թէ՝ աշխարհի վրայ էն զօրաւորը գինին է, միւսը կ'ըսէ՝ կինն է, երրորդը կ'ըսէ՝ թագաւորն է, իսկ չորրորդը կ'ըսէ՝ ճշմարտութիւնը։ Դարեհ վերջնը կը գտնէ էն անկեղծն եւ ուղիղը։ Աս Զօրաբարելեան ճշմարտութիւնն էր Խորայէլի Աստուածը։ Արդարութիւն, ճշմարտութիւն. ասոնք պիտի յաղթեն պիտի յաղթանակեն ամէն ուժի ու ամէն զօրութեան։

Արդարութիւնը՝ աղքատին հացն է, զըկեալին իրաւուկը, ստրուկին ազատութիւնը, դժբաղդին միսիթ արութիւնը, ձախողածին յաջողութիւնը, ընկճուածին զօրութիւնը, կեանքի փոթորկումներուն բռնուածներուն հանգրուանը, յացողներու ժպիտն ու ինդութիւնը, կեանքն իսկ բարօյական մարդուն։ Երանի անոնց որոնք արդարութեան եւ ճշմարտութեան համար միայն ծարաւի են։





ՄԱՀՈՒԱՆ ՀԱՆԴԻՊ

“Ո՛վ մահ, ո՞ր է քու խայթոցդ.
ո՞վ գերեզման, ո՞ր է քու յաղթու-
թիւն։”

Մահկանացուներուն մէջ անմահը ու յարու-
թեան առաջին պտուղը քարոզող քրիստոնէական
կրօնի էն մեծ ախոյեանին ձայնն է այս, որ կեանքի
ու մահուան սահմանագլխին վրայ կանգնած, կը
գոչէ, կը ձայնէ բուռն եւ ուժգին կերպով
մահուան դէմ. “Ո՛վ մահ, ո՞ր է քու խայթոցդ,
ով գերեզման, ո՞ր է քու յաղթութիւնդ։”

Ու մահուան անողոք սեւ ուրուականն ալ
սակայն, առանց ցոյց տալու իր ցուրտ ու խոժոռ-
դէմքը, մեր կեանքին պատնէշին ետին կանգնած,
խրոխտ ու խոպոտ ձայնով մը ծաղրական, կը պա-
տասխանէ վերի հզօր ձայնին. “Իմ խայթոցներս կը
հարցնէք, իմ հարուածներուս վէրքեր՝ տեսնել
կ'ուզէք, գնացէք, գնացէք մտէք փառքի ու պեր-
ճանքի երջանիկ կեանքը ապրիլ փորձող ոսկեձեղուն
ու վեհաշուք պալատներէն սկսեալ մինչեւ պար-
զունակ հիւղակը շինականին, բացէք անոնց դռներն
ու սրտերը ու հարցուցէք թէ ո՞ւր են իմ սուր
խայթոցներուս արիւնոտ վէրքերը, ո՞ւր են իմ հա-
րուածներուս տեղերը։ Գերեզմանին յաղթութիւն-
նէրն ալ տեսնել կ'ուզէք, օ՛չ, գնացէք ուղղակի այն
յաւիտենական քնարանը, բացէք, վեր վերցուցէք
ձեր սիրելիները ծածկող հողէ ցուրտ վերմակը,
հոն ինկած պիտի տեսնէք ամէն դասակարգի, ամէն

աստիճանի, ամէն հասակի, ամէն սեռի մայրածիններու փշուր փշուր եղած կոյտերը ոսկորներուն, անոնք իմ աւարներս են, անոնք իմ յաղթութիւններս են:

Ամենէն արի, ամենէն կորովի հասակներն իսկ կ'իյնան իմ հարուածներուս տակ ու կը լեցնեմ ես ամբովզ մարդկային սերունդները գերեզմանին անյագ ու անյատակ սեւ ծոցը արգանդին: Ես ալ հզօր եմ Սիրոյ պէս, պիտի կրնաք գտնել արեւին տակ աս աշխարհի վրայ սիրո մը ուր միուած չըլլան իմ թունալից տէգերս, պիտի կրնաք ցոյց տալ մէկը որուն կողին տակ ես իմ հարուածներուս լայն վէրքերը բացած չըլլամ: Պիտի կրնաք վերջապէս ցոյց տալ աչք մը որ ես զայն պղտորած չըլլամ դառնագոյն արցունքներով: Հարցուցէք իր զաւակը, իր սրտին հատորը կորսնցնող մօր մը, հարցուցէք իր երիտասարդ ամուսինը սեւ հողին յանձնող մանկամարդ այրիին, ըսէք, իր ծաղկատի սրտակիցն ու կողակիցը կորսնցնող ամուսինի մը թէ՛ ուր է հայթոցը մահուան, թէ՛ ուր է յաղթութիւնը գերեզմանին:»

Ա՛հ, անգութ մահուան, մեր կեանքին անտես ծիւաղին քստմասարուու ձայնն է այս որ միշտ կը փշաքաղէ մեր սրտերն ու հոգիները: Այն որու խնայել գիտէ, ով կրցած է զերծ մալ անոր հնձող գերանդիին բերնէն:

Անոր բիրտ ձեռքը չէ՞ որ մօր մը գրկէն, տաքուկ սրտին ու կրծոց վրայէն յանկարծ կը խէ՛, կը յափշտակէ կայտառ ու ժպտուն մանկիկը անմեղ, ինչպէս արիւնկտուց բազէն՝ մօրկանը թեւերուն տակ գեռ նոր թեւ ու թոփէ կապող

ձագուկները թռչնակին։ Մահը չէ որ իր սուր ու հատու հարուածովը կը բաժնէ երկու պաշտելի հոգիները, երկու սիրող սրաերն իրարմէ, մէկը գերեզմանին ցուրտ հողին տակ զազիր սողուններուն յանձնելով եւ միւսին սիրաը արիւնի մէջ թաթիսելով։ Մարդն իր ստեղծուած օրէն իսկ երբ աչքերը մեղաց ամօթէն դէպ ի հողը յարեցան, զգաց իր մէջ մահուան խայթոյը։

Հաւատքի ամենէն լյան կեանքն ապրող հին դէմքերէն շատերն ալ կեանքին ու մահուան առեղծուածին հանդէպ չկրցան բան մը ըսել, կեանքին ունայնութիւնը սապէս բացատրեցին. « այն ստուեր մըն է որ կը խուսափի, թէ այն ծաղկի մը կը նմանի որ առաւօտուն կը բացուի ու իրիկուան կը թառամի. » « մարդուն օրերը խոտի կը նմանին. վայրի ծաղկին պէս կը ծաղկի (մարդը) հովը կը փէկ անոր, ու կ'անհետի եւ այլ եւս չերեւիր անոր տեղն իսկ։ »

Մարդն ու անոր օրերը նմանցնել կանանչ խոտին որ կը ծի ու կը չըրնայ, նմանցնել վայրի ծաղկին որ հազիւ ծաղկած իսկոյն կը խամրի ու կը թօթափի, ահ, ինչ հակապատկեր մըն է աս, ի՞նչ հակասութիւններ են որ կ'ըսուին կեանքին նկատմամբ։ Աս ի՞նչ աննման նմանութիւն մըն է. ի՞նչպէս եւ ի՞նչ համոզմամբ նմանցնել ցաւերու էն ահաւոր, վշտերու էն խորունկը զգացող մարդը՝ խոտին ու ծաղկին, որոնք իրենց գոյութիւնն իսկ չեն զգար, ի՞նչ կզգայ կանանչ խոտը որ դաշտերու ու մարմանդներու բաց սրահները կը զարդարէ ու ապա չորնալով կ'ըլլայ կոխան ոտից։ Ի՞նչ է ամենազեցիկ անուշաբոյր ծաղկին կեանքը որ իր տես-

Քովն ու Թոյրովը կը հրապուրէ, կը գրաւէ մեր
ուշադրութիւնն ու սիրտը. ա՛հ, որքան կը տեւէ ան
սակայն. ուրեմն ի՞նչ համեմատութիւն, ի՞նչ նմա-
նութիւն կրնայ ըլլալ զգացող մարդուն ու անզգայ
բուսականութեան կեանքին միջեւ։ Իսկ եթէ սուկ
մեր նիւթական կեանքը բաղդատել ուզենք նիւ-
թին հետ, ծ՛չ, ան ատեն արդարեւ կանանչ խոտն
ու ծաղիկները մենէ երջանիկ են. գոնէ իրենց
եղանակին կը բացուին, կը բուրեն, կը վայելեն
արեւին կեանքոտ ճառագայթները, առտուան շաղն
ու ցողերը ու ապա կը թառամին, մինչ մեր յա-
րափոփոխ կեանքը այնպէս չէ, անոր հորիզոնը ստէպ
կը ծածկուի մրցկոտ ամենրով ու արցունքի կա-
թիւները, ցողերը, կ'այրեն կը մրկեն մեր բեկեալ
ու վիրաւոր սրտերը։ Երբ գարնան զով ու անու-
շակ զեփիւոը կը գտուէ, կը շոյէ ծաղիկներու
քնքուշիկ մարմինները, ասդին ահոելի ցաւերու ու
մտատանջութեան խորշակն է որ կը խարէ կը խանձէ
մեր սրտին յօսսի ծաղիկները նորաբողբոջ։ Ա՛հ
դժբաղդ է, տխուր է մեր նիւթական կեանքը՝ քան
կեանքը բուսականութեան. ու կեանքին դառնա-
գոյն բաժակը խմողներէն մէկն ալ գուեց լալագին.
“Զի այր կանանցածին սակաւակեաց է եւ լի տա-
ռապանօք։”

Բայց սակայն գերեզմանին եզրը, կեանքի
սահմանագլխին վրայ կանգնած մարդը չլոեր,
չյուսահատիր, չվհատիր այլ անսահման հաւատքի
մը իրական յօսսերովը առլցուն կը գոչէ, կը ձայնէ
աւելի բուռն, աւելի ուժգին։ “ով մա՛հ, ուր է
քու խայթոցդ, ով գերեզման, ուր է քու յաղ-
թութիւնդ։” Չեմ գիտեր Տարսոնացիին մոիկ

ընենք թէ մահուան սեւ ուրուականին։ Արդարեւ մահը էն սեւ ճակատագիրն է մարդուն, որուն կեանքը որքան ալ երկայն ըլլայ, դարձեալ ապրիլ կուզէ, չուզեր մահը, չուզեր որ իր անսահման յոյսերով ու սիրով զեղուն սիրտը սահմանափակուի գերեզմանի փոսին մէջ։ այս գաղափարը, այս փափաքն իսկ չենթադրե՞ր, չապացուցանե՞ր թէ՝ մարդիկ անմահ են (ըստ Հոգւոյ)։ ցաւի ու հողի կեանքը միայն ապրելու համար ստեղծուած չեն, ու որքան դժբաղդ ստեղծած պիտի ըլլար մեզի Աստուած, եթէ մեր մէջ ապրելու այսքան անսահման տենչ մը դնելէն յետոյ, սահմանած ըլլար ամէն բան այս աշխարհի մէջ եւ անկից վերջ ոչինչ։

Մարմինին բոլոր պէտքերը չէ՞ մի որ հողէն կը հոգանք, չէ՞ մի որ հողը կուտայ, կ'արտադրէ մեր բոլոր այն սնունդները որով կ'ապրի մեր մարմինը, կը մնանի ու կը պարարի. հողն է որ հողէն կը մնանի ու դարձեալ պիտի դառնայ հող. բայց հոգիին համար այսպէս չէ. որովհետեւ հոգին հող չէ, մարմին չէ ուստի իր կեանքն ու սնունդը հողէն չեն, հոգին հոգիէն կը մնանի. մեր հոգիները անհուն հոգիի մը անծանօթ ու անիմանալի ակէն է որ բղխած են, կաթիլներ փոքրիկ՝ որոնց մէջ տիեզերքներ կը ցոլանան, կը պատկերանան ու պիտի թափին հոն ուսկից առած էին իրենց սկիզբը։ Այն հոգեկան ըղձանքները որ կան մեր ներսիդին, որ կ'եռան ու կ'եփին մեր մէջ, մեր մաքին, մեր սրտին ու հոգիին թաքուն ալքերուն մէջ, ալ ինչ հսկայ խորհուրդներ, ինչ իմաստութիւններ, ինչ յշղեր ու յշսեր որոնք ոչ չափ ունին ոչ սահման, կարելի՞ է որ հողով ծածկուին քանի որ հող

չեն։ Դիր հոգիիդ վրայ ոչ թէ քարը գերեզմանին, ոչ թէ լեռներն հսկայ այլ նոյն իսկ երկրագունդն ալ, այն նորէն պիտի շարժի աւելի բուռն, աւելի զօրեղ քան ո եւ է հրաբուխի մը ահեղ պոռթեկումը։ Մահը զարթնում մըն է երազական կեանքէն դէպ ի իրական կեանքը, միջոց մըն է աս կեանքի կամուրջէն անդիի կեանքին ափունքը անցնելու. ուրեմն թող մահուան ըլլան մեր նիւթական մարմինները, մեր ոսկոյնները, մեր կաւաշէն այս անօթին վերջնն բեկորները որ իր աւարները կլնան եղած ըլլալ, բայց ոչ մեր հոգինները եւ հոգեկան ձիրքերը։ Մենք ալ կրնանք Պօղոսին հետ կեանքին սեմին վրայ կանգնած գոչել լի վստահութեամբ եւ աներկիւղ՝ մահուան երեսն ի վեր. “ով մահ, ուր է քու խայթոցդ, ով գերեզման, ուր է քու յաղթութիւնդ։”

կեանքը յայտնուած է մեզ՝ բուն Քրիստոսի կեանքով, իսկ մահովն ու յարութեամբ՝ լուծուած է գաղտնիքը մահուան, ու անոր խայթոցին վերքերէն կաթիթող արեան ցողերով։ Մահուան հանդէպ՝ Քրիստոսի կեանքը պէտք է ըլլայ չուկէտը կամ յաւիտենական անվիշտ կեանքին աւետեաց երկիրը առաջնորդող փարոսը՝ որ մահուան ստուերներուն մէջ լցու է, գերեզմանին մէջ կեանք ու անմահութիւն՝ վշտերու մէջ ուրախութիւն՝ արցունքի մէջ ժպիտ։ Այն է մեր հանգիստը, մեր կեանքը, մեր վախճանը։



ՑԱՆԿ

Էջ

1. Առաջին խօսքը	Բ-
2. Կեանքը ու անց հաւատքի	1
3. Կեանքին արժեքը	8
4. Անոր ծնունդը	14
5. Սրտին խօրհուրդը	20
6. Ինկած հոգիներ	24
7. Մոլորեալը	31
8. Գ.Ծութեան ոգին	36
9. Անհաւատարիմը	42
10. Խղճին խայթը	48
11. Հային համար ի՞նչ կընենք	55
12. Կերել թէ պատժել	61
13. Անառակ թէ որիկայ	69
14. Սրտին ծաղկազարդը	75
15. Վերջին Սեղանը	83
16. Ահաւոր գիշելը	89
17. Մահ թէ կեանք	98
18. Աւետարանը	103
19. Արդարութեան և ճշմարտութեան ծարաւիներ .	107
20. Մահուան հանդեպ	114

